

Учебник для 9-х классов
по Курсу физики, подготовленный
в Учебном комитете



ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ՍԱՀԻՄԱԿԱՆ, ՈՒՂԵԳՐԱԿԱՆ, ՏԵՂԱԳՐԱԿԱՆ

եր

160

ՆԱՄԱԿԱՆԻ

ԴՐԵՑ

ԵՂԻՇԵ ԵՊԻՍԿ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ



ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄ ԳԱՍՏՊԵԱՆ

1920

92
9 55

05 OCT 2011

9(47 925)

9-55

ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ՍԱՂԻՄԱԿԱՆ, ՈՒՂԵԳՐԱԿԱՆ, ՏԵՂԱԳՐԱԿԱՆ

եր

ՆԱՄԱԿԱՆԻ

ԳՐԵՑ

ԵՂԻՇԵ ԵՊԻՍԿ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ



ԱՐԵՔՍԱՆԴՐԻԱ

ՅՈՍԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄ ԳԱՍՏՈՎԱՆ

1920

1109 73072 2013

14011

ԳՈՅԱՐԱՅՑՄԱՆ

ԱՐԵՎԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ



ԱՂԲԻՒԲ-ՍԵՐՈԲԻ

ԱՆՄԱՆ ԵՒ ԱՆՄՈՌԱՑ ՅԻՇԱՏԱԿԻՆ

ՀԵՂԻՆԱԿԻ

64031-67

ԵՐԿՐՈՒ ՔԸՆՔ

ԺԱՌԱՋԱ-ԳԴԱՐԾՈՒ

ՄԱՐԱՏԱՅԻ ՑԱՀՈՐՄԱ ՀԲ ՏԱՐԱՐ

Բաղեսի Վիճակին նախ տեղապահ ընտրուեցայ եւ
ապա առաջնորդ հաստատուեցայ 1897-1901 թուական-
ներուն : Պատօնավարութեան բառամեայ շշանին մէջ
տեղի ունեցած հետաքրքրական զիսաւոր գեափերէն մաս
մը պէս զգացի գրի առնուլ եւ յօդուած առ յօդուած
հրատարակութեան տալ : Որոնց կցած եմ այժմ նաեւ մի
բանի նամակներ եւ ուղեւորութեանց նկարագրու-
թիւններ :

Այս ամենուն մեծ մասը արդեն տարիներ առաջ հրա-
տարակուած էին «Բիւզանդիոն» օրաթերթին մէջ :

ԵՂԻՇԵ ԵՊԻՍԿ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

1919, Երուսաղէմ



ՅՈՒԹԻ ԺՈՐԴԱ

Հայութեաց ծառացի պատմութեաց վայրութեաց
տարբար 1921-1981 արքաւուական բանական տրա-
մադա ամսագլուխ բանական ամսագլուխ ամսագլուխ : Խորհ
ու ամսագլուխ տուուի մաքարեւեամբ նարձու վրա
ծառարու առ ծառարու ու բանակ վրա փառք եւրու լի-
դի մասն ներս իւ ճանա ընաւ : յու մասդարեաց ամսա-
գլուխ բանական ամսագլուխ բանական ամսա-

ամսագլուխ ամսագլուխ

շաբաթ ամսագլուխ ամսագլուխ պատմական ամսագլուխ
ամսագլուխ ամսագլուխ ամսագլուխ ամսագլուխ ամսագլուխ
Գերապատին ամսագլուխ ամսագլուխ ամսագլուխ ամսագլուխ

Տ. Եղիշէ Ա. Եպիսկ. Զիշինկիրեան ամսագլուխ

յերապատին

Գերազնորհ Մրագան Հայր,

**Զեր կողմէն հրատարակութեան համար պատրաստուած
«Յիշատակներ»ը եւրիցու ուշի ուշով եւ հետարբութեամբ
կարդացի, որոց մեկ մասը արդին իսկ տարիներ առաջ
կարդացած էի Բիւզանդիոնին մեջ եւ շատ մը ինձ ամսա-
գլուխ դեսերուն աղ մասամբ տեղեկացած Զեր քերանացի
պատմածներէն :**

Ս. Հայր, Զեր «Յիշատակներ»ը՝ ամսագլուխ ամսագլուխ
ըզապէ աւելի ժամանակակից ազգային դեսեր ու պատ-
մաններ են, զորու մըութեան ու մոռացութեան ճիրաննե-
րէն ազատեղով ի լոյս աշխարհ կը հանիք, Աերկայի պիտ-
ին ու ապագայի օգտին համար : ԺԹ. դարու վերջաղոյսի
եւ Ի. դարու արշաղոյսին՝ ազգային-եկեղեցական կարեւոր
դեսերն են անոնք, զորու կը յիշեք, կը յիշատակիք եւ կ'ար-
ձանագրիք Զեր «Յիշատակներ»ուն մեջ . — արկածացից ու-
ղեւորութիւններ, սրաւանրմն դեսեր, բաղդազուրկներու
պաշտպանութիւն, խորհրդաւոր բաղում, բանակակեցոց
միսիրարութիւն, ասուրեազներու սփոփանի, Սիօնի տարա-
գիրներու վիճակ, Իզմիրեան Հայրապետի վշակութիւն
եւ հաղածանի, Հայաստանի եւ Ս. Երկրի տեղագրութիւնն եւ
նկարագրութիւնն առ հասարակ պարզ ոնչ եւ Հայ ըն-
թերցողաց ամսն իսաւերուն դիւրըմբունիք :

**Եք ամսն առաջնորդ եւ ազգային պաշտօնեայ, Զեզ
նման, իր շշանակին մեջ զործուած ամսերն ու դեսերը
արձանագրեղով՝ զործոյ անձերն ու զործիչները տեսական
«Յիշատակներ»ով կենդանացներ ու անմահացներ, ժամա-**

նակալից Հայ պատմագիրը մեծապէս պիրի օգտուեր այդ-պիսի վճիք աղբիւրներէն , Հայ ընթերցողը իր նախնաց դիւցազնական բոլորանուեր կեանքը իր ի հայելոց ժեսնա-չոյ զայն պիտի ապրէր Հայորեն , եւ Հեղինակի ու շատա-գովներու երախտանանաց զգացումները ցնծութիւն պիտի պատճառէն Հայ նահատակներու անմահ հոգուց :

Անշուշ խորհրդաւոր եւ փայլանիաս մտածումով մը՝
Զեր «Յիշատակներ»ը կը ծօնիք Աղբիւր-Սերորի , անձնա-
նուեր եւ զիսանուեր Հայ հեռոսի խնկելի յիշատակին :
Մարդկի եւ փայլանիքի և որ նոյնանին հիւթերով «Յիշ-
ատակներ» ու երկրորդ հասոր մ'աղ պատրասիք եւ նորի-
ունք միւս Սերորին , Տարօնի ազ Աղիւրի յիշատակին , որով
երկու Սերորները , Հայատանի նոյնանուն պահապան
հիշշակները անզամ մ'աղ ձեզմով պիտի պահծան եւ պիտի
պիտրառուին հոգեւին :

Համբուրգով Զեր պատուական Ա. Աջր

Մնամ խորին ակնածանօթ

ՍԵՐ. ՎՐԴ. ՍԱՄՈՒԵԼԵԱՆ

1915 Օուշիս 20, Երուաղին

Ա.

Աւդեւորութիւն յԵրևանաղէմէ ի Բաղէւ

Հայաստանի մեծ կրտորածէն գրէթէ տարի մը վերջն
էր , 1897 թուականի պկիպմները , յորում որոշուած էի
Բաղէշի առաջնորդական տեղապահութեան պաշտօնին ,
ուստի մեկնեցայ Ս . Երսւասալէմէն զարնան եղանակին
և ժամանեցի Պոլիս :

Պատրիարքարանի և Ազգ . զանազան շրջանակաց մէջ
սարսափով կը հկարագրէին Բաղէշի քաղաքական մթնո-
լուրախն ահարկու և մահասարսուու ու մթազին վիճակը ,
եւ Հայ ժողովուրդի ամենաթշուառ ու գմնդակ կացու-
թիւնը : Մստկանայ վայրագ քիւրտերը գեռ նոր սպաննած
էին հարիւրապես մը և բաւական թուով զօրքեր և ժան-
տարմեր՝ կառավարական պարտագիր տուրքը ըմբոստա-
նալով չլծարելու նպատակաւ , ուստի բարեկամներէ ոմանք
խորհուրդ կուտային ինձ հրաժարիլ , և ոմանք ալ կը
սրտապնդէին զիս , որ երթամբ ծառայեմ հայրենեցայ , ուր
տազնապալից ծառայութենէ վերջ ազգասիրական դարնե-
պասկ կ'սպասէր ինձ , որով իբր թէ պիտի վարձատրուէի
կամ փառապատկուէի : ՅԱ.առուած ապաստան հաստատ
որոշած էի երթու , ուստի Պատրիարքարանէն և Կառավա-
րութենէն հաստատագիրոս ստանալուս պէտ մեկնեցայ
ի Տրապիզոն և հիւրընկալուեցայ Առաջնորդարանին մէջ ,
վայելելով Արք . Քահանայից՝ Տէր Բարգուղիմէսաի (Առաջ .
Փոխանորդ) և Տ . Մեսրոպայ ու ազգայնոց մեծարանքները
մէկ շաբաթի չափ . տեղւոյն կռասակալ հայախօս Վահմ .
Քատրի Պէյ ալ պատշաճ պատիւներ ցոյց տուաւ :

Ճանապարհին կիւմիւշանէ, բաբերդ և ինուս մէյ-
մէկ գիշեր հիւրընկալուելով միշտ առաջնորդարանաց
մէջ՝ քանի մը օրէն հասայ ի կարին, ուր առաջնորդա-
րանի մէջ հիւրասիրաբարը ընդունեցին զիս Առաջ. Փոխա-
նորդ Արժ. Տ. Ներսէս և Տ. Զարեհ Քահանայք, այս
վերջինը Երուսաղէմի գանձապետն էր յայնժամ: Երկիցս
այցելեցի Սանասարեան Վարժարանը և գոհ ապաւորու-
թեամբ մեկնեցայ: Այցելեցի նաև կուսակալ Շէուֆ փաշա-
յին, որ Երուսաղէմի միւթէսարըֆ և Պէյրութի կուսա-
կալ եղած օրերուն նախածանօթ լինելով ինձ, մտերմօրէն
ընդունեց զիս և ընդ Երկար տեսնուեցաւ հետո՝ Երուսա-
ղէմի և Պէյրութի վրայով այլ և այլ հարցումներ ուղ-
ղելով ինձ, և գոհունակութեամբ լսելով տուած պատաս-
խաններս. Նորին Վասելութիւնը ճանապարհի անապահո-
վութիւնը զիտանալով վեց ձիաւոր ոստիկան տրամադրելի
ըրաւ ինձ և Բաղէշի նորընտիր ոստիկանապետ պէյին,
որուն հետ միասին պիտի ճամբորդէինք:

Կարինէն մեկնելով առաջին օթեաննիս եղաւ Զէ-
վիրմէ անունով քրդարնակ զիւղը, ոստիկանապետը
իջեւանեցաւ հանդերձ ընտանեօք նորաշէն մզկիթին մէկ
յարկը, իսկ զիս ալ առաջնորդեցին զիւղապետին տունը՝
ինձ անբաժան ընկեր ունենալով կարնեցի բարեմոյն
տէրլիշ մը, զաղէլի քաջնրգակ, և Բաղէշէցի երեք հայ երի-
տասարդ ճամբորդներ: Հաղիւ ընթրիքնիս ըրած էինք և
պարտասած կը պատրաստուէինք նիջելու, և ահա քսանի
չափ զինեալ քիւրտեր ներս խուժեցին և շուրջինիս
պատելով նատան և սկսան քիւրտերէն խօսակցիւ. Քիչ
ետքը բարի տէրլիշը և հայ ընկերներս սկսան դողալ, և
սակայն ես ոչ ի՞նչ կը հասկնայի անցուդարձէն. մինչեւ
որ տէրլիշը թրքիքն հասկցուց ինձ թէ Հայ յեղափոխա-
կանները Պուլանըխի քրդաց Շէյխ Հայութը սպաննած
են իրը թէ, ասոնք ալ որոշած են զ՞եզ սպաննել տէր-
լիշին հետ և ունեցածնիս կողոպտել Շէյխ Հայութին

վրէժը հանած ըլլալու համար: Դժբախտութիւնը հոն էր
որ անխոհեմաբար մեր ոստիկաններուն պէտք չտեսնելով
մզկիթի կողմերը հանգստանալու զրկած էինք, և չէինք
ալ կրնոր լուր հասցնել անոնց: Այս ճգնաժամին մէջ
աղնիւ տէրլիշը սրամիս յշացումով մը անտուկէս հանել
տուաւ ինձ պատուանշանս, զոր կործքէս կախեց եւ
անոր Փէրմանն ալ յարգանօք համբուրելով եւ ճակախն
տաննելով յտանկայս բացաւ զայն՝ ի տես ապշահար քրդե-
րուն, եւ որոտանօք զոչեց անոնց. Այս մէրխասան
վեհ. Կայսրը Բարէշ կը զրկէ պատուով, որպէս զի նա-
հանգը խաղաղցնէ եւ Շէյխ Հայութին սպաննիչներուն
դատաստանը տեսնէ. թէ որ դուք անոր եւ մեզ մեղան-
չելու լինիք, Վեհափառ Կայսրը ձեր զիւղը թնդանօթի
պիտի բոնել տայ եւ զձեզ ալ բնաջինջ պիտի ընէ:» Այս
պոտոտախօսութիւնը իւր հատու և անմիջական արդիւնքը
ունեցաւ, որովհետեւ ամենքն ալ ծնկաչոք եկան եւ համ-
բուրեցին ձեռքս եւ ներում ինդրեցին, եւ այնուհետեւ
ամեն պատիւ ըրին մինչեւ որ մեկնեցանք զիւղէն:

Այս այն տիրահոչակ անիծապարտ զիւղն է որուն
վայրագաբարոյ բնակիչք մեծ գէպքի նախօրեակին Պօլ-
սէն հայերնիք վերագրձող երեսունի մօտ վանեցի,
Շատախիցի և լն. հայերը անխողծօրէն զիխատած են մօտա-
կայ ձորակի մը մէջ: Արդէն անէծքի ակնարկ մը նետելով
անցած էինք Խոնուսէն քիչ հեռու լեռանցամէջ Ձեռնարկ
անուն քրդաբնակ զիւղին մօտէն որոյ վայրագասուն
բնակիչք եւս նոյն խուժգուժ վերաբերմունքը գաղանա-
բար ցոյց տուած էին 30-40ի մօտ անմեղ հայ ճամբորդ-
ներու: Ճմեռուան ճիւնի եւ բուքի միջոցին զամենքն
ալ սրախողխող ընելով:

Կարինէն մեր ճամբորդութեան ութերորդ օրն էր.
ոստիկանապետ պէյր իրին ընտանիքով փափաքեցաւ իմ-
աջակողմէս քալել, որով ես իմ ճախակողմս կ'ունենայի-
նէրովթ և Գրգուռ լեռները. սոյն լեռան ստորոտ-

ները քերելով վեց հօթը ժամէն խաղաղութեամբ հասանք բաղէց :

Ճաբաթներ վերջ ոստիկանապես պէյը անսակցութեան մը միջոցին հասկցուց ինձ թէ Ներովթ եւ Գրգուռ լերանց մօտ զիտմամբ զիս ծիուս այն կողմէն քալեցնել տալ ուզած է, որպէս զի նոյն լերանց անտառներուն մէջ բունեալ յեղափոխականք զիս առաջնին տեսնելով խնայեն ինձ և գնդակահար չընեն զանիկա :

Բ.

Համեստանունդն Պայծառ տիկին, ամուսին յեղափոխական Վահագնասիրտն Սիմոնի :

Տօնական առաւօտ մը ըստ բնութեան պաշտամանո՞երը եկեղեցի կը զանուէի, աւագերէցը ստիպողական խնդրայ մը համար զիս առաջնորդարան հրաւիրեց. ուստի հսկեցայ Քահանային և առաջնորդարանին մէջ զտայ մանկամարդ տիկին մը Պայծառ անունով. այրին՝ Դատվանայ դէպքին սպանեալ յեղափոխական Սիմոնի. Պայծառ մասաւորապէս զարգացեալ տիկին մըն էր, որ եկած էր յայտնելու իր անել գրութիւնը և գառն վիճակը, որով կ'ուզէին փորձել զինքն և իրեն համեստութիւնը վտանգի տակ ձգել. Քաղաքին կառավարական գօմիսէրներու միւտիրը Հիւմի պէյ ծպտեալ ոստիկանաներով ամէն զիշեր կ'երթայ եղեր անոր անակին դրան առջև, և մերթ ողոքով ու մերթ սպառնալիքով կը պահանջէ զբան բացումը. տիկինը շատ մը զիշերներ այս ճշնաժամային տապնապը անցնելէ վերջ ուր ուրիմն մերձաւորներու

խորհրդով կը զիմէ անզիխական Պ. Հիւպատոսին Մը Գրօյէի, և իրաց վիճակը պարզելով՝ անոր պաշտպանութիւնը կը խնդրէ՝ ի պահպանութիւն իւր պատույն և յազատութիւն ի բանաբարութենէ. Պ. Հիւպատոսը կը խոստանայ կուսակալ Էօմէր պէյի միջոցաւ տիկինը ազատել նեղութենէն, բայց դարձեալ շարունակելի կը մենին միւտիրի ստիպութենէրը, որով այլեւս ճարահատեալ և ամօթը մէկ կողմ զնելով եկած էր նա առաջնորդարանի պաշտպանութիւնը խնդրելու:

Յուսադրելով որ տիկինոջ նեղութեան առաջքը կ'առնեւմ Աստուծով ճամբեցի զայն, և նոյն օր ներկայացայ Նորին Վահանութեան կուսակալին և եղելութիւնը ցաւօք սրավ անոր պարզեցի, որ սաստիկ զայրոյթով մը լուտանքներ տեղաց զօմիսէր միւտիրիի հասցէին, և ինձ ուղելով խօսքը ըստ «Այս բուէլս ամենախիստ տնօրէնութիւնը պիտի ընեմ միւտիրին նկատմամբ. այդ գժբախտ տիկինոջ պաշտպանը ես պիտի լինիմ այսուհետեւ, ուստի գուք պարբեսաբար կընաք կանչել յիշեալ տիկինը և հասկնալ վիճակը եւ ինձ խմացնել:» Խորհին չնորհակալութեամբ մեկնեցայ կուսակալին քովէն :

Եւ իրօք տիկինոջ պատիւը կատարելապէս փրկուած էր այնուհետեւ:

Գ.

Սպաննութեան դէպք Կուսակալութեան փօլիս միւտիրի Հիւմի պէյի:

Երբ Բաղէջ ժոժմանեցի, յեղափոխականութիւնը ընդ խմբավետութեամբ Ալբին-ը Սերոբի՝ յոտից ցպուխ

զինեալ տասն եւ ութն անձինքներով կը մնար ի թաքստեան Բաղէշի հայոց տուներու բաղակաձև ստորնայրկերուն և անոնց մէջ գտնուած վիմափոր անձաւներուն մէջ . միայն զիշերները շընելով՝ բարեկեցիկ հայերէ օգնութիւններ կ'ստանար նուիրեալ գործին հաստատութեան և ասլառայ յառաջադիմութեան և յարատեռութեան համար :

Հիլմի(*) պէյ փօլսներու տնօրէնը, որ անհանդարտ բնաւորութեան տէր մէկն էր, զիշերները թաղէ թաղ շընլու վատ ունակութիւնը ունենալով եւ վախնալով ալ գիշերաշրջիկ յեղափոխականներէն, կամայ ակամայ անոնց հետ բարեկամ եղած էր եւ շատ զիշերներ ի միասին կ'ընթրէր ու կ'զբունոյր. այս պարագան շատ լաւ զիտէր կուսակալ էօմէր պէյ, որ մերթ ինձ կը մատնանչէր հայ բնակարան մը թէ կառավարութիւնը լուր առնելով, որ յեղափոխականք հոն որոշած են և այնինչ կը պատրաստուի զինուորական ոյժ զրկել, Հիլմի պէյ իւր լրտեսներուն միջոցաւ յեղափոխականները անմիջապէս որիշ տեղ փոխադրել կուտայ, որով անհարին կը լինի իրեն ձեռք անցնել զանոնք: Այս եղանակու յեղափոխականք երկար ժամանակ մնացին Բաղէշի մէջ ապահով եւ անկասկած :

Մինչ այս մինչ այն՝ Բաղէշ ժամանմանս ութերորդ ամիսն էր՝ 1898ի մեծի պահոց երրորդ շարթուն յորում յեղափոխականք զիշեր մը կ'օթեւանին թաղի զլուխ Ղազար Տիլպրօյեան անուն անձին բնակարանը, հոն կուգայ նաեւ Հիլմի պէյ: Խօսակցութեան մը միջոցին բանալէճի կը բռնուի տաքարիւն ընկեր Սիմոնի հետ. այս վերջինը դայրոթի նոպայի մը միջոցին բռնոն թափով

(*) Հիլմի պէյ խան եւ երեք տարի առաջ Երևանիմ Գրդ. կարգի զօմիսէրուքան պատօնը կը վարէր, յայնծամ ես ալ Ս. Արոնայ աւագ քարզմանութեան, հետեւաբար ինձ վաղածանօր բարեկամ մին էր նա:

կը խոյանայ Հիլմի պէյի վրայ եւ սուսերահար կ'սպաննէ զայն՝ հակառակ Աղբիւր-Սերոբի եւ ընկերաց արգելքին, որոնք ի դուր կը ջանային ազատել զո՞ւ վրէժխնդիր Սիմոնի ձառքէն: Սիմոն իրեն Պայծառ տիկնոջ պատուոյն վրէժը լուծած էր :

Այլեւս եղածը եղած էր՝ հակառակ բացարձակ կամաց Աղբիւր-Սերոբի եւ ընկերաց, հարկ էր սպանեալի մարմինը հեռացնել, ուստի ձիւներուն վրային կը տանին կը նետեն զայն Հածի Նէմէտատին կֆ.ի տանը մերձ գտնուող աղբիւրին մէջ, եւ իրենք ալ ձիւներուն վրայ արեան հետքեր ձգելով զիշերանց կը հեռանան Բաղէչէն անդարձօրէն, եւ կ'երթան կ'ապաստանին Գրգու եւ Ներովթ լերանց սարալանջերուն անմատոյց թաւուտ պուրակաց մէջ :

Մեծ գժբաղգութիւնը հօն էր, որ ես ալ նոյն զիշեր հրաւիրուած էի Քէնաէրեան Եղբարց՝ Յարութիւն և Սարզիս էֆէնստիներու բնակարանը՝ որ մերձ էր Ղազարի տան: Գիշերն անցուցի առանց բան մը իմանալու, առաւօտուն էր, որ սոսկալի լուրը առնելուս՝ իջայ խսկոյն առաջնորդարան՝ ժողովուրդին գալիք չարիքին դէմը առնելու համար, որքան հնարաւոր էր: Այլեւս սկսաւ զինուորական իշխանութեան կողմէն ամենախիստ խուզարկութիւններու փորձը յեկեղեցիա, ի վանօրայս և ի բնակարանս հայոց: ամենուրեք յեղափոխականներ կը վինուուէին ունայնօրէն: ժողովուրդի ահն ու սարսափը աննկարազրելին էր: անմեղներու բանատրկութիւնները մկան և տեսեցին մօտ մէկ տարի: սոսկումն և արհաւերքը, հալածանքն ու ըսպանութիւնը բովանդակ նահանգին մէջ խստօրէն տիրեցին երկար ժամանակ, ամենադառն արդիւնքը հիմքին, մինչեւ որ խնդիրը հնացաւ և սակաւ ինչ հանդարտութիւն տիրեց նահանգին մէջ:

Կուսակալը փորձած էր գէպքին յեղինակը կամ սարքով զիս մատնանշել կայսե ական կառավարութեան մօտ,

և իրատէով բանստարկել տաւ զիս իբր ոճրաղործ : Բայց
Անզլիոյ Պ. Հիւպատոս Մը . Գրօյէ կուսակալին մօտ իմ
անմեղութիւնս ապացոյցներով հաստատած և ըստ այնմ
ալ Պոլսոյ Անզլ . գեսպան Սըր Նիզոլաս-Օգօննորի տեղե-
ալ, որ կանխարգել միջոցներ ձեռք առնու
վեհ . Կայսեր մօտ :

Պ.

Բաղէչի Ամլորդոյ Ս. Յովիաննու վանուց Եկե-
ղեցական սպասուց եւ սք. անօրթերու
գողօնի գիւտը :

Եղաւ ժամանակ, յորում Հայ յեղափոխականութիւնը
զայրոյթի թափով մը սկսած էր Բաղէշի մէջ յանդուդին
ձեռնարկներ ընել, ազնպէս որ կառավարութիւնը նաղա-
սըրտած ծայրայն միջոցներու սկսաւ գիմել, որ մըն ալ
զինուրական ջոկատներ արձակելով ելու բոլոր եկեղե-
ցիները խուզարկել, ուր կը կառկածէր թէ յեղափոխա-
կաններ կան պահուած . այս գէպըը պատճառ եղաւ, որ
խուժանը իմանայ թէ Ամլորդոյ Վանուց Ս. Եկեղեցւոյ
գանձատառնը կը գտնուին թանկազին անօթներ և սպաս-
ներ : Եղաւ կամկածներու տիսուր իրականութիւնը չու-
շցաւ, և ահա բօթաբեր օր մը եկան գուժեցին թէ յիշ-
եալ Վանուց եկեղեցւոյ գանձատառնը ամբողջովին գողերէ
դաստարկուած է զիշերանց : Յետ ափ յափոյ քննութեան
այլ ևս տնտեսլու ժամանակը չէր, իսկոյն հեռագիրներով
Պոլս գիմեցի, և անձամբ ալ կուսակալութեան : Հետա-
զոտութիւններն ու քննութիւնները սկսան, կառավա-
րութիւնը լուրջ միջոցներ ձեռք առաւ՝ ըստ կայսե-
րական իրատէին բայց արդիւնքը եկաւ ովհնչ :

64031.67

Ամէն օր թախանձագին գիմումնեւ լալազին կը կա-
տարէի կուսակալ Մէջիս պէյի մօտ, որ հուսկ ուրիմն
յայտնեց թէ արդարութեան ատեանը ո՛րքան ալ աշխա-
տի, գժուարին պիտի լինի անոր՝ զողերն ու զողնը
երեան բերել, կամ եթէ յաջողի ալ, շատ պիտի ուշանայ
և գողցուած իրերը փճացած պիտի լինին գժբախտաբար .
ուստի խորհուրդ տուաւ ինձ անմիջապէս գիմել զօրաց
հրամանատար Ֆէրիք Ալի փաշային, յայտնելով որ նա
ինձ շատ համակիր է եւ մուրիմ, ուստի նա կրնայ զին-
ուորական արտակարգ միջոցներով եւ խուզարկութիւն-
ներով գողօնը երեւան բերել : Կուսակալին տուած խոր-
հուրդը նպաստաւոր եւ գրական գտնելով հաստատ հա-
մոզումով հրամանատարին գիմեցի եւ կասկածս կեդրոնա-
ցուցի չէ լիսի մը վրայ, զոր ինձ մատնանիշ ըրած էր բարեկամ
Գուշի Օլլը Իպրահիմ աղայ : Վեհանձն Ալի փաշա սիրով
յանձն առաւ խնդիրս եւ անձնութիրութեամբ գործին փա-
րեցաւ, եւ նոյն զիշնը իսկ զօրանոցին մէջ կասկածելի
անձին գանակութեան զրախտային խնձոյքը տալով
գաղտնիքը լուծած եւ գողօնը գտած էր :

Հետեւեալ օր երեկոյեան հրաւիրուեցանք ժողովա-
կաններով հանդերձ կուսակալին բնակարանը, հոն էր եւ
Ալի փաշա, իրեն հետ բերած լինելով գտնուած գողօնը
մօտ երկու հազար լիրայի արժէքով . անմիջապէս արձա-
նազրութեան տակ առինք բոլոր գտնուածները կրկն
ցուցակներով, մին՝ կուսակալին եւ միւսը՝ առաջնորդա-
րանին համար . եւ ապա խորին չնորհակալութիւն եւ
երախտազիտութիւն յայտնելով գտնուածները առինք
եւ մեխնեցանք առաջնորդարան : Հարկ է յայտնել որ
գտնուածներուն մէջ պակասներ կը նշմանուէին, զորոնք
գողերը ձեռքէ ձեռք և տեղ փոխադրելով կորուսած
կամ խորած լինելու են : Ի գէպ է աստ յիշել նսեւ, որ
Խնդրակատարի վանքը երկու տասնեակ տարիներ առաջ
գողութեան աւելի մեծ աւար մրտուած է, որմէ ոչինչ
Ցիւսակիներ



գտնուած է : « Կերոյիշեալ գանուածները՝ Ս. սպասք և անօթք, մասունք ոսկեղբէնք և արծաթեղէնք, զգեստեղէնք եւն . ամենքն ալ ցուցակագրուեցան եւ մհծ արկղի մը մէջ զնտեղուելով՝ եւ արկղը ազդովին կնքուելով՝ ի պահ դրուեցան ի գանձատան Ս. Եկեղեցւոյ կարմրակնայ :

Ե.

Ծովափնեայ Դաշվան եւ Մոյ դաւակին մէջ Ցրօնի գիւղերու յեղափոխական ընդհարումները :

Ներբովթ լերան և ապա Մասնոյ մէջ կեդրոնացած հայ յեղափոխական ներբործական գործիչները իրենց ընկերներէն մերթ խմբակներ կը ցրուէին աստ անդ ցրիւեկած հայ զիւղերը, որպէսզի ժողովրդեան վիճակը իմանան, հասկնան և հնարաւոր եղած բարոյական օգնութիւնները մատուցանեն անոնց, ի մի բան՝ սրտապընդեն գանոնքի ասպարէզնին մէջ :

Այս մաքով զրկուած էին չորս ընկերներ Դատվան գիւղը, Սիմոն, Աղեքսանդր, Կարօ և Յակոբ, որոնք անծանօթ անձինքներէ մատուած լինելով՝ մի օր յանկարծ տան մը մէջ պաշարուած կը գտնուին, շրջապատուած լինելով զօրքերէ և ոստիկաններէ . անակնկալին առջև այլեւուրիշ բան չէր մնար ընել իրենց՝ եթէ ոչ զինու զօրութեամբ կամ պաշարման զիծը ձեղքել փախչիլ, և կամ պատերազմելով թանկ զնահատել տալ իրենց կեանքը ու այնպէս մեռնիլ . կտրիծները օր մը ամբողջ հրացանածքութեամբ կը դիմադրեմ՝ մինչեւ որ պաշարողք տունը կրակի կուտան և պաշարեալք կ'անշնչանան ածխացած . միայնակ մին՝ Կարօ կամ Յակոբ կը յաջողի պաշարող

զօրաց զիծը պատուելով փախչիլ և աներեւոյթանալ Ուրտափ զիւղի սարերէն վեր նսեմաստուեր անտառաց խորերը :

Լեռ ու ձոր զանազան գէպքերով մահացեալ յեղափոխականներէն շատերու նշխարները արդէն կարմրակնայ Ս. Եկեղեցւոյ արեւելեան շրջագաւթին մէջ ամփոփած էի . սոյն երեքներու ածխացած մարմիններն ալ կառավարութիւնը յանձնեց ինձ, զոր յանձնեցի հողին մերձ միրմին Աղբեւր - Սերոբի :

Մշոյ նորեկ կառավարիչ փաշան եկած էր Բաղէշ՝ ըստ ընկալեալ սովորութեան իւր մեծարանքները մատուցանելու կուսակալին : Այս առթիւ Պագալեան Աղաճան էֆ. միւթասարը թին ի պատիւ սեղան մը տուաւ, որուն մասնակցեցան իւր հետեւորդներն ու ինձ հետ կառավարութեան զլմաւոր պաշտօնեաները :

Սեղանէն առաջ և մինչեւ վերջ Մշեցի Թալիպ էֆ. սահուն հայերէնով մը ինձ հետ կը խսուակցէր այնքան ճշշդուած ոճերով, որ հայ մը ըլլալու պատրանքը կուտար լողներուն :

Թալիպ էֆ. կը պարծենար թէ կուսակալութեան հետ կարգադրած էր ջոկատ մը զօրք հետը առնելով երթալ Մշոյ դաշտի զիւղերը և հետապնդել նաև Ֆետայինները, զրոնք կը յուսար սպառսպուռ բնաջինջ ընել ևն :

Անցան օրեր և ահա օր մըն ալ լսեցինք, որ Ցրօնք հայարնակ զիւղին մէջ յեղափոխականաց և զօրաց միջնեւ սաստիկ ընդհարում մը տեղի ունեցած է, և արդիւնքը եղած է երկուստէք վիրաւորեալներու և սպանեալներու խումբ մը, եւ Թալիպ էֆէնտին ալ գնդակահար սպաննուած :

Զ.

Աղբիւր-Սերոբ եւ Ընկերներ

Առաջն. Տեղապահութեան պաշտօնով Բաղէց կը ժամանէի 1897 Օգոստոսին, յորում տակաւին թարմ էր անցեալ աղէտին դառնակովիծ յիշատակն աղէլսորով ժողովրդեան արիւնաքամ սրտին մէջ։ Ամէն Ուր. օր կէսօրէն առաջ շուկայի արհեստաւոր եւ առեւտուրով զրադով Հայերը չնչասպատ կը խուժէին Առաջնորդարան եւ անոր չայնարձակ գտալիթները կը զրաւէին սարսափահար. անողօրմ ջարդի եւ կողոպուտի արհաւիրքն էր, որ կը գներեւութեական ուրուականային դժինմ պատկերով կը ցըսուէր անոնց երեւակայութեան առջեւ եւ երկիւրով կը պաշարէր զամենքը։ Խուճապին եւ տագնապին առջեւ ունէի բաւականին կորով որտապնդելու համար ժողովուրդը. միւս կողմէն ալ արագաքայլ կը համէի կուտակալին, և երկին անդորրութեան համար զգուշական միջոցներ անօրինել կուտայի։

Նոյն միջոցներուն Ազգ. Պատրիարքարանի հետ բանակցութեան մէջ էի որբանոց մը բանալու համար Խնդրակատարայ վանուց մէջ, որ քաղաքէն կէս ժամ հետու փառաւոր վանք մէ, իր ընդարձակ վերնայարկ սենեակներով եւ որբանոցի յատուկ յարմարութիւններով։ Որբանոցի սահմաննեալ նպաստէն քանի մը ամսական կանխառ ստացած էի Պատրիարքարանէն, եւ տեղական միջոցներով ալ նպաստներ հաւաքելով սկսած էի նորակազմ Հոգաբարձութեան հետ որբանոցի պատրաստութիւնները տեսնել։ Այս նպաստական Քաղ. Ժողովոյ եւ Հոգաբարձութեան անդամներուն եւ քաղաքի պատուաւոր աղայիններու հետ իրիկուն մը վանք դացինք՝ տեսնելու

Որբանոցի սահմաննեալ յարկերը, եւ պակասները լրացնելու։ Գիշերուան ժամը 4ին ընթրիքէն ելած էինք, վանահայր Տ. Մանուէլ քհնյ. տիբագէմ եկաւ եւ ականջնիս փափսաց թէ՝ «Յեղափոխական ընկերներէն տան եւ ուր տնձինք յօտից ցզլուխ զինեալ եւ Աղբիւր-Սերոբի առաջնորդութեամբ հնարքով մը վանի մտած են եւ այս ժամուս մորագը կ'սպասեն ու կը փափաքին զալ աղդ համբուրել եւ Ա. Երուսաղէմի օրհնութիւնն առնուլ . . .» Այս անակնկալ լուրն հուսկ ուրիմն ստիգուեցայ հաղորդել աղջանոց, որք իշխանութենէն զալք ասկալայ խոտութիւնները միտք բերելով կայծակնահար եղան, եւ իսկոյն քանի մը անձննք միջոց գտնելով զիշերանց փախուստ տուին։ Իսկ մնացնալներն ինձ ապաւինցին, ևս ալ Աստուծոյ։ Յեղափոխական ընկերներն էին առիւծառորդն Աղբիւր-Սերոբ, Վահագնանմանն Սիմոն, քաջառաջնորդն եւ արին Գուրգէն, նոճիհասակ պարմանին Աղեքսանդր, Սօսապաննծն եւ ուշիմն Մուշեղ, քաջալանջն Նասօն, արագնիթացն Յակոն ևլն։

Այս յանկարծահաս հիւրերուն քահանային միջոցաւ լուր զրկնցի թէ կրնանք զիրենք ի հեռուստ պատուել. հակառակ պարագային՝ թէ որ զիրենք ներկայութեանս ընդունիլ պարտաւորիմ, Դիմոնչսլուսահաս ականջով լուրը պիտի հասնի կառավարութեան, եւ որով Որբանոցի խընդիրը պիտի վիժի անկասկած։ Խմացուցի նաեւ թէ՝ ամենուս սիրելի Մեծ - Տարագիրը իդմիրեան Սրբազն երուսաղէնէն մեկնելու վայրկենիս՝ հայրական խրատներ տուած է ինձ ըսկելով։ «Ուրդի՛, ծողովրդեան Խաղաղուրեան եւ Շահուն համար խոնինութեամբ եւ Շահաղայեամբ բարձրացնելու հոգու հուսդ. ցորեկը եեզ դիմողները սիրով ընդունէ եւ անձանձիր լսէ անոնց խնդիրները, իսկ գիշերներն ինւր ընդունելէ զգուշացիր որ կառավարութեան տարապար եւ անհիմն կասկածը վրադ շնրաւիրես՝ ի վնաս ժողովրդեան։»

Տ. Մանուէլ քահանան կատարելով հրեշտակութեան պաշտօնը՝ ուրախութեամբ վերադարձաւ, որովհետեւ խոհեմութեան եւ նախազգուշութեան ձայնին ունկնդիր եղած էին անոնք, միայն սա բաղձանքն յայտնելով որ յաջորդ առառու զոնէ ես զիրենք տեսնեմ եւ ողջունեմ ի հեռուստ, անոնք ալ զիս տեսնեն եւ փոխադարձ ողջունեն:

Առառուն ժամը երեքն էր. ընկերներովս Վանուց հիւսիսային պարիսպին առջեւ տարածուող արտերու մէկ թութիւն վրայ բարձրացայ եւ գաւանալով դէպի Վանուց պատուհանները, տեսայ դէմ յանդիման Աղբիւր - Սերոբն իր ընկերներով, որոնք պատուհաններուն առջեւ շարուած իրենց Ծովիններով (Ծալդէր) եւ ուսնգանութ ձգուած շար ի շար կապարճներով (Փիշէնք) զինուած էին՝ ահարկու տեսարան մը պարզելով։ Լուս ու մունչ ողջունեցի ամենքն ալ եւ Սիօնէն օրհնութիւն նուիրելով իրենց՝ մեկնեցայ տիսուր խորհուրդներու մէջ ընկղմած։

Այս դէպին հոտը կուսակալ Էօմէր պէյ իսկոյն առած էր, եւ նոյն օրն իսկ խօսեցաւ ինձ թէ խիստ քըննութիւն մը պիտի բանայ այդ մասին, ու յարեց. «Թէ որ Ձեր պատմածին համաձայն զայ կատարելիք քննութեանս արդիւնքը, պիտի գովեմ խոհեմութիւնդ, իսկ եթէ հակառակ արդիւնք տայ, ձեզ նկատմամբ պիտի հեռագրեմ կայս. պալատ, հետեւորդներդ ալ պիտի բանստարկիմ եւ ամենալիս պատիմներու ևնթարկել պիտի տամ զամենքը, եւ որբանոցի բացումն ալ կայս. Իրատէով պիտի արգիլեմ»։

Այս սպառնալիքներուն վրայ հինգ օր անցած էր երբ կուսակալն իր թիկնապահին միջոցաւ կանչեց զիս ու ըսաւ. «Կատարած քննութիւնս նպաստաւոր եղաւ ձեզ եւ ժողվականներուդ համար։ Դուք ուղղութեան ձանապարհն շեղած չէք. անակնկալ փորձանքի մը առջեւ գտնուելով զիտցեր էք իմաստութեամբ զլել վտանգն եւ անփորձ մնաւ,

արգ՝ կրնաք վստահ ըլլալ իմ խոստմանս վրայ եւ բանալ Որբանոցը, որուն բարոյական ամէն օժանդակութիւն պիտի ընծայնմ սիրով»։

Տասն եւ հինգ ամիսներ անցած էին այս դէպին վրայ, եւ որբանոցը փայլան շրջանով մը կը ծաղկէր արդէն երեսուն եւ երկու հայրազուրկ եւ մասամբ մայրազուրկ որբերով։ Նոյն ատենակերուն խլրառուք մը կար Սամոյ Խութեցի եւ ուրիշ քիւրտ աշխրէթներու կողմէն, որոնք կը պատրաստուէին կրկին կողոպուտի եւ խժդժութեանց, մանաւանդ Խնդրակատար վանուց երեւակայական հարստաթիւններն աւարի տալու։ Կուսակալ Էօմէր պէյ լսեց խնդիրն եւ առաջին առթիւ փողահար զօրք մը Որբանոցի պաշտպանութեան համար վանք զրկեց. ուր երկար ատեն մնաց, որպէս զի ի պատահել վտանգին, զօրքը վանուց տանիքէն հնչէ փողը եւ այս նշանով զօրանոցէն զօրք խնդրէ՝ ի պաշտպանութիւն որբոց եւ ի փրկութիւն վանուց։

Ե.

1898 Հոկտ. 20ին Բաբէէն գիւղի սարեերուն վրայ ենիլի ունեցած մեծ դէպիր։

Սոյն դէպին նախընթաց կիրակի առտուն հրաւիրուած էի Շողիկեան Մահամի Ղարիպջան աղային բնակարանը ձաշելու. ժամ 8ին իջանք պարտէզ. և ահա 10ին մօտ սկսաւ տիսուր նշանի փոթորիկը եւ անցուդարձը թուրք զօրաց, ոստիկանաց եւ խուժանին, որոնք պարտէզի պատին տակն կ'անցնէին կատաղօրէն և կ'ուղղը-

ւէին դէպի Բաբչէն, որ կէս ժամ հեռու է Բաղչչէն դէպի հիւսիս, և լեռներու ծմակաձեւ հովտի մը մէջ շինուած, տալով իր քամակը լերան այն շղթային որ կ'երկարի մինչև Սասուն և լանջը՝ արեւելքին։ Խոկոյն ըսրոնեցի իրողութիւնը, որտինետու լուր ունէի արդէն թէ Ազբւր-Սերոբ իր տասնեւեօթը ընկերներով նոյն վիւը կը գտնուի, և զիւղէն Աստուածատոր անունով անձ մը մասնութիւնը կանուխ ի գործ գրած էր արդէն, ինչպէս սառւզեցինք վերջէն։ Ժամ 11 ին մեկնեցայ Շողիկեանց բնակարանէն, հակառակ տնեցիներուն թախանձանքին թէ ճամբան անխուսափելի վտանգի մը պիտի պատահիմ և հկայ Առաջնորդարան ու փութով սկըսայ վաղտնի հնասազոտութիւններուս՝ թէ՛ ստոյգ լուր առնելու համար կատարուելիք զինուորական գործողութեանց մասին և թէ ատկէ ի՞նչ հետեւանքներ և անաշ կընկալ պատահարներ կրնային ծազիլ՝ հասկնալ. մտերիմներ այդ պաշտօնը անթերի կատարեցին պիշերուանմինչեւ ժորաը։

Առածուան ժամ 3 ին զօրաց հրամանատար Ալի փաշյին զացի, — որ արդէն երկայն կոճերով կօշիկները հագած կը պատրաստուէր մնացեալ յիսուն զօրքերով օգնութեան երթալ ի Բաբչէն, ուր արդէն բոլոր զօրքը զացած էր կանխաւ՝ հանդերձ սազմամթերքներով և թնդանօթներով, և թուրք խուժանն ալ բազմութեամբ միացած էր անոնց, և միացեալ ուժով կը պատերազմէին յեղափոխականաց դէմ, որոնք արդէն սարերն ի վեր բարձրացած և նպատակայարմար դիրքի մը վրայ կանգնած՝ կը պատասխանէին Մաւզէններով զօրաց հրացանաձութեանց և թնդանօթի սումերուն, — և ստացած հաւասարի լուրերս հաղորդեցի հրամանատարին թէ ժողովուրդը զերազրգուած՝ Բաղչչի ամբողջ Հայ բնակչութիւնը սուրէ անցընելու չար խորհուրդին մէջն է և յարմար առիթի կ'սպասէ։ Հրամանարը լսեց խօսքս և

խկոյն գնաց կուսակալ Մէծիտ պէյը անսաւ ու դարձաւ։ Արդիւնքը այն եղաւ որ Ալի փաշան և յիսուն զօրքը մնան քաղաքը. ուստի հակողութեան համար Միւֆթի էֆն և քաղաքապետ Եասին էֆն շուկային գլխաւոր մէկ կէտին վրայ դրուեցան, նաև տեղ տեղ պահակներ։

Արդէն Բաղչչի խուժանին բարոյական մթնոլորաը ելնքարականացած՝ վայրկեանէ վայրկեան կ'սպասուէր փայլակի և կայծակի շանթերուն, մանաւանդ երբ կը հասնէր զայրացնող և կատղեցնող բօթը թէ Փէտայինները իրենց Սաւզէրներու զնդակներով գիակներ կը փոեն գետին։ Թնդանօթներու որսումն ալ հրացանաձզութեանց ձայներուն միացած՝ կը լսուէր արդէն Բաղչչէն՝ որով սասիձան մը ևս կը զերազրգուուէր խուժանին բնազգը՝ գէպ ի վայրագութիւն և մարդախուզութիւն։

Կէս օրին մօտ սախկուած էի Խտարէի ժողովին ներկայ գոնուիլ, մինչ ժողովը կը շարունակուէր, և ահա ժամ 9ին պատուհաններէն տեսանք խուճապեալ շայ ժողովուրդը՝ այր, կին և մանկտի, որոնք վայնասուններով և գառն ճիշերով կը բարձրանային Ծափրկոր կոչուած թաղէն վեր, այլեւս տարակոյս չէր վերցներ թէ վայրագ յարձակումը սկսած էր իրեն որսն ու աւերը ընելու։ Կոստակալը որ ժողովին ներկայ չէր և կը գտնուէր իրեն առանձնասենեակը, նախ զիս կոչեց, ապա շայ անդամը՝ Ազաման էֆ. Պազալիան, ու անոր ետեւէն բոլոր ժողովականները, և խօսքը ինձ ուղելով դուաց զայրացած։ Առաջնորդ, այս բոլոր չարիքը քու երեսէդ է, Հայերը ոտքի են ելեր և թուրքերը կը կոտորեն, թէ որ իսկոյն խոսվութեանց առաջքը չառնուած զքեզ կառավարական հրապարակը հրացանի բանել պիտի տամ այս վայրկեանիս խակ։ Զայրագնած կուսակալին պատասխան տուի թէ «Ես Երոսաէմէն խաղաղութիւն բերած եմ և ոչ թէ խոսվութիւն, և թէ խուժանն է ու կը կոտորէ» Տէֆթէրտար Շիւքը պէյ նախածանօթ ինձ Պէրութէն՝ ետեւէս զգուշացոյց

զիս՝ որ պաղարիւնութիւնս չկորանցնեմ։ Կուսսակալը Աղաման էֆ. դաւնալով՝ «Զքեղ ալ, Աղաման, Առաջնորդին հետ գնդակահար պիտի ընկել տամ!» Խեղճ Աղաման էֆէնտին վախէն սկսաւ մանկան նման հեծկլտալ և արտասուել։ Ապա կուսսակալը բոլոր ժողովականաց դառնալով յարեց։ Առաջնորդին հետ ամենքդ ալ այս վայրինիս շուկան պիտի իջնէք և խոռվոթեանց առաջքը պիտի առնուք։ հայտէ զձեղ տեսնեմ։»

Այս հրամանին վրայ Մուալին Անտօն էֆ. Փէքմէղնեան, դատաւոր, տէֆթէրտար, մէքթուպէնի և թուրքու Հայ անդամները միասին նախ փութացինք Առաջնորդարանին հրապարակը, ուր խոնուած սարսափահար ժողովուրդը սրտապնդելով՝ շտապեցինք շուկան ընդ լայն և ընդ երկայն շրջելով։ մեղ հանդիսած զինեալ վայրագ խուժանը սաստկապէս կշտամբելով, ոստիկանաց միջոցաւ կը ցրուէինք զանոնք. իսկ պատահած Հայերուն ալ սիրտ կուտայինք և կը քաջալերէինք, որ չլախնան։ Հարկ է խոստովանիլ, որ պատահեցան թուրք խանութպաններ ալ, որոնք իրենց զրացի հայ խանութպանները փակելով անոնց խանութներուն մէջ, խուժանի յարձակումներէն փրկած էին, և զմեղ տեսնելով՝ Հայոց խանութները կը բանյին և Հայերը ողջ առողջ դուրս կը հանէին. այդպիսի բարի թուրքերուն անշուշտ չէինք զլանար լիաշուրթն չնորհակալիք յայտնելու։

Մինչ մենք կը շրջէինք հեւ ի հեւ, և ահա երեւցաւ ձիու վրայ նստած զօրավար Ալի փաշա՛ զլխաթաց, փոշիներու և քրտինքներու մէջ մրճոտած և թաթազուն, և զօրքերէ շրջապատեալ. կարծես թուրքօռուսական պատերազմին ժամանակ զործող հլէվսայի հերոս Սքօպէլիք ժէնէրալը լինէր։ Երբ նա տեսաւ զմեղ, զուաց. «Մուրախիսա՛ս էֆ. հէր շէյխն էօնիւնիւ ալտըմ ամմա՛ գուլումճը չարշաքնը գուրթարամատըմ։ հէթիշէնէ գատար՝ պիթիրմիշէր իտի։ Ա՛խ, օ գուշու օլ-

լու(*) լամուկլարը. անլէրին իշի տիր պու։» Զայս խօսելով շտապից այն կողմերը, ուր վտանգ կար Հայոց։

Մենք ալ փութացինք մեծ խանը, ուր են Հայ վաճառականաց վաճառանոցները և զանոնք գոց զտանք, երբ ներսէն մեր ձայնը առին վաճառականք, խանութներու դուռները բացին և դուրս ելան՝ առ ահի կծկըտած վիճակաւ. ամէնէն առաջ Շողիկեան Սերովրէ էֆ.ն առ մեղ յառաջանալով, յայտնեց թէ երբ մեր ձայնը առած է ներսէն և ապա գուռը բանալով զմեղ տեսած, կարծեր է թէ աղատարար հրեշտակներ ենք։ Սրտապնդեցինք զամենքը և յուսկ յետոյ զնացինք քաղաքապետարանը, ուր մեղ կ'սպասէին կուսսակալը, թուրք մեծ շէյխերը և աւագանին. կուսսակալը շնորհակալութիւն յայտնեց մեղ, և ի մասնաւորի իմ անվեհերութեանս համար քաջալերիչ խօսքեր ըրաւ ինձ. և դիւանագէտի մը մէկ գէպքը պատմելով, հասկցնել ուզեց թէ զիս հրացանի բոնել տալու սպանալիքը անոր համար էր որ զրգուէ և լարէ զիս, որպէս զի աւելի եռանդեսմբ եւ կորովով զործեմ այդ անակնկալ և նեղ պարագային մէջ՝ ի փրկութիւն ժողովրդոց։

Ժամ 11ին կուսսակալը պաշտօն տուաւ ինձ, Միթթի էֆ.ին, իտարէի անդամ Տէրվիշ պէյին եւ Ետուտփու Աղաման էֆէնտիներուն, որպէս զի ձիերու վրայ նըստած եւ քանի մը ոստիկաններ հետերնիս առնելով Հայոց թաղերը շրջինք եւ սրտապնդենք ժողովուրդը. եւ յատկապէս իդական սեռն ու մանուկները, որպէս զի չլախնան, եւ հասկցնենք անոնց թէ կառավարութիւնը իրենց բացարձակ պաշտպանն է ու ամէն պահպանութիւն պիտի ընէ իրենց համար։ Այս պարագային Աղաման էֆ. յայտնեց ինձ թէ զաւակաց տէր է ինք, մի գուցէ ճամ-

(*) Լամուկ՝ Հայերէն գաւառաբարբառի մէջ կը նշանակէ Քիւրտի սղայ։

բան գնդակահար ըլլայ , եւ խնդրեց որ զինքը տուն զրկել տամ . ուստի գաղտուկ խօսեցայ կուսակալին եւ անոր արտօնութեամբ մէկ քանի ոստիկահաց հակողութեամբ տուն զրկել տուի :

Զիաւորեալ ինկանք ճանապարհ , և երբ թրքաց թագերուն տակէն կ'անցնէինք , ընկերներս զիս մէջերնին առին . պատճառը վերջէն խմացայ : Կուսակալը խստիւ պատուիրած է եղեր անոնց՝ որ եթէ ճամբան գնդակահար ըլլամ , անոնք երեքն ալ պատասխանատու պիտի մնան : Երբ կ'անցնէինք կոնքերդ կոչուած Հայոց փոքրիկ թաղի տակով , կինուրն և աղջիկներն մկան գառնապէս լալ կարծելով որ զիս աքար կը առնին՝ բայց ընկերներս հասկցուցին թէ իրենց ապահովութեան համար կը շրջիւք , թող չլախնան . ես ալ նոյնը կրկնեցի . — Սիւֆթի էֆ . և Տէրզի պէյ ըստ որում լաւ հայերէն գիտէին , ինձի հետ Հայոց թաղերուն մէջ հայերէն լեզուաւ կը յուսադրէին և կը որտապնդէին երկուու մոլովուրդը հայրաբար : Երեւք ժամ տեւող ոոյն պաշտօնը լրացնելով , զիւրուան ժամը շին հասանք կուսակալին բնակարանը և մեր պաշտօնին հաշիւը տուինք անոր , որ շնորհակալութիւն յայտնելով զմեզ մեծարեց : Անկէ մեկնելով , զացինք կուսակալի օգնականին տունը , և մեր տրամադրութեան տակ դրուած քանի չափ ոստիկանները ցրուելով Հայոց թաղերը , Հայ երեւելի ազգայինները մեր մօտ խըմբեցինք . — դեռ ասոնք չհասած՝ պաշտօնակիցներս իրենց տունները մեկնեցան , — և յետ երկար խորհրդակցութեան որոշեցինք ծանուցանել ժողովրդեան որ յաջորդ որ ամէն ոք աներկիւղ եւ անկասկած իր խանութը բանայ եւ աշխատի իր առեւտուրով : Երբ ցրուեցանք , արդէն կէս զիշերն անցած էր :

Այս յանկարծական եւ վայրագ յարձակման պատճառաւ ոսկերիչնոցի Հայ խանութները կողովառեցան : Վանցի ոսկերիչ Պօղոս երիտասարդը սպաննուեցաւ , որ

իրեն կողովառուած խանութին մէջ պահած էր հրամանատարին եւ մեծ - չէյիսին արծաթեայ սպասները՝ նորոգելու կամ շինելու համար . նաեւ սպաննուեցաւ Տիգրան անունով Հայ մը , իսկ երեսունի մօտ Հայեր ալ թեթեւ ու ծանր կերպով վիրաւորուեցան :

Բարչէն կոռուող յեղափոխականներէն Պուլանըցի Սարզիս մեռաւ ապառաժի այն ոլացեալ բեկորներէն՝ զորս թնդանօթի ոումբը խորտակած եւ ցրուած էր , իսկ Աղբիւր - Սերոր եւ ընկերք զիշերուան մութին պաշարման զիծը ձեղքելով կ'անցնին ի Սասուն , գօրքէն եւ խոժանէն քանի մը տասնեակ անձինք պատերազմի գաշտին վրայ գիտապաստ փոելէ վերջ :

Ահա սոյն հրամանատար Ալի փաշան է , որ զարդիս կուսակալ զրկուեցաւ ի Բաղէշ , արի , քաջ եւ հայրենամէր անձնաւորութիւն մը . թէ որ ասոր սրտեռանդն պաշտպանութիւնը չհամանը , Բաղէշի Հայութիւնը սարսափելի ջարդ մը պիտի կրէր : Ուստի մաղթենք ու նոյն հոգւով եւ նոյն կորովով գործել յաջողի եւ Բաղէշի նահանգը կարողանայ անդորրութիւն գտնել անոր չնորհիւ , եւ թշուառ Հայ ժողովուրդն առ վայր մի իրեն քաշած սոսկալի տառապանքներէն աղատի եւ խաղաղութեան ու բարօրութեան երես տեսաէ :

ԱՂԲԻՒՐ - ՍԵՐՈԲ

Բաղէշի նահանգին եւ Սասոնյ Հայերը

1899 թուականին Բաղէշի վիճակին առաջնորդն էի , աշնան օր մը կուսակալութեան իտարէի ժողովին ներկայ կը գտնուէի , կուսակալ եւ ժողովականք յուղումի

արտասովուր նշաններ ցոյց կուտային. բոլանդակ պաշտօնէութիւնը սպասումի վիճակ մը ունէր. հրապարակները, ճանապարհները եւ շրջակայ բլուրներն ու բացառանները լեցուած էին թուրք եւ քիւրտ երկսեռ բազմութեամբ: Հայ մը չէր տեսնուեր մէջտեղ, ամէնքն ալ առ անի քաշուած էին տուներնին, եւ առա հիւսիսի կողմէն երեցաւ զօրաց, հեծելազօրաց եւ քիւրտերու հոկայ թափօրը, որ Սասնոյ Կէլիէ կիւզանի (ընկուզածոր) յաղթութենէն կը վերագառնար. հոն նահատակուած էր Ախլաթու Սոխորդ զիւղացի հոչակաւոր յեղափոխական Աղբիւր-Սերոբը իր ընկերներով եւ անոր Յակոբ անոն տասնեւ հինգամեայ որդին: Եերոս Սերոբի զլուխը ձիւուր սպայ մը ձողի մը վրայ բարձրացուցած՝ թափօրին առջեւէն կ'ընթանար յուշիկ. այս տիսուր թափօրը եկաւ եւ լեցուեցաւ կառավարութեան ընդարձակ հրապարակը, նոյն միջոցին պատրաստ գտնուող զինուորական նուազածուաց խումբը բոլորակ մը ձեւացուց եւ Սերոբին զլուխը բարձր բռնած ձիւուր սպան շրջանակին մէջ առաւ եւ սկսաւ տիսուր եղանակներ զարնել. կուսակալը, ժողովականք եւ ամէնքս ալ պատուհաններէն կը դիտէինք տիսուր հանդէւը, որ կէս ժամ տեւեց եւ վերջացաւ: Ժամը 11ին կուսակալին հրաժեշտ տալով մեկնեցայ, ճամբուն երկու կողմը շարուած զօրաց մէջտեղէն, որ մինչեւ Կարմրակնայ առաջնորդանիստ եկեղեցին կ'երկարէր, իսկ զօրաց կարգերէն դուրս հազարաւոր թուրքեր եւ քիւրտեր հետաքրքիր կեցած էին:

Եկեղեցւոյ արտաքին գուռը զոց էր, եւ առջեւը կը սպասէին տասնեակներով զօմիսէր, բօլիս եւ ոստիկաններ, ասոնք բացին գուռը, ներս մտայ եւ զաւիթին մէջ տեսայ Աւազերեցին ձեռքը փոքրիկ կողով մը, ուր նահատակին գլուխը զետեղուած էր: Ժամը 12-ին ժօտ էր, քանի մը թուրքեր կանգնած էին Ս. եկեղեցւոյ դրան առջեւ եւ Աղբիւր-Սերոբի զլուխը կը փափաքէին:

աեմնել: Ներս առի հետաքրքիր թուրքերը, որ դիտեցին ներսուն պատուական զլուխն ու մեկնեցան: Իրիկուան ժամը 1ին աւագերէց քահանան տուն զրկեցի, արտաքին դրան վրայ հոկող կառավարական եւ զինուորական պաշտօննեանները արձակեցի եւ փակել տուի զուուը: Գիշերուան ժամը 3ին բրիչ մը եւ հանգուցելոյն զլուխը առնելով զացի Ա. եկեղեցւոյ արևելեան զաւիթը, ուր կը հանգչէին արգէն այս 10-12 հերոս նահատակները, զորս ըընթացս տարիներու թաղած էի քահանայից հետ, եւ ամսոնց հանգստարանէն երկու մէդր հեռու թթիւնի մը ծառին տակ բրիչով փոս մը փորեցի: Ա. երուսաղէմէն հետս տարած ունէի նուերական առարկաններ, անոնցմէ մէկ նշխար բերանին վրայ զետեղեցի, ճակատին վրայ գրի ոսկրեայ կարմիր խաչ մը, որուն ապակեայ ոսպնեակէն կը տեսնուէր Յիսուսի Յարութեան պատկերը, լուսոյ բարակ մոմ մըն ալ ակնակապիճներուն վրայ հաստատեցի եւ մթութեան մէջ թաղեցի նահատակին զլուխը միայնակ եւ անսուս ի մարդկանէ: Թաղումէն առաջ եւ յետոյ Մաշտոցէն ո'րքան աղօթք որ զոց զիտէի, կարդացի:

Պարզ եւ ջնջ երկինք մը կար, եւ զիշերը անլուսին էր, շողողուն բիւրաւոր աստղերը կը պլազլային երկնակամարին վրայ ու անքթիթ վկաներ էին թաղումին սարսազդեցիկ արարողութեան եւ տիսուր տեսարանին, որուն նմանը հազուագէպ է մարդկային ողբերգական կեանքին մէջ: Նոյն զիշերը անսուալ եւ անքուն անցուցի: Ամիսներ յետոյ զօրաց հրամանատար Ալի փաշան հարիւրապեսի մը միջոցաւ ինձ յանձնեց նահատակ Սերոբի կինը Սօսէ անունով. սա քանի մը տեղերէ գնդակով եւ դաշոյնով վիրաւորուած ըլլալով՝ հրամանատարը պատուաւոր տուն մը դրած եւ կառավարութեան ծախքով դարմանել տուած էր զայն: Հրամանատարը միշտ կը կրկնէր ինձ. «Այդ կինը դիւցազն մըն է, ի՞նչ օգնութիւն որ ընէք ատոր կ'արժէ»: Սօսէն

օր մը հանգուցելոյն հողակոյտին վրայ տարի, արտասուք յաչս համբուրեց գերեզմանը ծնկաչոք եւ լոռւթեամբ աղօթեց ընդ երկար :

թ.

Այցելութիւն մը ի Խուլքիկ գիւղ վարժարա-
նական հենութեան առքիւ :

Խուլթիկ անունով չորս հարիւր քսան անուսոր գիւղ մը կը գտնուի զուտ հայաբնակ, որ Բաղէշի արեւելահա-
րաւի լերանց մէկ հովտին վրայ կառուցեալ է։ Շուրջ տասն եւ եօթն տարի առաջ Պատրիխարքարանէն լրիկուած
նպաստով սոյն գիւղին մէջ վարժարան մը հաստատեցի,
գիւղացի երկան մանուկներուն ուսում եւ կրթութիւն
տալու նպատակաւ, որովհետեւ գիւղացիք անտեսական
տագնապ կրելով՝ չքաւոր եւ անբաւական էին հոգալու
վարժարանի մը ծախվը՝ որքան ալ նուազ լինէր։ Գիւ-
ղացւոց եւ ժրաշան ուսուցչին Պ. Քերովմէի հրատէրնե-
րուն պատասխանելով՝ տարին անգամ մը հետեւորդնե-
րով յիշեալ գիւղը կ'երթայի եւ քննութիւնը կատարելով
մէկ երկու օրէն կը վերադառնացի Բաղէշ։

1899 տարուոյ գարնան նղանակին էր, որ ըստ
թախանձագին հրատէրի գիւղացւոց՝ քննութեան համար
նոյն գիւղը գնացի, ինձ հետեւորդ ունենալով Բաղէշն
Տ. Մեսրոպ Քահանան. ուսուցիչ մը եւ ազգային մը.
Երկան վարժարանի քննութիւնը կատարեցինք շատ յաջող,
ուր միշտ ներկայ գտնուեցաւ ունչեն մէջ առաջ առաջ:

ամունով, որ նոյն երեկոյին սեղան մը տուաւ մեզ մեր
օթեւանած բնակարանին մէջ, սեղանակից ունենալով
մեղ միւտիւրէն զատ գիւղի հայ երեւելիները իրենց
քահանանաներով։ Ըսթբիքէն մի ժամ վերջ հրաւիրեալք
այն ինչ մեկնած էին, և ահա լսելի եղաւ անակնկալ
հրազէնի մը պայթիւնը գիւղի փողոցներուն մէջ, որուն
հետեւեցաւ խուճապ և փախուստ միւտիւրին և գիւ-
ղացւոց, որոնք սարսափահար եկան պատմեցին սոսկալի
իրողութիւնը թէ՝ փողոցէ մը խմբով բնակարաննին մեկ-
նելու միջոցին փլատակի մը ետեւէն անծանօթ անձանց
կողմէն զէնք արձակուած լինելով՝ գնդակահար եղած է
իրենց կողքէն քալող բէս Գրիգոր Էֆէնտին, գիւղին ա-
մենէն նշանաւոր անձը։ այս քստմելի ոճին վրայ հարկ
եղաւ արձակել ոստիկանները, զոր ունէի ինձ հետ, նաև
ֆարոս աղան, որոնք սկսան խոկոյն հրացանաձգութեամբ
հետապնդել անծանօթ մարդասապանները գիւղի արուար-
ձաններուն մէջ։ անտարբեր չի մնացին անծանօթ փա-
խըստականները՝ որոնք կը պատասխանէին մերիններուն՝
աւելի եռանդուն հրացանաձգութեամբ, մինչեւ որ հեռա-
ցան փախստականք և ձայնները մարեցան։

Այլեւ մեզի ուրիշ բան չէր մնար ընել, այլ ոլլալ
դժբաղդ զո՞ր և առաջնորդել եկեղեցին գիշերանց։ Յա-
ջորդ առաւօտ միւտիւրը իր կողմէն տիսուր գէպքը գրեց
կուսակալութեան, ես եւս վերադառնալով ի Բաղէշ և
անյապաղ կուսակալին ներկայանալով խնդիրը պարզեցի
անոր, որոյ վրայ կառավարութեան կողմէ բժիշկ և քրն-
նիչներ վրկուեցան ի Խուլթիկ գիւղ, և յետ քննու-
թեան՝ դիբազդ հանգուցելոյն մարմինը յանձնուեցաւ սև
հողին պատշաճ յուղարկաւորութեամբ։ Հանգուցելոյն
ընկերներէն երեք անձ բանտարկուեցան իրբեւ մեղսակից
սպաննութեամ զործին, և որովհետեւ խնդիրը ծանօթ էր,
կատարած դիմումներուս վրայ երկու շարաթէն կառա-
վարութիւնը երեքն ալ անպարտ արձակեց։

Անցան ամիսներ, և ահա կ'ստանայի կոքեալ նա-
մակ մը հայ յեղափոխականներէ, որոնք քանի մը խըն-
դիրներ և գէպքեր նկարագրելէ զկնի՝ կ'աւելցնէին այս-
պէս. «Խուլթիկի մէջ, ուր եկած էիք մանկանց տարե-
կան քննութեան համար, մեր աչքերը հանապազ ձեր
վրայ կը հսկէին, կը դիտէինք Ձեր ամէն գործողութիւն-
ները. գիշերուան խաւարին մէջ իսկ թափանցող աչքե-
քէն անտես չէիք մնացած :»

Ահա այսքան թանկ քնուեցաւ քննութիւն մը, այն
է զոհի մը արիւնով, որ տարապարտ կը մեղադրուէր
իւր կենդանութեան իրը հակառակ յեղափոխականու-
թեան գաղափարին :

Փ.

Տարօնի Առիւծը

Բաղէչի արկածալից պաշտօնավարութեանս օրերէն
մնացած ողիսական գէպքեր և հետքեր շատ կան, որոնք
հետաքրքրական արկածներով լեցուն են, և որոնք եթէ
ի լոյս չզան, օր մը հետախսալաղ պիտի կորսուին անոնք
անհետ և անյիշատակ : Ահա՝ այս կարգէն է Մշոյ դաշտին
մէջ և Արածանիի եղերքը Սուլուխ հայաբնակ զիւղի
բնակիչներէն Սերոբի (Տարօնի Արիւծ) մէկ գէպքը, որը
կ'արժէ նկարագրել :

Նախ հարկ է ազնիւ ընթերցողաց յայտնել թէ Ախ-
լաթու Սոխորդ զիւղացի Աղբիւր - Սերոբի պատուա-
կան զլուխը հողին յանձնելէս բաւական ժամանակ վերջն
էր որ տեղի կ'ունենար Տարօնի Առիւծին յիշատակելի
գէպքը :

1900 թուականի վերջն էր, օր մըն ալ տեղական
բանտէն և կու նամակ ստացայ . մին՝ Սերոբի և անոր
մերձակայ զիւղացի Գէորգի ստորագրութիւններով, իսկ
երկրորդը Գրգուռ լերան ստորոտը գտնուող քրդաբնակ
Մորիս զիւղի բէսէն, որոնք թախանձանօք ինձմէն կը
խնդրէին, որպէս զի կուսակալին մօտ միջնորդեմ և
բանտի խորերէն և կապանքներէն ազատել տամ, որով-
հետեւ իրենք առանց յանցանքի բանտարկուած էին :

Անյաղաղ ներկայացայ կուսակալ Հասան Հիւմին
պէյին, որ արդարեւ արդարասէր և շատ պարկեշտ անձ
մէր, և կեանքն ալ հոն վերջացուց՝ Հայ յեղափոխա-
կանի մը նման Հայոց խնդրոյն զոհն ըլլալով: Կուսակալը
խնդիրս հեղութեամբ լսեց և ապա յարեց թէ քիւրոը
աւաղակապետ և ոճրագործ մէկն է. նա պէտք է որ
բանտին մէջ քաւէ իր մեղքը . ուստի անոր համար
բարեխօսութիւն բնաւ չընդունիր: Իսկ գալով երկու
Հայերուն, ըստ նա զթարսութեամբ, «Իմ կողմէս
զացէք և վերաքննիչ ատենի նախապահէն խօսեցէք որ
անոնց դատը շուտառվ տեսնել տայ . . .»:

Նորին Վահեմութեան հրամանը փութով կատարեցի,
և հազիւ շաբաթ մը անցած էր, Սերոբ և Գէորգ գա-
տարանէն անպարտ արձակուելով կը յանձնուէին Առաջ-
նորդարանին: Ասոնք ամբաստանուած են եղեր քաղա-
քական յանցանքով կամ այն է՝ յեղափոխական գործերու
մեղսակցութեան կամկածներով :

Առաջնորդանիստ կարմրակնայ Մայր եկեղեցին իր
գաւիթներուն մէջ հիւրերու յատուկ երկու երեք ան-
շուք խուցեր ունի. ասոնցմէ մին յատկացուեցաւ
Սերոբին և Գէորգին, որոնք երկու ամսոյ մօտ մնացին
հոն. մերթ կը հարցնէի թէ ինչո՞ւ չեն երթար Մուշ: Սերոբ
կը պատասխանէր թէ Քիւրտերէն շատերը իրեն
թշնամի ունի, որոնք անկասկած կ'սպասեն իր հանա-
պարհը, ինքն ալ անզէն է և իրաւունք ալ չունի

զէնք կրելու . ուստի եթէ մեկնելու ըլլայ, ճամբան
իրեւ որս մը թէ՝ զինքը և թէ ընկերը պիտի սպաննեն
անխնայ : Այս իրաւացի դիտողութիւնը լսելով խոր-
հուրդ տուի իրենց սպասել՝ մինչեւ որ կառավարական
պաշտօնեայ մը ոստիկաններով Մուշ երթայ, և ես զի-
րենք պաշտօնէին հետ կը դրկեմ ապահով :

Բնաւ չէի մոտածեր որ այն պաշտօնեան ես պիտի
ըլլամ բախտին մէկ խաղովը . մինչ այս մինչ այն և ահա
Մշոյ դատարանէն իհզարիյէ մը ներկայացուցին ինձ ուր
գրուած էր « հանրային խաղաղութեան վրդովման և
մարդասպանութեան պատճառաւ սմբաստանուած : »
Ամիսներ առաջ պատահած Սասնոյ կոտորածի դէպքը
կ'ակնարկէր : (Յիշեալ աղէնորով կոտորածին պատճա-
ռաւ զօրաց հրամանատր Ֆէրիկ Ալի փաշան պաշտօնանկ
ըլլալով Դ. Զօրարանակը տարուեցաւ, զրեթէ չնորհա-
զուրկ եղած) : Ուստի երկոտասան հեծեալ ոստիկան-
ներու հակողութեամբ զիս ճանապարհ հանեցին դէպի
Մուշ, ուր արդէն կառավարական բանակը կը հանգչէր
եւ ինձ կ'սպասէր Տ. Բարդէն Շ. Վարդ . Մշոյ աեղու-
պահը : Ժամանակն ալ նոյնիմբերի վերջն էր :

Կուսակալին աստօնութեամբ Սերոբն ու Գէորգը
հետիոտն ինձ կ'ուղեցէին . Սերոբը ճանապարհին ա-
ռիթ գտնելուն պէս՝ կը մօտենար ինձ և իր վշտագնեալ
որտի գտան խորհուրդները կը պարզէր ըսելով . « Հայր
Մուշը, զիւղին մէջ բաւական կարողութեան տէր ըլ-
լալս Մշոյ կառավարական պաշտօնեաները քաջ զիտեն,
և ահա ատոր համար միշտ վրաս ժուռնալներ կը յօրի-
նեն և յանկարծ ձերբակալելով բանտ կը նետեն զիս, և
մինչեւ որ դրամական ոյժս չսպառեն, բանտէն չեն ար-
ձակեր զիս . այս եղանակաւ շատ անգամ բարտարկուած
ու արձակուած եմ, միշտ կողոպտուած . բացառութիւն
եղաւ միայն Բաղչչի մէջ այս վերջին բանտարկութիւնս .
ուստի այսեւս որոշած և ուխտած եմ հաստատ, ինչ որ

ունիմ վաճառել և զաւակներս առնելով՝ Սասնոյ լեռ
բարձրանալ քաջ տղերաց մօտ և հոն ապրիլ քաջաբար
և մեռնիլ հերոսաբար : » Սերոբի այս վճռական որոշման
դէմ շատ բան խօսեցայ, և խրատեցի որ հայրենական
օճախի հուրն ու ծուխն անշէջ պահէ, սակայն քաջ
զգալով որ ուխտը վերջնական է, այլեւս վրան չծան-
րացայ :

Այս խօսակցութիւնը տեղի կ'ունենար Բահվայի
գաշտին մէջ, որուն արեւելիան և արեւմտեան լեռնե-
րուն կողերուն, ծործորներուն և ծմակներուն մէջն ու
շուրջը տարածուած են Հայոց գիւղերը՝ պատմական ա-
նուններով : Անցանք գաշտը՝ առջեւնիս ունենալով Շա-
միրամ գիւղը, աջ կողմէրնիս Դատվան և դիմացը Զօր-
կոնք զիւղերը ծովներեայ, Վանայ ծովակն և գէպի
հիւսիս՝ ամպածրար Սիփանայ հսկայ սարը սպիտակա-
փառ : Քիչ վերջը մօտ քերելով անցանք պատճական
Ներսովթայ լեռը՝ հսկայ և բերրի կողերով, և հուսկ
յետոյ, կանանչ մացառներով ծածկուած թաշչապատ
պատմական և պատռական գրգուռ լեռը, որ իր բարձ-
րագագաթ սփինքսային զլուխը տնկած և աչքերն յա-
ռած՝ խորհրդաւոր կերպով անքթիթ կը նայի գետի ա-
րեւմուտք՝ Մշոյ գաշտին երկայնքն ու խորը, երեք օր-
ուան ճանապարհ, մինչև Բարէի լերանց շղթաները, ուր
են Ո. Կարապետի հոչակաւոր վանքն և Աշտիշատ կամ
Ս. Սահակ Հայրապետ : Ուր ուրիմն մասնք Մշոյ գաշտի
արևելեան մասին մէջ, որ Զուգուր անուամբ ծանօթ և
բրնձարեր արտերով յուռթի վայր մըն է . գաշտի հիւ-
սիսակողմը պատռար կանգնած է լերանց շղթայ մը եւ
կ'անջրապետ Ալալաթն ու Հարք գաւառը գաշտէն . իսկ
հարաւակումը կ'երկարի Սասնոյ լերանց շղթան :

Քիչ մը եւս յառաջանալով՝ հասանք Մեղրագետի
ակը, որ բոլորակ աւագան մը ձեւացուցած մեղմօրէնն
կը հոսի եւ Մեղրայ զետը կաղմելով՝ գաշտին մէջէն հե-

զիկ կ'ընթանայ եւ կ'երթայ Արածանիին հետ կը միաւնայ : Երբ դաշտը կը կտրէինք, Սերուր չորս կողմէնիսիս ընդաղոտ երեւցած պատմական քաղաքը մատամբ ցոյց տուաւ, յայտնելով որ այդտեղ բաւական հին անցեալի մէջ Հայոց քաջերը մեծ գործ տեսած էին . զիտցածն այսքան էր : Պատմեցի անոր որ զարդիս այդ աննշան զիւղը Զ . և Է . գարերուն հոչակաւոր բերդաքաղաք մէր, ուր Տարօնոյ մեծահամբաւ իշխան Մուշեղ Մամիկոնեան եւ անոր մեծանուն զօրավարը Գայլ Վահան փառայել յազլթութիւններ տարած էին ընդդէմ՝ Պարսից՝ քաջութեամբ և ճարտարիմաց ուազմական հնարիւք Գայլ Վահանայ, որ Պարսից շատ մը զօրագունդերը հոն չնշած եւ անհետ կորսնցուցած էր : Սոյն երկու իշխանք այժմ խաղաղորէն կը հանգչին Ա . կարապետի տաճարին մէջ, Տաճարէն Ա . կարապետի մատուռն առաջնորդող դրան սեմին առջեւ ցոյց կուտան ձանձախարիթի նման սեւ, ողորկ եւ փայլուն մեծազանգուած երկայն տապանաքար մը եւ կը հաստատեն թէ Տարօնի հոչակաւոր իշխան – զօրավարին՝ Գայլ Վահանայ մաքուր նշխարներն անոր տակ կը հանգչին :

Երիկունը Մուշախէն (Մուշեղաչէն) Հայ զիւղը գիշերեցինք. յաջորդ օր ամբողջ դաշտը կտրելով եւ հայաբնակ բազմամարդ զիւղերէն անցնելով զիշերեցինք Նորաշէն զիւղ. իսկ միւս առառ հասանք Մուշ, ընկերներս իրենց զիւղերը զրկեցի, իսկ ես հեծեալ ոստիկաններովս առաջնորդուեցայ կառավարական պաշտօնատուն, եւ հոն թափուր աղասիին սենեակը օթեւանեցայ, ընդ հակողութեամբ երկու ոստիկանաց, որք սենեկիս մէջ դրան երկու կողմերը կը ննջէին, զիշերն և ցերեկն ալ դռնէս գուրս անոր երկու կողմերը սուխաւոր հրաշաններով բարեւի կը կենացին :

Անցած էր մօտ ամիս մը և Դեկտեմբերի վերջն էր. համատարած ձիւնն ու ցուրտը մարդուս երակները կը

սառնեցնէին, և սակայն ասոնք արգելք մը չէին որ ես իմ ուխտաւորական այցելութիւնս չկարողանամ տալ Մշոյ զիմաւոր վանօրէից: Կատարեցի փափաքս, և ամէնէն վերջ Ա . կարապետի և յԱշտիշատ Սահակ Հայրապետի Ա . զիրեզմանները համբուրելով մեկնեցայ, և երբ անցայ Արածանի գետը, օրը տարածամած էր, ուստի իջեւանեցայ Սուլուխ զիւղը և հիւրընկալաւեցայ Սերոբէն, որուն կանխաւ խոստացած էի : Տարօնի առիւծը իր Յակոբ և Աւետիս զաւակներով լիս պատռեց եւ մեծարեց, խիստ գոն ձգելով հետեւորներս ալ : Սեղանէն առաջ եւ վերջը Առիւծի զայգ կորիւնները մնաբաժան կը մնային ինձմէ՝ մերթ մանկական խօսքեր ընկելով եւ մերթ հետաքրքիր ակնարկներ արձակելով վրաս . անշաշտ լոած էին որ իրենց սիրելի հայրիկը բանտէն արձակել տալու պատճառ եղած եմ:

Կէս պիշերը մէկ ժամ անցած էր . Սերոբ ծածկաբար զիս առաջնորդեց տեղ մը եւ թաքսոսէ մը զէնքեր բերելով առջեւս դրաւ ու ըստ . «Հայր Սուրբ, ուխտո յաւիտենական է . կարողութիւնս դրամի վերածելով այս զէնքերովս ու հարազատներովս պիտի բարձրանամ Սամանոյ սարը, ազերաց մօտ եւ պիտի ծառայեմ Ա . Գործին, կենօք եւ մահու չափ : Ուրեմն օրհնէ զիս, որ զօրանամ եւ արիանամ»: Անօգուտ կը գտնէի այս վճռական որոշման դէմ խօսիլ . ուստի Պահպանիչով օրհնեցի զինք եւ եկանք ննջեցինք խաղաղ ու խորհրդաւոր քունով մը :

Մնացեալն արդէն յայտնի է թէ՝ ինչպէս հայր եւ որդիք անհաւասար կոիւներու մէջ քաջութեամբ պատերազմեցան եւ նահատակութեան անթարշամ փառապակով պսակով պսակուեցան :

ԺԱ.

Աւարառութիւն Խարդկող գիւղի

Մօտկանայ մօտ սոյն փոքրիկ հայաբնակ զիւղը օր մը գիշերանց Խութեցի զինեալ քիւրտեր պաշարելով ոչ խար, եզ, կով, եւ ինչ որ զիւղին մէջ եը զտնեն, յա- փշտակելով աւարի կը տանին, վիրաւորելով քանի մը հայեր եւ սարսափի մատնելով զիւղի բողոք ժողովուրդը . լուրը առածիս պէս իսկոյն հրամանատար Ալի փաշային դիմեցի որ անյապաշ ջոկատ մը զօրք դրկեց եւ յաջո- ղեցաւ բողոք աւարը զիւղը վերադարձնել տալ . եւ քա- դաքանատութեան կողմէն ալ բժիշկ եւ դեղազործ դրկել տալով՝ մարդասիրաբար վիրաւորները գարուանելու հո- գածութիւնը ունեցաւ . ինձ ալ յանձնաբարեց, որ տաճն սակի արկածնելոց նպաստ զրկել Առաջնորդարանէն, որուն հրամանը սիրով կատարեցի:

Օր մը Առաջնորդարանի զրագիրը կուսակալութեան դիւանը զրկած էի գործով մը, որ վերադարձին սարսա- փահար պատժեց թէ պաշտօնական հրապարակին վրայ յիսունի մօտ զինեալ զօրքեր իրենց սպային հետ կարգով կամքնած էին եւ իրենց առջևուը կը դանուէր երկու ան- շնչացեալ դիակ քիւրտերու . հրամանատարը պաշտօնա- տունէն վար իջնելով դիակնելու վրայ կոխուելով ան- ցաւ եւ զնաց սպային մօտ, որ ցոյց տուաւ այն զին- ուորները՝ որոնք զնդակահար ըրած էին անձնատուր չուզով սոյն աւազակ քիւրտերը, եւ յաւելցուց զրագիրը թէ Ալի փաշա համբուրելով յիշեալ զինուորները, աստի- ճանի բարձրացում ալ չնորհեց անոնց : Այսպէս վերջա- ցաւ Խարդկող դէպքը :

ԺԲ.

Դատվան ծովեզերեայ գիւղի Տ. Յովիաննէս Քանիանայի որդին Դանիէլ :

Սոյն Դանիէլ կտրիձ երիտասարդը Ազբիւր - Սերոբի խմբին միանալով՝ Սամնոյ լեռները կը զործէր իրր զին- եալ յեղափոխական . օր մը անոր հայրը Տ. Յովիաննէս քահանայ Առաջնորդարան գալով խոսառվանեցաւ, որ Դանիէլ որդին խմբէն գասալիք ըլլալով զաղոնապէս եկած է եւ զիւղին մերձակայ դաշտերուն եւ այրե- րուն մէջ պահուըտած, որուն ամէն օր ստիպուած էր հայրը անունդը հոգալ . բայց կը վախնար թէ կրնայ ըլլալ որ օր մը յայտնուի խնդիրը իշխանութեան եւ ինքը չարաչար կերպով պատժուի : Այս յայտնութեան վրայ նախ՝ առանձինն տեսնուեցայ Ալի փաշային հետ եւ ապա քահանան հետո առած ներկայացուցէ Նորին Վահմութեան, որ հաստատուն խոսառմներով հաւաստումներ տուաւ եւ պատուիրեց անոր, որպէս զի Դանիէլ որդին վիշերանց բերէ եւ յանձնէ Առաջնորդարանին : Երկու օր յետոյ քահանան և որդին Առաջնորդարանն էին . ուստի ատրի զանոնք և ներկայացուցի Նորին Վահմութեան . Դանիէլ՝ փաշային ձեռքը համբուրելով, յոտնկայս կեցած էր և Նորին Վահմութիւնը այսպէս խօսեցաւ անոր . «Դանիէլ, զաւակու, շատ լաւ ըրած ես, որ Առաջնորդին միջոցաւ կը յանձնուիր իշխանութեան, այսօր ես զքեզ պիտու- թեան ամէնէն հաւաստարիմ և պարկեշտ հպատակը կը ճանչնամ . ուստի այս բոպէէս սկսեալ ազատ ես ամեն տեղ աներկիւզ բնակելու, և պիտի զրեմ Դատվանայ

զինուորական և ոստիկանական սպաներուն, որ քուանձիդ վրայ մասնաւոր հոգածութիւն ունենան») Այս եղանակաւ հայր եւ որդի երախտազէտ հոգւով եւ զուարթ սրտով մեկնեցան զիւդ:

Հազիւ երիտ շաբաթ անցած էր, եւ ահա Ատլիյէի դատարանէն անակնկալօրէն բերուելով կը բանտարկուի Դանիէլ իբրեւ մարդասպան մը. ասոր վրայ Ալի փաշան տակն ու վրայ եղած էր, որ խնդիրը հասկնալով գատարանէն՝ որ մը պատմեց ինձ ծիծաղելով թէ «Պիլիմ Դանիէլ պիր սլիմանըն գույրուղունու քէսմիշ օլարզընտան մահպուսա իլգա իթմիշէր. պու իշ էյի օլտու քինէր չէյտէն թէմիզ ջրգուն Դանիէլ:»

Նոյն օր Դանիէլը մահապարտներու բանտէն հանց եւ ոստիկանաց սրահներուն մէջ հանգիստ և աղատ տեղ մը դրաւ, եւ հազիւ շաբաթ մը անցած էր, որ գատարանը անպարտ արձակեց զԴանիէլ:

ԺԳ.

Սպաննութեան փորձ ժամագործ Սեդրաքի

1899 թուականին սկիզբները կը պատահէր ժամագործ Սեդրաքի տղիսողորմ և սրտաճմիկ սպաննութեան դէպքը. սոյն բարի անձը միայնակ կը բնակէր իւր տան մէջ և մէկը չունէր իրեն հետ ընկեր, և օր մը յանկարծ դաշունահար սպաննուած կը գտնուի իւր տան մէջ: Ոստիկանութիւնը սակայն իւր հետապնդութիւնները կատարելով շուտով հոտը առաւ և գոտաւ հետքը, որով ձերբակալուեցաւ սպանելոյն քեռորդին մսագործի

աշակերտ Արշակը. սա հարցովննութեան միջոցին սպաննութեան մեղսակից ցոյց տուաւ իրեն ազգական Տ. Մեսրոպ քահանան, որ իբրեւ թէ անոր հետ գաղտնապէս միաբանած է եղեր սպաննել Սեդրաքը և տիրանալ անոր զբամական հարստութեան, և Տ. Մեսրոպ քահանան՝ այս ամբաստանութեան վրայ ձերբակալուելով առաջնորդուեցաւ մահապարտներու բանարը:

Խնդրոյն պարագաները մանրամասնորէն հասկցած լինելով և քահանային պարագայից կողմէն ալ Առաջնորդարան եղած թախանձագին աղաչանքներուն վրայ, դիմումներս շարունակեցի կուսակալի փախանորդ եւ հրամանատար Ալի փաշային մօտ, որ հաճեցաւ սրտապնդել զիս և խոստանալ տասն եւ հինգ օրէն արձակել տալ զքահանայն, և նոյն օրն իսկ Տ. Մեսրոպ համուելով մահապարտներու բանտէն, ոստիկանապետի պաշտօնաւան մէկ սնննակը առաջնորդուեցաւ, ուր անարգել ամեն ոք կը նայար երթալ և տեսնուիլ քահանային հետ:

Հազիւ անցած էր տասն եւ ութ օր, և ահա քահանան ոստիկանաց հարիւրապետի մը հետ Ալի փաշայի կողմէն զրկուեցաւ Առաջնորդարան, որ անպարտ արձակուած էր դատարանէն:

Ասոր համոր Ջերմագին չնորհակալութիւն յայտնեցի նախ Ալի փաշային եւ յետոյ գատարանի զլիսաւոր պաշտօնէց՝ որոնց մէջէն հայսպէտ ընդհանուր դատախազ էֆէնտին չեշտելով ինձ հասկցուց՝ որ եթէ Ալի փաշային կողմէն իրենց ծանր սպաննալիք եղած չը լինէր, Տ. Մեսրոպ քահանան պատժական օրէնքի տրամադրութեան համեմատ առնուազն հինգ տարի բանտարկութիւն վճիռ պիտի ստանար:

ԺԴ.

Վանիկ գիւղացի թէյիս Տօնապետ եւ դուստր

Բաղէշ նահանգին արեւելեան կողմը կը պանուի Տաշտիկ գաւառակը, որ հայաքնակ զիւղերով ընդարձակ դաշտ մըն է : 1900 թուականին էր, որ սոյն գաւառակի Վանիկ գիւղի թէյիս Տօնապետ Առաջնորդարան եկաւ եւ պարմեց թէ խումբ մը զինսալ քիւրտեր զիշերանց իրեն տունը մտնելով՝ բռնի առեւանգած են իրեն տասն եւ եօթն ամիսայ դուստրք :

Սոյն միջոցներուն Բաղէշ նահանգը ունէր պատուական կուսակալ մը՝ յանձին Հասան Հիւսնի պէյի, որուն զրաւորապէս թազրիր մատուցի, որ իսկոյն ոստիկանական հեծեալ չոկառ մը զրկեց այն կողմերը եւ լնրանց անտառները պաշարել տալով՝ վայրագ քիւրտերուն ձեռքէն ազատեց առեւանգնալ աղջիկը եւ յանձնեց Առաջնորդարանին: Երբոր կրօնական ժողովով դուստրը ծնողաց կը յանձնէի, ստիպեցինք ծնողքը, որ իսկոյն ամուսնացնեն աղջիկը Բաղէշ քաղաքին մէջ, որպէս զե ազատեն զայն ապագայ պատահական փորձանքներէ. Թէեւ ծնողքը մեր պատուէրը կատարել խոստացան, բայց վերջը հակառակը ընելով՝ առած տարած են աղջիկը գարձեալ Վանիկ գիւղը:

Սակայն ժամանակ մը վերջ առեւանգով քիւրտերուն զլխուորը յաճախ սպառնալիքներ ըրած ըլլալով ծնողաց՝ աղջիկը ստիպուած կը լինի ակամայ յանձնուիլ քիւրտերուն, որպէս զի գոնէ իւր ծնողաց կեանքը ազատէ իրեն զոհաբերութեամբ :

Այս դէպքին վրայէն հազիւ տարի մը անցած էր՝ երբ ես Վանայ կողմերու պատուէս Բաղէշ կը վերադառնայի, Վանիկ գիւղը հանդիպեցայ եւ հոն տեսայ թէյիս Տօնապետը կատարելապէս խենդեցած :

ԺԵ.

Բանտարգելութիւնս ի Մոււ

Ի Բաղէշ առաջնորդութեանս չորրորդ տարւոյն Նոյեմբեր ամսոյ վերջերն էր, որ անցնող գարնան Սամսոյ մէջ տեղի ունեցած յեղափոխական եւ զինուորական ընդհարութիւնն հետեւող կոտորածին առիթով Մուշ կը տարուէի՝ Դատուելու և բանտարգելու. ոստիկանապետը Մուշի դատարանէն նկած ինզարիյէն ինձ յանձնեց առաջնորդարանի մէջ, որպէս կ'ամբաստանուէի հասարակաց խաղաղութիւնը վրդովողի եւ մարդասպանութեան եղեռնազործութեամբ:

Կանխաւ ունեցած կասկածս իրականութիւն կը գառնար, որովհետեւ հինգ ամիս առաջ զօրաց հրամանատար Ֆէրիք Ալի փաշան Սամսոյ խնդրոյն առթիւ չնորհազուրկ ըլլալով՝ տարուած էր Դարգ Զօրաբանակի կեդրոնը յերիզա. բնականաբար տարբեր նկատումով մը եւ քաղաքականութեամբ զիս ալ դատապարտութեան տակ կ'ուզէին ձգել խնդրոյն հակակիուը ըլլալու համար :

Վաղընդիոյթ դիմեցի կուսակալ Հասան Հիւսնի պէյին եւ ուղեցի բան մը հասկնալ անկից. սակայն Նորին վաեմութիւնը հակառակ իրեն ուղղամտութեան եւ բարե-

սրտութեան՝ անզիտակ ձեւացուց զինք խնդրոյն, կամ գուցէ բան մը չէր զիտեր :

Վրաս ծանրացած ամբաստանութեան ընդդէմ իմ անմեղութիւնս Նորին վսեմութեան պարզելով աւելցուցի Սողոմոնի մէկ խոսքը թէ՝ «Արդարն իբրևս առիւծ յանձնապատան՝ անվիճեր է» Հոտ այսմ ըսի, ես զիս քաշաքական յանցանքէ զերծ զգալով արդարի մը նման երկիւղ չունիմ բանէ մը : Նորին վսեմութիւնը խոսքերուս եւ յուզումիս ի պատասխան՝ խոստացաւ օրինական շրջանի մէջ ամենակերպ պաշտպանութիւն ընել, եւ կարեկից զիրք մը բռնեց հանդէպ ինձ, որ խանդաշտանօք լի էր եւ սրտապնդիչ :

Տածուկ իմն յանձնաբարագիր մը հաճեցաւ տալ ինձ Բաղէշի վերաքննիչ ատենի նախազահ էֆէնափին՝ ուղեալ առ միւթէսարը Փեղայրն իւր Մշոյ, եւ Արփի էֆ. անունով ծերունին՝ առ որդին իւր Սիւլէյման էֆ. հարցաքննիչ զատաւորն Մշոյ . այսպէս կանխահոգ միջոցներ պատրաստուած՝ երկստասան հեծեալներով կալանաւոր տարուեցայ Մուշ երկու եւ կէս օրէն, եւ առաջնորդուեցայ ուղղակի Թափուր Աղասիին սենեակը, պահուելով հոն հսկողութեամբ երկու հրացանակիր ոստիկաններու Ահմէտ եւ Քէրի անուններով, Ահմէտ մէկ տարի Ս. Էջմիածնայ Ներսէսեան անտառին պահապանը եղած է եղեր :

Մշոյ Առաջնորդական տեղապահ՝ Գեր. Տ. Բարգէն Մ. Վ. Վարդպատ. Կիւլէսէրեան (այժմ Եպիսկոպոս) արդէն ինձմէ շաբաթ մը առաջ տարեեր սենեակի մը մէջ բանտարկուած էր եւ առոր հարցաքննութիւնները լմնցած էին, իմս ալ սկսաւ ժամանած օրս իսկ եւ երեք օրէն լրացաւ :

Որբորդ օրը արդարութեան պաշտօնեայք կնքոյ տակ առնուած Մշոյ առաջնորդարանը զնացին եւ ինչ որ կասկածելի նկատուեցաւ՝ տօմար եւ նամակ՝ ամբողջովին

բերին կառավարութեան տունը եւ սկսան վնասակար նկատուածները թարգմանել, առաջնորդարան գրած նամակներու ալ ի միասին :

Մինչեւ տասն եւ մէկ օր մնացի բանալը, որոնց վեց եօթն երեկոյները կանչուեցայ կառավարիչի զրասենեակը եւ մեծարուեցայ անոր կողմանէ թէյով եւլն զոր կը հըրամցնէր ի յարգանս իւր եղբօր յանձնաբարութեան եւ կը սրտապնդէր զիս թէ վերջը բարի պիտի լմնի ինձ համար՝ քանի որ Բաղէշի կուսակալն ալ հեռագիրներով սոէպ իրեն կը յանձնաբարէ եղեր խնամք տանիլ գործերուս . նաեւ կը պատմէր որ ամէն երեկոյ մեր հարցաքըննութեան վերաբերեալ Ատլիէյի բոլոր գործողութիւնները կը հեռագրէ կուսակալին եւ այս վերջինն ալ ի կայսերական պալատ : Հարցաքննիչ դատաւորն ալ հօրը յանձնաբարութիւնը շատ աղէկ կատարեց, ուստի չնորհակալ եւ գոհ մնացի թէ կառավարիչէն եւ թէ հարցաքննիչ դատաւորէն :

Բանտարկութեանս վերջին օրուան երեկոյին արդարութեան բոլոր պաշտօնեաները խուցս մտնելով՝ անպարտութեանս համար միահամուռ տուած որոշումնին ուրախ արամագրութեամբ հաղորդեցին ինձ եւ զիս չնորհաւորեցին : Ամէնուն ալ չնորհակալ եղայ եւ աշօթելով իրենց եւ կառավարութեան արդարադատութեան համար՝ քիչ վերջ առաջնորդուեցայ առաջնորդարան :

Յաջորդ օր մինչեւ երեկոյ չնորհաւորական այցելութիւններն ընդունեցի կառավարական եւ այլ պաշտօնական անձինքներու . միւս առաւօտ Խառն ժողովոյ հետ ճանապարհ ինկած էի այցելութիւններ փոխադարձելու, եւ ահա լսեցի օր Տ. Բարգէն Մ. Վարդպատ կայսերական հրամանաւ Պոլիս կը փոխադրուի, իսկոյն փութացի անոր խուցը եւ ստուգեցի եղելութիւնը, որով կը փութացընէին զայն անյապաղ ճանապարհ հանելու՝ ըստ տրամադրութեան կայսերական իրատէին . Ուստի միւթէսար-

բըֆ փաշային դիմելով յաջողեցայ վերջապէս մինչեւ երեկոյ պահել տալ զայն, որպէս զի կարող լինինք ճամբորդութեան համար հարկ եղածները պատրաստել տալ իրիկուան ժամը 12ին մօտ երկուաստն հեծեալ ոստիկաններով Տ. Բարդէն Ծ. Վարդապետ ճանապարհ հանուեցաւ Պոլիս տարուելու համար :

Հետեւեալ երկու օրերը փոխադարձ այցելութիւններս շարունակեցի Խառն ժողովոյ հետ, զանց չըրի այցելել նաեւ այն մեծ Շէյս էֆ. ին եւ յարգանքներ մատուցանել անոր, որ հայկական գէպքին մեծ մարդասիրութիւն ցոյց առուած էր՝ հազարաւոր չափերու կեանքը կոտորածէ փրկելու պատճառը ըլլալով :

Գարզը եկած էր Մշոյ գլխաւոր վանքերուն ուխտաւորութեան. հակառակ Դեկտեմբերի երկրորդ կիսուն տիրող ցուրտին, ձիւնին ու բուքին, այցելեցի Ս. Առաքելոց վանքը, Սասնոյ Երանց հիւսիսակողմը կառուցեալ. վանահայրն էր Արքանապատիւ Տ. Յովհաննէս Ծ. Վարդ. Մուրատեան։ Աստ կը հանգչին որոշ հանգստարաններով մէջ յիշատակարաններով եւ մահարձաններով մեր երանելի թարգմանիչ վարդապետներէն շատեր, Մովսէս Խորենացի, Դաւիթ Անյալթ, Մամբրէ Վերծանող եւային :

Այցելեցի նաեւ Ս. Յովհաննու վանքը՝ Սասնոյ Երանց հիւսիսային արեւմտեան մէկ թիկունքին վրայ կառուցեալ, որ իր վեհապանծ դիրքով հիանալի տեսարան մը կը պարզէ շուրջանակի՝ բարձրութեանէ մը ալիքելով Մշոյ դաշտի արեւմտամասին, Եփրատին ու մինչեւ Ս. Կարապետի լեռներուն։ Երկու վանքերն ալ իրենց որբանոցներն ունէին. սոյն վանքի վանահայրն էր Արժ. Տ. Մկրտիչ Վարդապետ, որ հաճեցաւ ինձ ուղեկից ըլլալ մինչեւ Ս. Կարապետ։

Զենոբ Գլակայ կամ Ս. Կարապետի վանքը Ս. Յովհաննու հանդիպակաց արեւմտեան հիւսիսային կոումը

Քարքէի լերանց վրայ կը բարձրանայ՝ հինգ վեց ժամու չափ հեռի ի սրբոյն Յովհաննէսի։ Այս բազմագարեան հաստատութեան վանահայրն էր Գեր Տ. Վարդան Ծ. Վարդապետ Յակոբեան, կային նաև զոյգ մը Եղիշէ և զոյգ մը Կարապետ միաբան վարդապետներ, թէ Տ. Վարդան Ծ. Վարդապետ Յ. վարդապետի և թէ միւս հարց Կողմանէ արքանի եղած հիւրընկալութիւնը ստացայ. Տ. Վարդան Ծ. Վարդապետի կանխաւ մատուցած ծառայութեանց համար արգէն չնորհապարտ էի անոր :

Երկու զիշեր մնալով Ս. Կարապետ՝ մեկնեցայ Աշտիշատ՝ Ս. Սահակ Պարթև Հայրապետի գերեզմանն ալ համբուրելու մենջանօք, և երեք չորս ժամէն հասայ Տէրըգ հայաբնակ գիւղը և անոր մերձ Ս. Աշտիշատ համբուրելով Ս. Հայրապետին գամբարանը՝ — որոյ մօտ կը հանգչի նաև Մնծ Սուրբին թուան սրբուհեոյն Ծուշանայ՝ դատեր մեծին Վարդանայ ոսկերտափին, — և ապա այս սրբավայրէն հիացումի ակնարկ մը արձակելով մերձակայ ոսպնաբլուրին և հեռուն Եփրատայ քով կանգուն պատմական Ոշական բերդին վրայ, մեկնեցայ անկից, և անցնելով Եփրատը՝ հասայ Մատնավանք և անկից ալ քանի մը ժամէն ի Մուշ :

Քանի մը օր եւս Մուշ մնալու պատեհութիւնը ունենալով բոլու եկեղեցիներն ու վարժարանները այցելեցի և սրբի բաւականութեամբ վերադարձայ գէպի պաշտօնատեղին Բաղէշ։

Թէ բանտարկութեանս միջոցին և թէ յամենայն գէպս Մշոյ Արժ. քահանայից և Խառն ժողովոյ կողմանէ առ իս ցոյց արուած հոգածութիւնը խորին չնորհակալութեան արժանի է։

Նաև Հայ Հռովմէտականաց առաջնորդ Գեր. Տ. Ներսէս Ս. Եպիփոկոպոս Ճնողյեանի պատմական անձին հանգէպ խորին յարգանք ունեցայ, անչնալով զայն ազգանէր եկեղեցական մը ։

Բաղէշ մեկնելէս ժամեր առաջ ճանապարհ հանուած էր Գօմիսէր Մուհամմէտ էֆէնախին, այն անձը, որ Առաջնորդարանի գրութիւնները քննեց ի Մուշ :

Երբ հասայ Բաղէշ, ուզզակի կուսակալին ներկայաց նուիրական պարտականութիւն մը կատարելու համար, ըստ այսմ սրտարուղիս երախտագիտութեան արտայատութիւններ ըրի Նորին Վսեմութեան, որ պաշտօնիս, աստիճաննիս, պատուոյս և անձիս ազատարարը եղած էր իսկապէս : Նորին Վսեմութեան կարճ պատառիսնը եղաւ ինձ . ՕՅՈՒ անմեղութիւնդ և հաւատարմութիւնդ զքեզ փրկից, գնա հանգստացիր : »

Իջայ Առաջնորդարան և ահսայ որ յիշեալ գօմիսէր էֆէնախին Ս.ալիյէի և Մէարիֆի պաշտօնէից, ոստիկանապետին և փօլիս միւսիւրիին հետ խուզարկութիւն և քննութիւն կը կատարէ նամակաց և արձանազրութեանց յետ քննութեան պաշտօնեայք մեկնեցան զային :

Այս միջոցով կուսակալը իրաւունք կ'ունենար ի կայս. պալատ հեռազերելու ինձ համար թէ՝ գատապարտութեան արժանի ոչինչ զանկով՝ ազատ թողուցած էր զիս պաշտօնս շարունակելու :

ԺԶ.

Բաղէշէն մեկնումն

Այլեւս ուժասպառ եւ պարտասեալ կ'զգալի զիս քառամեայ պաշտօնավարութեամբս ի Բաղէշ, ուստի հրամեցա առած էի և մեկնելու կը պատրաստուէի, երբ առաջնորդարանի մէկ անկիւնը նետուած գտայ նամակ

մը, զոր բանալով կարգացի ուշագիր. նամակը կնքեւ էր մեծ կնիքով յաղախոխականաց ասառել, և ստորպեցալ խմբապետին և, Սասունէն կը զրկուէր նամակը, որով կը թելադրէին ինձ խստիւ, որ չ'մեկնիմ վիճակէն, ուր հարկ կը տեսնուէր մնալու ժամանակ մը ևս . հակուսակ պարագային՝ կ'զգացնէին ինձ թէ ճանապարհնել ը իրենց աղեցառութեանց շրջանակին թէջ ունէին, և հաւեարար կարող էին զիս արզիւել և վերադարձնել, նո՞ն իսկ եթէ էֆէնածին ալ պիտի գնայի, պէտք էր յետածգով ուղեւորութիւնս առ այժմ, մինչեւ որ վատ օրելն անցնին :

Նամակը գաղանապէս կարգացի քահանայի մը և աղզայնոյ մը, ու հետեւեալ օրը Բաղէշէն մեկնեցայ, ինչ որ ալ պատահեր ինձ ճանապարհին. թէև վատահ էի յեղախոխականաց ուղարկուութեան և պարկեցուութեան վրայ :

Բաղէշէն Ախլաթ և անտի Պուլանըգ երեք օրէն հասայ և զիշերեցի տեղւոյն Ս. Դամիէլի վանքը, ուր հիւրընկալեցին զիս Արժանապատին. Տ. Պետրոս և Տ. Գրիգոր վարդապետները. հետեւեալ օրը Կոփ քաղաքի Ս. Եկեղեցին աղօթելով և ապա գայթագամ պէյին այցելութիւն մը տալով՝ ինկայ ճանապարհ հետեւորդներով միասախին :

Խնուս հասնելուո՛ հարկ եղաւ չորս օր մնալ հոն, որովհետեւ Համբայիէի հնծելազօրաց հրամանատար Մահ. մուտ փաշան, ազնիւ նկարազրով անձ մը՝ փափաքեցա . որ քանի մը օր հանգչիմ հոն, և թէ ինքն ալ մարդու կարօտը կը քաշէ ևլն . Ամէն երեկոյ ընթրիքի կը հերաւիրէր զիս Արժ. Տ. Բարդուղիմէս քահանային հեւ իրեն բնակարանին մէջ կամ անոր հանգիպակաց փառաւ . որ զիսնին տակ, երկուքն ալ եւրոպական ճաշակով զարդարուն, կառուցեալ և զետեղեալ բարձրաւանդակն մը վրայ, հանդէպը ունենալով Պինկէօլի զմայլելի լեռ :

ու տեսարանը : Չորրորդ օրը հրաժեշտ առնելով շը-նորհակալութեամբ մեկնեցայ, Նորին Վահմութիւնը՝ դոյդ մը հեծեալ սատիկաններ ունենալովս հանդերձ՝ բարեհա-ձեցաւ իրեն թիւնապահը երեք հեծեալ զօրքերով պատոյ ուղեկից տալ ինձ մինչեւ Կարին :

Հասանք կարին և առաջնորդարանին մէջ զիս ըն-դունեց Գեր. Առաջնորդը՝ Տ. Զաւէն Ծ. Վրդպ. Տ. Ե-վայեան. արդէն ծանօթ և մուերիմ էինք միմեանց, ուստի մնացի հան վեպ օր, որով միջոց ունեցայ Նորին Գերապատութեան հետ այցելելու Մուտար-կայի Ս. Գրիգոր և կարմիր վանքերը ու քանի մը վայրեր :

Կարնոյ կուսակալն էր դարձեալ Ռէուֆ փաշան, որուն ի յարգանո՝ այցելութիւն մը տալով Առաջնորդ Ս. Հօր հետ՝ յաջորդ օր ճամբաս շարունակեցի Բարեր-դէն և կիւմիւշմանէյի վրայէն (որմէ կէս ժամ հնուու Ամենափրկչեան լանքը զիշեր մը անցուցի) և եօթն օրէն հասայ ի Տրապիզոն, ուր ժամանած օրս իսկ չողենաւէն նոր ելած էր նորընտիր Առաջնորդ Գեր. Տ. Եղնիկ Ծ Վարդապետ Պապայեան, միաբանակից մը Ս. Երաւ-սաղէմէն :

Տրապիզոն ալ քանի մը օր մնալով նստայ շագենաւ և սպասմբ հասայ Պոլիս և օրերու քառասունք մըն ալ հոն բոլորեկով, ուր ուրիմն 1901ի աշնան կիսուն ժա-մանեցի յերտապէմ, Պոլսէն ինձ ուղեկից ունենալով գրադէտ Յարութիւն էֆ. Մրմրեան աղնիւ բարեկամու :

ԺԷ.

ՅՈՒԵԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԳԽԱԺԱՄԷՆ

Քսան եւ մէկ տարի անցած է այն թուականէն, յորում Գումզաբուի Ազգ. Պատրիարքարանը մէծ եւ անօրինակ տեսարաննի մը թատերաբեմը կը հանդիպանար եւ այդ առթիւ Աշըքեան Տ. Խորէն Պատրիարք Փողոց-ները կը քաշքանէր ժողովրդեան ցաւերն անտեսելուն պատճառաւ : Յիշեալ գէպքէն հաղիւ քանի մը տմիս անցած էր կեսարիոյ Ս. Կարապետի նորաբաց վարժա-րանի տեսչական եւ ուսուցչական պաշտօնէս հրաժարե-լով՝ Պոլիս կուզայի խաթարուած առողջութիւնն գարմա-նել տալու համար : Ժամանեցի Դեկտ.ի մէջ Հինչքաբթի օր մը, յորում Տ. Խորէն Պատրիարք Մաքրգիւլ ա-ռանձնացած կեսնէքէն Պատր. Աթոռը կը վերապառնար՝ ամիսներէ ի վեր պաշտօնէն կախակայուած մնալէն վերջ, եւ նոյն օրը զուգագիպութեամբ Խրիմնան Հայրիկ հը-րաժեշտ առնելով Պոլսէն՝ Երուսաղէմ կը մեկնէր պատ-տաւոր աքսորականնի մը հանգամանքով :

Այն միջոցին սատիկանութեան նախարարն էր Նազմը փաշա, որ իր տրամադրութեան տակ կը պահէր ամսա-կանաւոր Հայ լրտեսներու լէզուն մը, որոնց կարգէն էր Արմենակ Սարգիսիան, որ գժբաղդաբար իմ եւ այն ժա-մանակի Նասուլ - Դարուի անձնուէր քարոզիչ Տ. Վա-զինակ Ծ. Վարդ.ի (Ամերիկայի մէջ վախճաննեալ) ըն-կերակիցն եւ դասակիցն եղած էր Ժառանգաւորաց վարժարանին մէջ : Երեք աշակերտակից եղբայրներ վիրար տեսած ըլլալու մխիթարութեամբ օր մը Նարլը - Գա-բուի քարոզիչն անեաւ կը միասին ճաշեցինք եղբայրա-

կոն սիրով եւ քաղաքականութեան վրայ տաք վիճա-
բ սնութիւն մը ուննալէ ետք, ու օր մը միասին պը-
տոյտ ընելու ժամադրութեամբ բաժուեցանք իրարմէ :

Նոյն երեկոյին Տ. Խորէն Պատրիարք Երուսաղէմա-
տուն ընթրեց : (Յաջարդ օրն Արքուոց Որոտման տօնն
էլ եւ ես ժամարար էի Մայր Կիւղեցին) : Գիշերուան
ժամը երկուքին մօտ Մայր Կիւղեցոյ տւագերէց Տ. Սու-
քնաս քահանան սանդուղներէն վեր վազեց եւ այլայլմէ
ու չնչառպատ յայտնեց Պատրիարքին եւ Փոխանորդ
Սիմէռն Սրբազնին թէ Նազրը փաշայէն երկու ժամ
առաջ կանչուած ըլլալով՝ անկէ կուզայ, եւ սկսաւ կէտ
առ կէտ պատմել այն խօսքերը, զոր ցորեկն ըրած էնք
եւ ք ընկիրներ ի Նազր – Գարու : Կասկած չկար որ
Սրմենակ լրտեսական ժուռնալը տեղն հասուցած էր :

Այս մատնութեան գէպքին Տ. Խորէն Պատրիարք
Կ'րոլով և աղջեցութեամբ գործեց . Տ. Վաղինակ Վարդը
գործակատարին հետ ոստիկանութեան նախարարին մի
անգամ եւեթ զրկեց հարցաքննուելու . երկրորդ անգամ
ու զուելուն՝ Ազգ. Հիւանդանոց զրաւ զայն և պատաս-
խանեց թէ հիւանդ է, և այլեւս չյանձնեց :

Իսկ ինձ համար Պատրիարքը նախարարին հետ հա-
մաձայնութեան եկաւ ատարեն եղանակաւ, այն է՝ Կրօն.
և Քաղաք. ժողովոց զոյգ ատենապետները՝ Տ. Գարեգին
Ե վիսկ. Սրուանձտեանց և Սահակ էֆ. Ղաղարսեան զրկեց
Եւուսաղէմատուն և անոնք հարցաքննելով զիս, տեղե-
կոսպիր պատրաստեցին եւ զրկեցին Նազրու փաշային,
ու մէ յաջորդ օր պատասխան եկաւ թէ պէտք է որ Ս.
Ծնունդը տօնեմ Պոլիս եւ երրորդ օրը անմիջապէս մնկ-
նամ յերուսաղէմ : Հրամանը կէտ առ կէտ զործադրել
պարտաւորուեցայ՝ Ծննդեան երկրորդ օրն իսկ մեկնելով :

Այս միջոցներուն իրիկուն մը՝ մութին, Սիմէռն
Սրբազն Սէֆէրեան զիս Պատրիարքին զրկեց՝ որ ընթ-
րէքի հրաւիրեմ զայն. փողոցի պատին տակէն քալած մի-

ջոցիս մութ կէտերէ խումբ մը զօրք վրաս յարձակելով
զիս պատը զամեցին հրացաններու բուներով. և ահա
հարիւրապետը քովէն մողական լապտեր մը դուրս հա-
նելով՝ գէմքիս ուղղեց եւ հարցուց ուր երթալս եւ ի՞նչ
ընելիքս. երբ հասկցաւ որ Պատրիարքին կ'երթամ, նե-
րուութիւն խնդրեց եւ հեռացուց զինուորները : Վերջէն
իմացայ որ Պատրիարքարանի փողոցի պատերուն վրայ
գաղտնի ձեռքեր յայտարարութիւններ կը փակցնեն եղեր,
եւ այս պատճառաւ կառավարութիւնը հակողութիւն
ի գործ կը դնէր :

Դեռ նոր ժամանած էի յերուսաղէմ . Ս. Աթոռը կրկին
անգամ ըլլալով զիս Պէրութի Հայոց հոգեւոր հովիւ կը
զրկէր՝ Ս. Նշան Վանուց առժամենայ տեսչի հանգաման-
քով, որովհետեւ տեսուչը ցաւալի հիւանդութեան մը
ևնթարկուելով խոյս տուած էր քաղաքէն : Խրիմեան
Հայրիկ ալ խորհուրդ կուտար ինձ որ քովէն չմեկնիմ,
որովհետեւ կրնար իմ ծառայութեանս պէտք ունենալ .
բայց ստիպուած էի մեկնելու . ուստի երբ մնաս բա-
րովի աշահամբոյրս մատուցանելով կը մեկնէի, «Ա՛ռ սա
հինգ օսմ. Ալբան, ըստու, և Պէրութէն Յարութիւն
էֆ. Ճանկիւլեանի հասցուր յԱքքեա, և գրէ անոր
որ Հայ բանտարկելոց մէջ բաժնէ :» Պէրութ ժամա-
նածիս պէտ հրամանը կատարեցի՝ աճեցնելով գու-
մարն և այնպէտ զրկելով, որովհետեւ Պէրութի օրհնեալ
Հայ ժողովուրդը գաղտնի հանգանակութիւն կատարելով՝
զումար մը տրամադրելի ըրած էր այդ նպատակաւ :
Հայրիկ այլ եւս սովորութիւն ըրած էր պարերաբար
հական ոսկի զրկել ինձ, զոր կը հասցնէի Աքքեայի
բանոր :

Պէրութի ազգայիններն երկու անգամ ալ ինձ հետ
համախորհուրդ իրենց մէջ զաղանի հանգանակութիւն
կատարելով՝ գումարեն ինձ յանձնեցին և ես անկո-
րուստ նպատակին հասցուցի : Այս հանգանակութեանց

մէջ կարեւոր բաժին մը ունէին Համա - Համուսի և ապա
Դամասկոսի ոռու հիւպատոս Կոստանդին պէյ Կամուա-
րական, ազնիւ և աղջամէր տիպար Հայ մը (այժմ՝ Ժէ-
նէրալ ի Ս. Բեղերսպուրկ), նաև Սելանիցի ազնիւ Հըր-
եայ վաճառական մը՝ իսոգ էֆ.

Սրիմեան Հայրիկի և բանտարկելոց միջեւ թղթակ-
ցու թիւնք կը կատարուէին իմ միջոցաւ. այն է՝ բան-
տարկեալը նամակնին ինձ կը զրկին և ես ալ Տ. Յարու-
թիւն Պատրիարքի հասցէով կը զրկէի Երուսաղէմ. անկից
կ'ստանար զանոնք Սրիմեան Հայրիկ և անդրադարձ
պատամաններն ալ միեւնոյն միջոցաւ կը զրկէր ինձ :
— Օրին մէկը Յարութիւն էֆ. և բանտարկեալք նամակ
մը զրկելով ինձ, թախանձանոք կը խնդրէին որ իբր հո-
գեւոր հոլիւ Ա.քքեա երթամ և կրօնական ու հոգեւորա-
կան մատակարարութեամբ Ա. Հաղորդութեան արժանա-
ցընելով մխիթարեմ զիրենք ըստ հոգեւորին . Հայ բան-
տարկելոց այն շատ բարի բաղձանքը զրով մը ներկայա-
ցուցի ի Ս. Աթոռ Տ. Յարութիւն Պատրիարքին : Մական
Տնօրէն Ժամանութեամբ նկատելով որ ես երիտասարդ վարդապետ
մ'եմ և կրօնամ քաղաքական կամածներ յարուցանել
կառավարութեան մաքին մէջ, այն ժամանակի Ռէմէկի
տեսուչ ծերունի և բարի Տ. Բարդուղիմէսս վարդը
զրկեց այդ նպատակաւ, որ հետը բերած էր Երուսաղէմի
կառավարչէն Պէրութի կուսակալ Ազիզ փաշայի և Ա.ք-
քեայի կառավարչին ուղղեալ յանձնարարազեր՝ իրեն
գործին յաջողութեան համար. նաև բանտարկելոց բաշ-
խուելու նպատակաւ ալ հաղար զրչ. ի զումար մը Ս.
Աթոռայ կողմէն : Կուսակալէն Ա.քքեայի կառավարիչին
ուղղեալ համանազիր մը եւս առնելով յանձնեցի Տ.
Բարթուղիմէսս Վարդապետին եւ ուղեւորեցի զինք
յԱ.քքեա :

Երկու շաբաթ յետոյ Երուսաղէմէն Պարմանոք տեղե-
կացայ որ Տ. Բարթուղիմէսս Վարդ. կառավարչին

Կողմէն բաձարցակաբար արգիլուած է նղեր, որով չէ
կարողացեր կրօնական պարտականութիւնը կատարել
բանտարկելոց մօտ եւ տարած նպաստի զումարն ալ
սախուեր է յանձնել Ա.քքեարնակ Ա.մասիացի Տինկելեան
ընտանիքին, որպէս զի անոնք միջոց գանեն եւ դրամը
բանտարկելոց հասցնեն, եւ ինքն ալ անյաջող եւ վշագ-
նեալ սրտով վերադարձեր է ի Ս. Աթոռ :

Օր մը գիտողութիւն ըրի կուսակալին թէ վարդա-
պետն իրեն հոգեւոր պաշտօնը կատարելէ արգիլուելով
յառահատ մեկնէր է Ա.քքեայէն . — Առ այս պատասխա-
նեց կուսակալը թէ վանքը սիաւ անօրինութիւն ըրած
էր. պէտք էր զինզ զրկել յԱ.քքեա, որովնետեւ զուք էք
ժաղովրդեան եւ բանտարկելոց հոգեւոր հովիւը : Թէ որ
Ա.քքեայի կառավարիչը զինզ արգիլեր, ես կրնայի հրա-
մայել եւ յաջողցնել Զեր պաշտօնը, մինչ Բարթուղիմէսս
Վարդ. ինձ անծանոթ մէկը, եւ եթէ պնդէի, Բ. Դրան մօտ
յանցաւոր կրնայի ճանցուել :

Երեք ասրի առաջ արտօնահմանէն վերադարձող
շատ Հայեր Երուսաղէմատուն այցելեցին. ընդ որս էր
նաև Յարութիւն էֆ. Ճանկիւեան, Ա.քքեայի այն ժա-
մանակուան հէք բանտարկեալը : Առաջին անգամ ըլ-
լալով երես առ երես զիրար կը տեսնէինք եւ կը ծանօթա-
նայինք միջեանց անձամբ անձին :

ԺՂ.

Երուսաղեմի ախորականները

Ս. Եկեղեցւոյ տեսչական-հովուական և առաջնորդական նութիրական պաշտօններուն կոչուած եկեղեցական Հայրեքն գտնուած են և միշտ կը գտնուին այնպիսինք, որոնք իրենց պաշտօնը պիտակաբար կատարելով չեն բաւականանար, և հօտին վտանգ պատահելուն՝ իրեւ վարձկաններ չեն լքաներ զայն ու խոյս տար այլուր, այլ իրեւ անձնազիթ հովիւներ իրենց անձն ալ կը զոհեն ի մէր հօտին և ի վերայ հօտին, զէ «Հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց :»

Այս անձնազիթ, արթուն և զուարթուն հովիւներու ընտրեալ սակաւաթիւ դասակարգին կը պատկանէին զոյզ ամոլք Ս. Եկեղեցւոյ՝ Տ. Եղիշիկ Եպիսկ. Ապահովնի և Տ. Մկրտիչ Եպիսկ. Վեհապետեան, որոնք էր ուրեմն որ իրենց Առաջնորդական հեղինակելի պաշտօնալարութեանց միջոցին Ս. Եկեղեցւոյ երկնակամարին աստեղատանց մէջ կը փայլէին իրեւ պայծառազոյն աստղեր, առաջինը՝ Արարկիրի Առաջնորդական պաշտօնին մէջ և երկրորդը՝ Ատանայի և Կիլիկիոյ կողմերը :

Սոյն երկու հովիւներուն Ս. Եկեղեցւոյ մատուցած ծառայութիւնը քսան երեսուն տարի առաջ շատ զնահատուած էր ժողովուրդէն, հովիւներ, որոնք իրենց պաշտօնին զիտակից արի հովիով փարած էին ժողովուրդի հովուութեան՝ իրեւ ժիր մշակներ Եկեղեցւոյ, այնքան բարձր և վսեմ ըմբռնումով որ իրենց անսահման խանդն ու եռանդը, կորով ու բարոյական ընդդիմամարտութիւնը պահ մը վերացուցին զանոնք խանդակառ ժողո-

վուրդին բարոյական ու հոգեւորական գնահատութեանց մթնոլորտներու վսիմ բարձռւնքները. սակայն աւաղ, որ բռնապետական ոէժիմը չուառով պիտի իւլէր զանոնք ժողովուրդին զուրգուրալից զիրկէն և անիրաւաբար գլորէր մինչև Երուսաղէմ ու գատապարտէր աքսորի. Այս էր ժամանակի բռնապետութեան անարդար և անողոքելի վճիռը՝ հանդէպ կորովամիտ և զիտակից հոգեւոր գործիչներու :

Այս գառնապայն եղանակաւ Տ. Եղնիկ և Տ. Մկրտիչ Սրբազններն յաջորդաբար Երուսաղէմ կ'աքսորուէին 1892-3 թուականին, եւ կառավարութեան կողմէ կը յանձնուէին Ս. Յակովլեանց վանուց պետին՝ Տ. Յարութիւն Պատրիարքի, պայմանաւ սակայն որ վանուց աւագ թարգմանը երաշխաւորազիթ մը կնքէր, յորում զրուած կ'ըլլար՝ «Թէ որ անոնք արտասահման խոյս տան, անձամբ պատասխանատու պիտի ճանչցուի թարգմանը :» Այդ տիսուր պաշտօնը զարձեալ ինձ վիճակեցաւ :

Վերոյիշեալ բարձրաստիճան հոգեւորականներն այլ եւս մնայուն հիւրերն էին վանուց, եւ Միաբանութիւնը շատ տաք վերաբերում եւ զորով ցոյց կուտար անոնց նկատմամբ, զի իրաւամբ արժանի էին զորովի. այսպէս զրիթէ մօտ երկու տարի մնացին Ս. Աթոռոյ մէջ հիւրաբար եւ սիրաբար՝ փոխազարձ համակրալից վերաբերումով :

Աքսորանքի տեսողութեան միջոցին տեղական կառավարութիւնը սաէպ սուտ լուրերու նշաւակ ըլլալով, տարին քանի մը անզամ Սէր - Դօմիսէրը կը զրկէր վանքին թարգմանատունը, երեկոյնան 9 - 11 ժամերուն. պաշտօնեան կ'սպասէր պատուհանին առջեւ, զիտակով որ Միաբանական Ուխտը նոյն ժամերուն պառյափ կ'ելլէ, եւ աչքով տեսնելով երկու Սրբազններուն անկէ անցնիլը, յաջորդ օր ըստ այնմ անզեկագիթ կը մատուցանէր կառավարիչին առ ի միամտութիւն :

Ազնիւ Սէր - Գօմիսէրը — Պոլսեցի Սիւլէյման պէյ — քանի մը անգամ Ս. Յարութեան տաճարին եւ այլ սրբալյարերու մէջ առիթ ունեցեր էր տեսնուելու Տ. Եղնիկ եւ Տ. Մկրտիչ Սրբազններուն հետ . այսուհետեւ ո՛րքան կառավարութեան դուռը երթայի, Սիւլէյման պէյ միշտ գովեստով կը խօսէր Սրբազններուն վրայ : Օրին մէկն ալ Տ. Մկրտիչ Սրբազնն եւ Սէր - Գօմիսէրն իրարու պատահեցան թարգմանատան մէջ եւ ժամէ մը աւելի տեսակցեցան . խօսակցութիւնը երկու Սրբազններուն առաջնորդական պաշտօնալարութեանց շուրջը կը դառնար . երբ մեկնեցաւ Ն. Սրբազնութիւնը, Սէր-Գօմիսէրը ոտքի ելլելով՝ հառաջանոք գոչեց . — «Յանուն կրօնիս կ'երգում՝ որ այս երկու յարգելի եպիսկոպոսները ինձմէ աւելի հաւատարիմ են Տէրութեան եւ երկրին իսկական շահերուն . բայց աւա՞լ որ անոնք ժամանակի տխուր իրազարձութեանց զոհերն են եղած յանիրաւի : »

Այս տեսակցութեան վրայէն շատ ամիսներ անցած էին, եւ ահա իրիկուն մը կանչեց զիս կառավարիչ իպրահիմ Հազգը փաշա եւ աւետեց թէ Կայսերական իրատէ եկած է եւ երկու աքսորեալ եպիսկոպոսները պատուով Պոլիս պիտի վերադառնան . ուստի թող պատրաստուին : Սոյն աւետեաց լուրը ամենէն առաջ հալորդեցի Տ. Եղնիկ եւ Տ. Մկրտիչ Սրբազններու . լուրը անպատում խնդութիւն պատճառեց Միաբանութեան, ինչ որ բնական էր. իսկ Սրբազններուն եւս առաւել :

Հուսկ ուրեմն Սրբազններուն մեկնելու երջանիկ օրը հասաւ . արդէն Միաբանութիւնը կանխաւ մեկնած էր եւ կ'սպասէր շոգեկառքի կայարանը՝ ողջերթ մաղթելու համար . ըստ յանձնաբարութեան եւ փափաքանաց Սրբազններուն՝ բաց կառք մը պատրաստել տուի . պահակ Նասսար Զալուշը թուրը վրան կախած եւ առա ի ձեռին կառապանին քով նստեցուցի . Տ. Եղնիկ եւ Տ. Մկրտիչ Սրբազնները կառք բազմեցան եւ ես ալ

անոնց զիմացը նստեցայ . պաշտօնական ձեւ մը, որ Պատրիարքական գնացքի յատուկ է . այս հանդիսաւորութեամբ ժամանեցինք կայարան, եւ Միաբանութիւնը ձամբու գրաւ երկու բարձրաստիճան եկեղեցականները ջերմ մաղթանքներով :

ԺԹ.

Համիտեան Կառավարութիւնն եւ Խզմիրլեան

Յարգելի Խմբագիր «Բիւզանդիոն»ի,

Պոլսոյ մէջ պաշտօնալարած միջոցիս հանգուցեալ Տ. Յարութիւն Ս. Պատրիարքին քանի մը հատ մասնաւոր նամակներ զրկած էի այն խմորոց համար, որոնք կը գաւնային իզմիրեան վեհ, կաթողիկոսին շուրջ, երբ յաքսորանս էր յերուսալէմ : Նոյն նամակաց օրինակները ներկայիւս ձեզ կը զրկեմ՝ անոց հրատարակութիւնը խնդրելով, կարելի է պատաստթեան համար պէտք կ'ըլլան :

Եղիշէ Եպիսկոպոս Զիլինելիրեան

Երուսաղէմ, 28 Դեկտ. 1910

7 Ապրիլ, 1906

Ս.մին. Տ. Տ. Յարութիւն Ս. Սրբեպիսկոպոս Վեհապետեան ևն. ևն

Յարեկնամ Սրբազն Հայր,

Երուսաղէմի կառալարչին հեռագրական մէկ բողոքին վրայ Մհծ-Եպարքուին կողմէն գեկուցում եղած է արդարութեան գործոց նախարարին, և այս վերջինն ալ Ապրիլ 3 ամսաթիւ թէլքէրէով մը Տ. Մագաթիս Ս. Պատ-

տիարք Հօր գիտել կուտայ թէ՝ իզմիրլեան Ամեն. Տ. Մատթէոս Ս. Ա. Ոտնալուայի արարողութիւնը կատարած ըլլալով, կառավարիչը Զեր Բարձր. Սրբազնութեան գիտողութիւն ըրած է, որուն պատասխանած էք թէ՝ գուք ծեր և տկար ըլլալով չէք կրնար մեծ հանդէսներու նախագահել. ուստի ստիպուած էք հոգեւորականաց երիցագունին յանձնել : — Նախարարը սոյն կարգագրութեան դէմ գիտողութիւն կ'ընէ, որ Տ. Մատթէոս Սրբազն միաբան չէ. հարկ էր միաբաններէն երիցագունին յանձնել նախագահութիւնն և ո'չ ն. Ամենապատութեան : Դիտել կուտայ նաև թէ՝ Զեր Բարձր Սրբազնութիւնը ծեր եւ տկար ըլլալով՝ Տ. Մատթէոս Ս. բոլմանդակ վանքը զրեթէ իր ազգեցութեան տակ առած է, իրեն կուսակիցները կը զօրացնէ, եւ միւս կուսակցութիւնը վանքէն վտարիլ, հեռացնել եւ ակարացնել կուտայ զանազան պատճառներով, որպէս զի բոլորովին որիրէ վանքին :

Այս մասին կը յանձնարարէ նախարարը, որ հարցում ըլլայ Զեր Բարձր Սրբազնութեան եւ զգուշութիւն ըլլայ Ս. Աթոռոյ մէջ նման գործերու եւ խնդիրներու տեղի չարուելու համար. նաեւ կը յաւելու թէ՝ Վանքը բարեկարգելու համար կառավարութեան միջամտութիւնն ու օժանդակութիւնն հարկաւոր է : Ս. Պատրիարք Հայրը Խառն Ժողովոյ հետ խորհրդակցելով հարկ եղած պատասխանները պիտի զրկէ :

Զեր Ս. Աջը համբուրելով մնամ խոնարհ որդի Եղիշե, Ա. Արդ.

18 Ապրիլ 1906

Բարեխնամ Սրբազն Հայր,

Իզմիրլեան Ամեն. Տ. Մատթէոս Սրբազնի եւ այլ խնդրոց համար Սրբարութեան գործոց նախարարութեան Կողմէն ի Պատրիարքարան զրկուած գիտողազրին բայց

արութիւնն անցեալ փօսթով գրած եւ ղրկած էի Զեր Ամենապատութեան. ատոր վրայ Խառն Ժողովոյ որոշմամբ՝ Տ. Մաղաքիա Պատրիարք Հայրը Բարձր նախարարին հարկ եղած արժանաւոր պատասխանը զրաւորացէս պիտի տայ այս օրերուս մէջ :

Յիշեալ գիտողազրին տաճկերէն պատճէնը ներկայիւս ներփակ Զեր Ամենապատութեան կը յղեմ ի գիտութիւն, եւն. եւն. եւն.

28 Ապրիլ 1906

Բարեխնամ Սրբազն Հայր,

Անցեալ շաբթու Զեր Բարձր Սրբազնութեան ղըրկեցի. Իզմիրլեան Ամեն. Տ. Մատթէոս Ս. Արքեպիսկոպոսի համար Արդարութեան գործոց Բարձր նախարարէն Ազգ. Պատրիարքարան զրկուած գիտողազրոյն ձզրիտ պատճէնը : Ներկայիւս ալ ներփակ կը զրկեմ Խառն Ժողովոյ որոշմամբ Տ. Մաղաքիա Ս. Պատրիարք Հայր Կողմէն այս շաբթու Արդարութեան գործոց նախարարութեան զրկուած պատասխանովին ստորև օրինակը՝ որ արդարեւ արժանաւոր պատասխան մ'է, եւն. եւն. եւն.

20 Մայիս 1906

Բարեխնամ Սրբազն Հայր,

Արդարութեան գործոց Բարձր. նախարարն անցեալ շաբթներուն երկար թէզքէրէ մ'ես զրկեց Ամեն. Տ. Մաղաքիա Ս. Պատրիարքի Ս. Աթոռոյ ծանօթ խնդրոց համար զրած զրոյն ի պատասխանի : Բարձր. նախարարին զրածները զրեթէ կրկնութիւն են այն ամբաստանութեանց, զորս անցեալ ամսուն տեղեկազրեցի Զեր Բ. Սրբազնութեան եւ թուրքերէն պաշտօնազրին պատճէնն ալ զրկեցի :

Ի միջի այլ խնդրոց՝ նախարարը կը զեկուցանէ .

1. Թէ Ս. Աթոռոյ մէջ պաշտօնէից փոփոխութիւններ կը լինին ըստ պահանջման հարկին, ատոնց համար ըսելիք մը չկայ, կ'ըսէ նախարարը, բայց միայն թէ

Ամեն. Տ. Մատթէոս Սրբազնին եւ անոր կոմակից եւ գաղափարակից կուսակցութեան կամքավն ու դըրդումովը տեղի չունենան նման ընտրութիւնք եւ պաշտօնէից փոփոխութիւնք :

2. Թէ՝ իզմիրլեան Սրբազն եկեղեցական հանդէս ներուն բնաւ չնախազահէ :

3. Թէ՝ հաշուոց գործը շաւտով վերջ զանէ, որպէս զի կուսակցութիւնք դադրին եւ Միաբանութիւնն համերաշխ ընթանայ, եւ այսուհետեւ թէ որ Ս. Աթոռոյ մէջ նոր անօրէնութիւններ ըլլան, տեղական կառավարութեան կամօք եւ զիտութեամբ լինին անոնք :

Նորին. Բ. Սրբազնութիւնն Սրբարութեան գործոց նախարարին զրոյն գեռ պատասխանած չէ թէեւ, բայց անցեալ շաբթուն անձամբ զնաց նախարարին եւ ազդու զիսնում մը ընկելով հերքեց եղած ամբաստանութիւնը մէկիկ մէկիկ : Ամեն. Տ. Մաթթէոս Սրբազնին համար նախարարին զիտալ ատած է թէ՝ նա քաղաքականապէս աքսորուած կրնայ լինիլ, բայց Եկեղեցին զանիկա աքսորեալ չի ճանչնար, նա կրօնակիան տեսակիտով պատժուած չէ, եւ հետեւաբար Ս. Եկեղեցւոյ մէջ պաշտամունքներ կատարելէ դադրած չի լինիր . Նորին Ամենապատութիւնն հոգեւորապէս միմիթարուելու համար եւեթ կը մասնակցի եկեղեցական պաշտամանց, եւ լն. եւ լն.:

12 Սեպտ. 1606

Բարեխնամ Սրբազն Հայր,

Շաբաթ մ'է որ Վեհ. Կայսեր հիւանդութեան լուրը կրկին սկսած է ատրածուիլ, եւ բաւական ծանր կը նկարազրեն վիճակը : Գերմանացի մեծ բժիշկ Պ. Պէրթման եկաւ Պոլիս եւ առանց գործողութիւն մը ընկելու մէկնեցաւ Գերմանիա, եւն. եւն :

ԿԱՄԱԿՆԵՐ

Ա.

անդամութեան պահ, պահուի մաս է այս
առանձին անդամութեան պահ, կառուցած անդամութեան
(ԿԵՐԻՔ)

ՄԿՐՏԻՉ բառը գաղտօն պահ, որինչ պահանք
ու այս պահութեան պահ, պահանք մասնպահութեան և ու
եւ ԿԱԹՈՂԻԿՈՍ անդամութեան պահութեան պահ, ու մաս
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Ո-ՅԱՅ. 1893

ՄԿՐՏԻՉ ծառայ Յիսուսի Քրիստոսի և անհամամելի
կամօքն Աստուծոյ Եպիսկոպոսապետ և Կաթողիկոս Ամեն-
այն Հայոց, Մայրաքոյն Պատրիարք Համազգական Խա-
լամենծար Աթոռոյ Սրարատեան Առաքելական Մայր
Եկեղեցւոյ Սրբոյ Էջմիածնի.

Հոգինորհ Տ. Եղիշէ Ծ. Վարդապետի Զիվինկիրեան,
միաբանի Առաքելական Աթոռոյն Ա. Երուսաղէմի, հա-
րազատ որդուոյ Մայր Աթոռոյն Խուիրեմք ողջոյն և Հայ-
րապետական օրհնութիւն :

Անձնանուէր վաստակք քո և անթերի կատարումն
պարառուց ի գանազան պաշտամունս, յանձն եղեալս
քեզ՝ ի հոգեւոր իշխանութենէ, ի սակաւ ժամանակի
ի յայտ ածին զարժանիալ, որով զրաւեալ զէր և զա-
մակրանս իշխանութեան և հօտիգ, ցուցեր եթէ չէր
վասն փառաց անձինդ զդործոն՝ զորս զործէիր, այլ
վասն բարօրութեան հօտիգ և փառազարդութեան Եկե-
ղեցւոյն Քրիստոսի, որ գնահատեալ զլաստակոգ՝ առա-
ւել փառաց և բարձու պատուոյ զքեզ ցանկար տե-
սանել :

Եւ զարդիս՝ յորժամ կամովին թողեր զառպարէզն
և սիրով սրտի զարձար ի Սիօն քո և ցանկալին Երու-

սաղէմ, անդ գործել, անդ աքնիլ, ընդ թեւօք խաչին, առընթեր Գողգոթային, մերձ առ գերեզման անմահին և Տիրածին Ս. Կուսին, կամիմ զի մի՛ մնացին անպտուղ վաստակք ջանիցդ, յոր տքնեցար ցարդ յօգուտ Եկեղեցւոյ և ժողովրդեանն Քրիստոսի, այլ պատկել զքեզ ի փոխարէն աշխատութեանցդ, և իւ իւի՞ք, եթէ ոչ խաչիւն, ընդ որոյ դրօշիւք զինուորեալդ կաս յօրէ մանկութեանու :

Արոտ՝ ունիջիր իշխանութիւն Հայրապետական կոնդակաւս այսու՝ կրել ի կուրծութ զլանջախաչ վարդապետական ականակուռ, զի հայեցեալ ի նա յաբատեւեացիս յայդ օրինակելի ընթացադ և անբասիր կենցաղդ, զի ընկալցիս արժանապէս զլիովին հատուցումն արդար վաստակոցդ ի ժամանակին յերկնաւոր Հովուապետէն յաշխարհիս աստ և ի հանդերձելումն, որոյ անհասանելի կամովն են դիւրինք՝ յաջողել զամենայն ըստ ամինայի արժանացուցողացն զանձինս արդիւնաւէտ և պիտանի յասպարիզի կենցաղոյս :

Ողջ լեր զարացեալդ խաչիւ Տեառն և յուսացեալդ ի խաչեցեալն և օրհնեալդ ի մէնջ։ Ամէն։

Ի 23 Մարտի 1902 ամի

և ըստ Տոմարիս ՌՅՇԲ.

ի Հայրապետութեան մերում Թ. ամի
յԱրարատական Մայր Աթոռ Ս. Էջմիածնի

ի Փաղարշապատ.

թ. 434

Մ. Կ. Ա. Հ.



ԿԱՐՈՒՊԵԿՈՒ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ

Եկամուտը ՍԻՐ ԵԳԵՐԻ ԱՐԿԱ
Հայոց Առաքելական Կաթողիկոսի

Կառավարութեան Առաջնահայր Տիգրան Արքա Հայոց
պատրիարքութեան պատրիարք Առաքելական Կաթողիկոս
կազմութեան առաջնորդ Սուրբ Տիգրան Արքա Հայոց
ու Հայութի պատրիարք Առաքելական Կաթողիկոս Տիգրան Արքա Հայոց
Տիգրան Արքա Հայոց պատրիարք Առաքելական Կաթողիկոս
ու Հայոց պատրիարք Տիգրան Արքա Հայոց պատրիարք Առաքելական
Կաթողիկոս Տիգրան Արքա Հայոց պատրիարք Առաքելական Կաթողիկոս
Տիգրան Արքա Հայոց պատրիարք Առաքելական Կաթողիկոս Տիգրան Արքա Հայոց
Տիգրան Արքա Հայոց պատրիարք Առաքելական Կաթողիկոս Տիգրան Արքա Հայոց

Բայց առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

10

այս պահումը եղանակ պահած է մ' Արք. Հայ պարագաներուն և այլ պահած այս վեցից առաջինը պահած է մ' Հայ առաջին բարեկարգ առաջնորդությունը ու այս վեցից առաջինը պահած է մ' Արք. Հայ վաճառականությունը ու այս վեցից առաջինը պահած է մ' Արք. Հայ վաճառականությունը :

Երբեք հաջողություն ու այս վեցից առաջինը պահած է մ' Արք. Հայ վաճառականությունը : Եթե այս վեցից առաջինը պահած է մ' Արք. Հայ վաճառականությունը առաջինը պահած է մ' Արք. Հայ վաճառականությունը : Եթե այս վեցից առաջինը պահած է մ' Արք. Հայ վաճառականությունը : Եթե այս վեցից առաջինը պահած է մ' Արք. Հայ վաճառականությունը :

99, Տարի 22

Երբեք հաջողություն ու այս վեցից առաջինը պահած է մ' Արք. Հայ վաճառականությունը :

Բ.

Ա. Տ.
Կ. Թ. Ո. Դ. Ի. Կ. Ո. Ս.

ԱՍԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԾՆՈՐՀԱՊԱՐԳ ՏԷՐ ԵՂԻՉԵ ՎԱՐԴԱՊԻՄ

ՀԱԳԵԿԻՐ ԱՒՐԵԼԻ ԺԿՐ,

Պօլէն, ԵՐՈՍԱՊԷՃՔՆ Զեր Գրած ՆԱՄԱԿՆԵՐՈւՆ պատասխան չի կրցայ զրել. գու չզիտե՛ս, հազար նամակներ կը թափին վրաս, խեղճ հայրիկ ո՞ր մէկին պատասխան գրէ: կը ԾՆՈՐՀԱՊՈՐԻՄ Զեր լանջախաչի հոգեւոր վարձատրութիւն, խացայ որ հայոց հայրիկ Զեղ շնորհ արած է ըստ յանձնաբարութեան Տ. Սահակ Սրբազնին, բարեաւ վայելես և ճշմարիտ խաչակիր Անիս հոգուով ու սրտով և ոչ երեւութապէս:

Բայց գու ասա ինձ ինչո՞ւ Բաղեշի խաչէն փախար և դարձեալ եկար բուն խաչի երկիր, միթէ կարծում ես որ այդ տեղ խաչեր չկան: Աւելի եւս ծանրալոյն: Բատ լրագրաց գուք կանչուեցաք որ տեսուչ լինիք Փառանդաւորաց գպրոցին, եղած էք կամ զիսի լինիք: Ահա քեզ խաչ, որ թեթև երեւում է, բայց կարի ծանր ու գժար է:

..... Տէր Եղեկիէլ Վարդապետին եպիսկոպոսութեան վկայագիր արուած է, ընդէ՞ր ոչ քեզ:

Այժմ ԵՐՈՍԱՊԷՃՔԻ եպիսկոպոսներ պակսած են: Ո՞ւմ է կարգ, կտ՞ն պատրաստուածներ, Տէր Յարութիւն Սրբազն կարծեմ փոլիթիք պահելով՝ վասն ահին հրէից խոհեմութիւն համարում է թողար այժմ, զի ժամանակ չար է:

ԵՐՈՍԱՊԷՃՔԻ ԿՐՈՆ ՅԱՅՈՒՅՔ
ՈՒՄ ԱԿԱՐ ԵՐՈՍԱՊԷՃՔԻ
ՅԱՅՈՒՅՔ ԽՈՎ ՅԱՅՈՒՅՔ

ԵՐՈՍԱՊԷՃՔԻ ԿՐՈՆ ՅԱՅՈՒՅՔ
ԵՐՈՍԱՊԷՃՔԻ ՅԱՅՈՒՅՔ

Հայրիկ ինդրում է որ իւր կողմէն ողջունէք համայն
միաբան եղբարք։ Որչա՞ի գոհ կը լինիմ եթէ բոլոր միա-
բանից ցանկ դրկէք, և նշանակէք ուսեալ յառաջադէմներ,
նմանապէս ժառանգաւորաց դպրոցի աշակերտաց և սար-
կաւագաց։ Նմանապէս չմոռնաք կարեւոր տեղեկութիւն-
ներ տալու, զի յոյժ փափաքում եմ հարցանել զոլջու-
նէ երտուղէմի։ Ո՞ տայր ինձ թեւս աղաւնոյ, որ թռչէի
վերանայի և իջնէի ի Սիօն Լեառն։

Աղօթակից Զեղ

ՀԱՅՈՅ ՀԱՅՐԻԿ

1902 Մարտ 22, Եղմիածին



Հայրիկ ՌԴայի
ողջունաք և առաջա-
ճա որ Թադևոյ
բայ։ Այդի Սրբ
Հայոց ուղարք
ու ուժամբար են



ԿԱՐՈՒՊԻԿՈՒ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



Սահմանադրութեայ Տագավոր Հ. Ամսական
Բարեկարգութեայ

Ուրաքանչի բարեկարգութեայ
աւուրաքանչի և աւուրաքանչի պալատաց աշխատ
աւուրաքանչի աւուրաքանչի աշխատ աւուրաքանչի
իրավակ պատուած է, պատուած է պատուած
ու ուստի անձնագույն պատուած
պատուած է: Կազմակերպութեայ
գրադաւագան, ուստի գրադաւագան օգտագործեալ
է ու ուստի ուժամբ պատուած: . . . Խուսակ
պատուած է պատուած պատուած
տակառութեայ պատուած է պատուած
հանգանի պատուած է պատուած
պատուած է պատուած է պատուած

Գ.

Խ. Հ.

ԿԱԹՈՂԻԿՈՍ

ԵՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Արժանակիայլ Տ. Եղիշէ Շ. Վարդապետ
Մտերիմ սիրելի մեր,

Ստացած եմ Ձեր երկու նամակներ, ընդ որու էր և
Ա. Յակոբեան վանուց արդի միաբան ելքարց ամբողջ
ցանկ, որ հարիւր յիսունի հասնում է: Գանգատ բառ-
նաք թէ ոսկեղարն անցած է, և այժմ արծաթի դարուն
մէջն էք, զո՞ն եղէք, այդ եւս փոքր փառք չէ: Ուրախ
կը լինէի եթէ ես էլ ունենայի արծաթի դար...: Ժա-
մանակի պտուղներն են, թէև ցանցառ տեսնուում է
ուսման յառաջիմութիւն, բայց պակասում է հոգեւոր
կեանք և մեր երջանիկ նախնեաց նմանողութիւն: Ամէն
դար իւր մարդկէն ունի:

Տէր Սահակ Սրբազնի ընդարձակագոյն տեղեկագիրն
ստացայ. ամենայն երկայնմատութեամբ կարգացի, և աւաղ
կարգացի ժամանակին, յորում բարձուած է մարդկիկներէն
ողջմատութիւն և ճշմարտութիւն, արդեօք կղերէ՞ն եւս,
որ ճշմարտութեան և արդարութեան պաշտօնեայ է: Այլ
ի վերայ այսր ամենայնի ես չեմ կարող արդարացնել Տ.
Գէորգ եպիսկոպոսի անզիջանող ընթացք, որ կրկնակի
անել գրութեան մէջ դրաւ կիբիլոյ խնդիր:

Հայոց հայրիկ կարի վշտացած է այս մասին. ափոն ս
աշխատանացս, որ այնչափ կմնգակներ գրեցի ի Պոլիս,
վախճանն ապարդիւն եղաւ, որչափ ցանկալի էր, որ
Սիս և Երուսաղէմ խնամի գառնային, որպէսզի միոյն
առաւելութիւն հոգայր միւսին պակասութիւն:

Աղօթակից Զեղ
ՎՃՏԱԿԻՐ ՀԱՅՐԻԿ

Դ.

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՀԱՅՈՑ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒԵՍ

ԴԻԼԱՆ ԽԱՌԱ ԺՈՂՈՎ, 08

Ս. Կեդր. Վարչութեան

Համար 763

14 Յունիս 1901

ՅՈՅՈՅ ՅԵՄԵԴՈՅ

Գերաշնորհ Տ. Եղիշէ Ծ. Վարդապետ Զիլինկիրեան
Բարեխնամ Առաջնորդ Բաղէջի,

Ազգային Կեդր. Վարչութեան արդէն գնահատած
Զեր արժանիքը, այս անգամ նոյն իսկ Ամենայն Հայոց
վեհափառ Հայրապետին հրամանին վրայ՝ որու գիտու-
թեան հասած և բարձր հաւանութեան արժանացած էին
Զեր բարւոք ծառայութիւնք, որոշեց եպիսկ. վկայագիր
տալ Զեղ, որպէսզի կոչուիք եկեղեցական այս սուրբ աս-
տիճանին և այդ բարձր գիրքով ծառայէք աւելի արդիւ-
նաւորապէս ի սպաս օգտի մեր Ս. Եկեղեցւոյն և ազգին:

Զեր գերապատուութեան հետ պիտի կոչուին նաև
յաստիճան եպիսկոպոսութեան Ամասիոյ առաջնորդ Տ.
Արիստակէս Վարդապետ և Լիլ-Մասպատի վահանայր
Սահակ Վարդապետն, իսկ ձեռնադրութիւնք, ինչպէս
Վէհ. Հայրապետն կամք յայտնած է, տեղի այիտի ու-
նենան յառաջիկա Յուլիս ամսէն ետքը, և ի հարկէ պիտի
ծանուցուի Զեղ յԵջմիածին ուղեւ որութեան ժամանակին:

Խնդակցելով Զեղ՝ այս պատոյն համար, որոնք ար-
ժանի հանդիսացաք, կը հրա իրեմք որ չմեկնիք այլ եւս
Զեր վիճակէն ինչպէս Յունիս 5 թուականաւ նևազրով
յանձնարարեցինք Զեղ, և պատրաստ գտնուիք ուղեւու-
րելու, երբ ստանաք կարեւոր գեկացումն :

Հարկ չէ ըսել թէ Զեր մասին եղած անօրէնութիւնն
ծանուցուած է նաև Գաւառական Վարչութեան :

Մնամք աղօրարար

Պատրիարք Կ. Պոլսոյ
ՍԱՀԱՅԻԱ ԱՐԵՊԻԱԿՈՐՈՍ

ՈՒՂԵԳԻ ԱԿԱՆ

Ա.

Ուղեւորութիւն Սալնոնորէն (Բաղէց) յԱ.դրամար

Հայոց Վասպուրական աշխարհի զիխաւոր վաճքերը
այցելելու նպատական Բաղէչէն կը մեկնէի Պ. Գէորգ
Մարզպետունիի և երկու ստովկաններու հետ 1901 թուա-
կանի գարնան վերջերը։ Մեր ուղեգիծին վրայ առաջն
անգամ հանդիպեցանք Պոր Հայաբնակ զիւղին մերձակայ
վաճքը, կառացեալ յանուն սրբոյն Գրիգորի Նարեկաց-
ւոյն, որ երկու ժամ հեռի է Բաղէչէն։ Վանահայրն էր
Տ. Անտոն Վրդալ. Մուրատեան, որ մեզ հիւրնկալեց կէս
ժամու չափ։

Անկէ հրաժեշտ առնելով մեկնեցանք, և վերելք մը
ընելով լերանց կատարները՝ իջանք Կիւղէլ Տերէի դաշտը,
որ երեք հովիաններու մէջ արգասաւոր արտերու սիրուն
տեսարան մը կը պարզէ, ոսոգեալ ականակիտ ջուրերով
և շրջապատեալ լեռներու զլթաներով։ Սոյն դաշտը ունի
քանի մը Հայ զիւղեր։

Կիւղէլ Տերէն կտրել անցնելով՝ յետ քսնի մը ժա-
մուց, հասանք կարձանայ զայմագամանիստ Քինարանց
անունով Հայ զիւղագալաքը անշուք, և հիւրընկալուե-
ցանք անդւոյն Գայրագամ պէյէն և Տ. Պօղոս Քահանայէն,
որոնցմէ ևս հրաժեշտ առնելով մեկնեցանք և հասանք
դաշտի կեզրոնը և Եղեղիս անունով Հայ զիւղը զիշերե-
ցինք։ Յաջորդ առաւօտ անկից ալ մեկնելով դէպի
հիւսիս՝ լեռներու մէջ և Վանայ ծովակին մօտիկ պատ-
մական թուխ գետի ակին հանդիպեցանք, որ իրեն վճիտ
և անմահական ջուրը դուրս կը ժայթքէ բաղմագոչ ջրվէժի
կամ հրաբուղիսի մը ժայթքումին նման, և ուր հանգստ

առինք փոքր ինչ, և ապա անցանք Սուրբ անունով Հայ Նկարչագեղ զիւղն ու մերձակայ Ս. Կարապետի Վանքը, որոնք կը բարձրանան ծովակին հարաւակողմի անտառաշխատ լեռանց կողերուն վրայ . անոնց հեռաւոր արեմտեան կողմերը կանգուն են Խնձորզին, Ուրտափի, Դամալան, Չորկոնք և այլ Հայ զիւղերը. ու կ'երեւին մշակոյթները անտառակներով և սիրուն պարտէզներով, և որոնք ծովակին հարաւակի, արեմուտքի և հիւսիսի եղերքները պատելով իրենց գալարազուարձ և թուխ կանանչ անդաստաններով՝ ծովակին ամայութիւնը կը մեղմեն և անոր կուտան կենդանութիւն և հրապոյր մը անման :

Ծովակի արեւմտեան հիւսիսակողմը կը բարձրանան թեկն ի թեկն Գրգուռ և Ներբովթ հսկայ լերինք, և յայնկոյս ծավուն միթխարի Սիփանայ սարը, իսկ աւելի մեծ հեռաւորութեան մը մէջէն ընդ հիւսիս հազիւ կը նշմարուի Մասիսի Ճիւնապատ և ամպածրար գազաթը՝ միզամածի մը նման՝ երկնապող . Սորրայ և Կարապետի Վանքը կառուցուած է գէպի ծոլ յառաջակարկառ ապասմի մը վրայ, որ ծովէն հարիւր մեթրէն աւելի բարձր է և շուրջանակի կը պարզէ հիսաքանչ տեսարան մը :

Անցանք այս որտագրաւ և խաղաղաւէտ վայրերէն և ծովափնեայ լեռանց բարձրութիւնները կարելով երկու երեք օրէն հասանք Աղթամար, մեր ետեւը թողլով լեռնակողի մը վրայ Ս. Յակովի անունով պարսպապատ Վանքը :

Ծովակին հարաւային արեւեկեան ափանց վրայ շինուած է Ախալանք անունով Աղթամարայ գրսի տունը՝ ընդարձակ և հանգաւաւէտ. ունի իր յատուկ եկեղեցին, և անոր շուրջը կը տարածուին վանքին անտառանման ընդարձակ պարտէզները և գաշտերը՝ ջրաւէտ և գալարուա :

Կաթողիկոսական տեղակալ Տ. Աբոէն վրդպ. հոսընդունեց զիս իբրև նախածանօթ մը, որովհետեւ վիճա-

կային ինչ ինչ զործերու համար ժամանակաւ ի Բաղէշ այցելած էր ինձ իւր հետեւորդներով : իսկ բուն Աղթամար կղզին Ախալանքի հանդէպ մէկ ժամ հեռաւորութեամբ ծովուն մէջէն կը բարձրանայ հսկայի մը նման :

Հետեւեալ օր նաւակ նատելով այցելեցինք Աղթամար՝ որոյ ափունքէն եկեղեցական արարողութեամբ ընդունեցին զիս միտաբն Տ.Տ. Ներսէս, Պօղոս, Եղիշի և Գանիէլ Վարդապետներն, Ղեւոնդ Սարկաւագ և երեսուն որբ ուսանողներ՝ և ուղղակի առաջնորդեցին ի Սբ. Խաչ եկեղեցին՝ հայտապ և մեծակառոյց, ուր աղօթելէ զիսի սուածնորդուեցայ Կաթողիկոսարանի մէկ սննդակը և հոն քիչ մը հանգստանալէ զինի այցելեցի նախ Որբանոց-Վարժարանը և օրհնելով ու միկթարելով ուսանող մանուկները՝ վերագարձայ բնակարանս :

Գիշերը հոգիւորականաց հետ սննդնելով առաւատուն այցելեցի Վանուց մատենալաբանը, որ ունի բաւական թուով տպագիր և մանաւանդ ձեռագիր մատեաններ՝ ամենքն ալ խնամքով պահուած. ուշագրութեան արժանի էր մէծ և փոքր սեւ քարէ անօթներու և զիանաձեւներու հաւաքածոյն, ամենքն ալ ծածկուած բեւեւաշղիր արձանագրութիւններով, զարս Միաբանութիւնը իբր թանկապին հոգութիւններ հոգածութեամբ և խնամքով կը պահէր :

Ժ. Դարուն մէջ կառուցեալ Տաճարը, որ Արձրունեաց Գաղիկ թագաւորի գաստակերն է, հաղարամհայ խնկարոյր հոգութեան մը գրօմը ունի, ներքուստ և արտաքուստ յոյժ գեղապատշաճ յօրինուածքով և չափաւոր մեծութեամբ: Կաթողիկոսական փառաւոր Աթոռը թափուր կը մնայ դժբախտաբար :

Տեսայ Ս. Միւոռնի օրհնութեան զեղակերտ կաթոսան արձաթեայ և բաւական թուով սրբոց մասունքները. աչքէ անցուցի եկեղեցական զարդերն ու զդիստեղէնները՝ որոնց մէջ յարգի և պատուական նիւթերու միոփանք :

ալ պակաս չէին : Տաճարի հարաւային դրսմ վրայ ամպիսն մը կը գտնուի, ուր կարելի է ելնել մերձակայ սիրուն զանգակատն երկրորդ յարկէն անցնելով, ամպիսնը քարեայ սիւնակներով բազրիք մը ունի յառաջակարկառ ի տաճարն, ուրկէ կարելի ի տեսնել Ս. Եկեղեցւոյ ներքնամասը, այդ պատկառելի ամպիսնը եղած է երբեմն այդ նուիրական տեղին, ուր կմնալով կ'ագոթէին Գաղիկ թագաւոր և թագուհին՝ անջատ ժողովուրդէն։ Բաղրիքին սիւնակներուն վրայ կան՝ ըստ խորհրդաւոր տեսլեան Եղեկիլի՝ չորեքին կենդանակերպք, որոնք դէպի տաճարը երկարած սեւեռուն աշքերով անքթիթ կը նային Ս. Եկեղեցին՝ հման խորհրդաւոր սիինքնարու։

Տաճարը կառուցեալ է սրբատաշ քարերով և ունի վրան վայելուչ գմբէթ մը համեմատական մեծութեամբ։ Կը պատմեն՝ ըստ արձանագրութեան՝ թէ շինուածքին բոլոր քարերը ի ներքուստ ազուցիկ երկաթներով զօդուած ու եղած են միավանգուած մը : Ս. Եկեղեցւոյ արտաքին չորս պատերը ին և Նոր Կատակարանի տեսանողներու, սրբոց և մի քանի Հայ իշխանաց բարձրաքանդակ պատկերներով զարդարուած են։ ու շաղբութեան արժանի է արևմտեան պատի վրայի այն պատկերը, յորում Գաղիկ արքայ թագաւորական ծիրանին վրան առած և աջ ձեռքով Ս. Եկեղեցւոյ մանրանկարը բռնած, խոնարհաբար կը նուիրէ զայն փրկչին Յիսուսի։ Սոյն մանրանկարի մուռէնով նմանութիւնը կը տեսնուի և Պոլսոյ Գանիրիկ ձամիկի ներքնազաւթի մէկ պատին վրայ։ Արեւետեան պատին վրայ կան նաև Գաղիկ թագաւորի կիսանդրին և շուրջը իշխաններ, թագաւորը ի ձեռին բռնած ունի բաժակ մը : — Խոկ հարաւային դրսն բոլմերը կարծես պահակ կեցած են Սահակ և երկու կողմերը կարծես պահակ կեցած են Սահակ և Համազապ իշխանք վասպուրականի, և որոց անուանք ալ փորագրուած են ասորեւ արձաններուն։

Աղթամար կղզին արևմտեան կողմէն դիտովին ապա-

ռաժէ բարձր պարիսպ մը կ'երեւի . գոգցես վիթխարի հսկայ մը կանգաղուած լինէր ծովուն մէջ :

Բաւական բարձր խարակներ ունի նահեւ հիւսիսակողմը. իսկ հարաւ և արեւելք չափաւոր բարձրութիւններ կը ներկայացնեն, որոնց վրայ շինուած են վանական հաստատութիւնք, և ասոնց շուրջ կան պարտէզներ և այզի։ Նաւակով կղզին շուրջ չըջան մը ընելով երբ հարաւակողմէն կղզին պիտի ելնէինք, Ելիարանք ցոյց տուին մասամբ ծովէն դուրս և մեծաւ մասամբ ծովին մէջ խորասուգուած ապառաժներ, որոնց վրայ՝ ըստ պատմութեան միաբանից՝ ժամանակաւ թագուհին հոյակաղ ամարանոց բնակարան մը շինել տուած է եղեր, բայց ծովը բարձրանալով ապառաժներն ալ հնագետէ սկսած են անյայտանալ։

Կղզին հիւսիսակողմը կիրճ մը կը գտնուի, որ կը նայի դէպի հիւսիս մինչեւ հեռաւոր ափունքները ամայի և միապաղազ ծովուն, քսան մեթրաչափ ծովէն բարձր է կիրճը, և որուն արեւելքն ու արեւմուտքը ապառաժները պարիսպի նման կեցած են, հոգեւորականութիւնը ուղելով անակնկալ մը ընել ինձ, իրիկուան դէմ հոն առաջնորդեց զիս և շարուած քարերուն վրայ նստած թէյ վայելեցինք. Նոյն միջոցին հոգեւորականք սպիտութեամբ սկսան երգել անմահն Պ. Ռաֆֆի «Զայն տուր ով ծովակ» երգը միիշն ցաւարտ . յետոյ պատմեցին թէ ժամանակաւ Պ. Ռաֆֆին Ալթամար ուխտի կուզայ ծպտեալ և քանի մը օր մնալով ամբողջ կղզին վեր ի վայր կը շրջի . մերթ կը տեսնեն որ կիրճին այն տեղը ուր զիս նստեցուցած էին, Պ. Ռաֆֆի նստած կը մնի եղեր միայնակ և ձեռն ի ծնոտի՝ անշարժ գիտելով ծովուն վրայէն հորիզոնի մէջ զրեթէ կորսուած վան քաքը, կտուց և Լիմ կղզիները դէպի հիւսիս. վանականք աղթամար կը տեսնելով կը տեսնեն որ Պ. Ռաֆֆի թուղթ ի ձեռին լրտեսելով կը տեսնեն որ Պ. Ռաֆֆի թուղթ ի ձեռին մերթ կը գրէ եղեր, Մինչ այս մինչ այն կը մեկնի հիւսիս

և շատ ուշ կ'իմանան թէ իրենց այցելողն է Պ. Բաքֆին և զայն տուր ով ծովակն» ալ հոն բանահիւսած է՝ տեղւոյն տպաւորութենէն ներշնչուած։ Երգին սկզբնաւորութիւնն է Ամէն տեղ խորին լսութիւն, կարծես թէ մեռած լինի բնութիւն։ նուած սգաւոր, պանդուխտ, միայնակ, ո՞հ, քեզ եմ տեսնում, ո՞վ փայլուն լուսնեակ, եւլն։» Ապա կ'մկի «Զայն տուր ո՞վ ծովակ եւլն։»

Հետեւ եալ օր նաւակով մեկնեցանք Աղթամարէն Ախավանք եւ անտի աշտանակեալ ի ձի՝ արեւմտահարաւ ընթանալով կէս ժամէն հասանք Նարեկ զիւղը հայարնակ, որուն կերպնը բարձրացած է Նարեկայ վանքը, ուր կայ որբանոց մըն ալ։ Ահա այս վանքին մէջ ապրած է մեծ հոետորը և ջերմեանդ աղօթողը Ս. Գրիգոր Նարեկացին եւ հոս աշ ամիսուուած։ Մեր առաջին պարտականութիւնը եղաւ անոր սուրբ շիրմին այցելութիւն մը տալ, և ուստի առաջնորդուեցանք անյապաղ Ս. Կեղեցւոյ հիւսիսակողմի նրբանցքներէն գէպ արեւելք և խորանին ետեւը զտանք Ս. Գրիգորի տապանը զեղակիր և զեղազանդակ մարմարինով ծածկուած, զոր համբուրեցինք ամենաջերմ փափաքանօք եւ խորին երկիր զածութեամբ ։ Այս վանքին մէջ աղօթած է Նարեկացին եւ իրեն հիանքանչ, ոգեթով եւ հոգեցունց աղօթքները երկնած եւ ի լոյս ընծայած Կենարարին յիշատակամիշտ ձենձերեալ։»

Վանքին արեւմտեան կողմը, լերան մը կալին վրայ, ապառաժներու պէս փորուած այրի նման նրբանցքներ եւ առանձնանալու միսթիք տեղեր կը տեսնուին։ Նարեկացին մերժ այս տեղերը առանձնանալով՝ ճզնութեամբ ու աղօթքով կ'անցնէ եղեր իւր ժամերը մտամիոի եւ հոգենորոգ զուարթացած։ Այս ճզնարանն ալ, վանքն ալ գէպի հիւսիս ծովուն մէջ չեշտակի իրենց հանգէպ ունին Ա. Տէր կղզին։

Երկնային զուարթնոց նմանակիր եւ հոգելինացեակ

հրեշտակատիպն Ա. Գրիգոր վանական վարդապետ այս անձաւանման խարակներու բացուտքէն աչքն ի ծով և ի կղզին շեշտակի, աղերսանօք, հառաջանօք եւ պաղատանօք կ'աղօթէ առ Աստուած՝ հոգւով, որաով եւ մոօք վերացեալ, եւ ահա իր ջերմագին բաղձանքը կատարուելով երկնային յափշատկութեան մէջ կը տեսնէ կղզւոյն բարձանց վրայ պատկերացեալ՝ Յիսուս Մանուկն ի գիրկն՝ Տիրամաքըն Մարիամ Ա. Կոյս, որ կը ձայնէ սրբոյն Գրիգորի, «Առ զՏէր» եւ այն օրէն կղզին կը կոչսէ Առ Տէր կղզի։

Յաջող պահու մը մեկնելով Նարեկայ վանքէն՝ նաւակ կը նստինք միաբանից հետ և կուղղուինք Առ Տէր կղզին, որ Աղթամարի արեւմուտքը՝ մէկ ժամ հետու է անկէ, կղզիին զազաթը կը բարձրանանք, որ հարիւր մեգրէն աւելի բարձր է ծովակէն, կղզին շատ փոքր է եւ կը նմանի ապառաժեայ հատեալ կոնի մը։ ունի բաւական թուով ծառեր և առաս խտուելէն, որոնց թաւուտերուն տակ խեցխւց կոչուած ծովային թուչուններ բայն շինած են և հազարաւոր հաւկիթներ ու ձագեր կը տեսնուին ու կը վխտան ամենուրեք, որք ասդ անդ կ'ոստոստեն համարձակի. աղաւնիներ ալ կը գտնուին։ Կղզին ունի փոքրիկ մատուռ մը, նաև ոչխարաց փարախ մը, ուր կը փոխագրուին Աղթամարայ ոչխարները ձմեռուայ եղանակին՝ խոտի առաստութեան պատճառաւ։ Կղզիին կատարը բեւ եկնիի յաղթ ծառի մը բունին վրայ փորացրուած կը տեսնուի որոշ տառերով «Իգնատիոս Սրբեպիսկոպոս» այդ ծառին հովանիին տակ հանգչեցանք։ Ապա Առ Տէրի շուրջ նաւակավ շրջան մը ըրինք և լիերագրձանք Ախավանք։

Ախավանքէն գէպ արեւելք ընթանալով երեք ժամէն հասանք Ուստան գայմագամանիստ փիւղաքաղաքը, որուն մերձակայ լերան ստորոտը շինուած է Զարահան Ս. Նշան վանքը՝ թրքաց ծանօթ Ներպար Մանասրըրը, Յիսուսակներ

ուր հանգիստ առինք պահ մը : Վանքը ծովահայեաց է, եւ որուն առջեւ կը տարածուին դալարաւէտ անդաստաններ՝ մինչեւ ծովակ երկարած : Վանքի Ս. Եկաղեցւոյն հիւսիսակողմը պատի մը ստորոտն է պատմագիր սըրբոյն Եղիշէի հանգստարանը, անշուք եւ անփառունակ հողակոյտ մը, զոր համբուրեցինք երկիւղածութեամբ եւ խորին յարգանոք : Միաբանք կը պատմէին, որ սուրբը այս վանքին մէջ ապրած եւ հոս ալ ամփոփուած է մարմինը :

Կանանչ դաշտին մէջ շէնքի մը մնացորդ քարերէ փոքրիկ բարձրութիւն մը կը տեսնուի՝ ուռենիի ծառերով հոլանաւորեալ, Ամասունեաց սուրբն Եղիշէ ամէն օր ուրոշ ժամերու մէջ հոն կ'երթայ ու կը նասի եղեր առանձինն երեսն ի ծով, որ գուցէ անոր հոգեցունց մտքին եւ ոսկելենիկ գրչին ներշնչարանը եղած է :

Ոստանայ բնակչութիւնը ամբողջովին թուրք է, եւ սակայն ժողովուրդը տարին քանի մը անզամ վանքի արտերուն մէջ կ'աշխատի ու ցորենը կը հնձէ, ձրիարար՝ զուպարա անուան տակ յարգանք մը եւ մեծարանք մը, որ գարերու հնութենէն կուրդայ անշուշտ :

Կրկին անգամ համբուրելով Ս. Եղիշէի անշուք քոնարանը՝ տիտուր տպաւորութեան մը տակ մեկնեցանք արեւելք, եւ կէս ժամէն հասունք Սպիտակ վանքը, որ զետեղուած է Արտօսը լեռան ստորոտը բարձրաւանգակի մը վրայ, եւ որ կ'ընդգրկէ բայցատաներու եւ ծովակի վրայէն շուրջանակի ընդարձակագոյն հորիզոն մը նկարչագեղ եւ ակնապարար : Վանքի վերնայարկը քիչ մը հանգիստ առնելով եւ բանաստեղծական վսեմ անսարանի համայնապատկերը անյագօրէն դիտել ըմբուշնելով՝ խոր հիացումի եւ հոգեկան յափշտակութեան մը տակ ինչ կանք ճանապարհ վան երթալու համար :

Բ.

Այցելութիւն ի Վան եւ ի վանորայս նորին

Սպիտակ վանքէն մեկնելով շարունակեցինք մեր ճանապարհը գէպի հիւսիս : Ծովակէն սակաւ ինչ հեռու էր մեր ուղեգիծը, զոր կտրել անցնելու ատեն կը հանդիպէինք մերթ Հայ գիւղերու եւ անշէն վանքերու : Անցանք նաև Անզով գետը ու Համանուն գիւղը, որք Եղիշէի պատմութեան մէջ կարեւոր տեղ մը կը բւնեն, եւ ուր ուրինն հասանք ծովամերձ Արտամիտ Հայ գիւղը եւ անոր ծովագինեաց ընդարձակ պարտէզները անտառանման թազմատեսակ բիւրաւոր պտղատու ծառերը չար ի չար այնքան խիտ տնկուած են, որ անոնց տերեւաշատ սաղարթներէն նիրս արեգական ձառագայթները անզօր են թափանցելու : Արտամիտի խնձորը ի հնուց անտի համբաւաւոր եղած է մեծութեամբ, կարմրերփնութեամբ եւ անողը հոտովը : Արշակունի թափաւորներէն շատեր, եւ մանաւանդ Արտաշէս Բ. Արտամետը իրենց ամառանոց ընտրած էին . իսկ թագաւորազն կամ ծիրանածիններու բնակութեան յարմար տեղ սահմանուած էր Ոստան : Երեք ժամու չափ սոյն պարտէզներուն մէջ հանգիստ առնելէ զկնի՝ մեւ ճանապարհը շարունակելով իրիկուան ուշ ատեն ժամանեցինք Վան քաղաք եւ իջանք ուղղակի Ազգային Առաջնորդարան, ուր հիւրընկալեց զմեկ Առաջնորդ Տ. Վահակ Մ. Վարդապետ Յագրեւանդեան :

Երեք օր պաշտօնական այցելութիւններ ընդունելէ եւ փոխանակելէ զկնի՝ առաջնորդութեամբ Տ. Աւետիս Քահանայ Աւոյեանի մեկնեցանք Վանէն եւ ութը ժամէն

ժամանեցինք Լիմ անսպատ, որ վանայ հիւսիսակողմը ծովակին գէպի ցամաք խորասոյզ երկարած ծովաբազուկին մէջ իբրեւ թագուհի բաղմեալ ողորկ, գողտը եւ սիրուն կզղեակ մըն է : Եկեղեցական ուխտի անդամներն էին յայնժամ Տ. Տ. Թագէսս, Գաբրիէլ եւ Մեսրոպ Վարդապետներն ու միաբաններ, որոնք հիւրընկալեցին զմեզ ըստ պատշաճի :

Լիմ անսպատի միաբանք կ'ապղին անդամոյց կինոք, առանց մնելէնի՝ ամենապարզ մնունդ մը հազիւ կ'աստանան : Իբրեւ բովանդակ զբաղումներն ին ազօթք հանապազօթեայ եւ ձգնազգեաց հոգեւորական կրթութիւն ու մտածական : Անապատու ունի փառաւոր եկեղեցի մը նուիրեալ յանուն Սրբոյն Գէորգայ, որ եկեղեցական զարդերով, զգեստնէնով եւ ձևազիր ու տպեալ մտահման կրթութիւնով բաւական ճռի է . թէեւ միաբանից յառաջերը շատ անշուք են :

Եղին բաւական ընդարձակ է եւ ունի այգի, պարտէզ եւ վարելահող : Երկու գիշեր մնալով կզին, նաւակով մը ցամաք ելանք եւ քանի մը յամ անցուցինք գրսի առւնը, որ է վանք ծովեղերեայ, եւ որ շուրջ ունի կզին սեփական պարտէզներ, ալզիւրներ եւ մըշակելի հողեր, ուսկից կ'երեւին լերան մը բարձանց վրայ Տիրամօր անուանեալ վանքն ու զիւլլ : Եւ անկից ալ մեկնելով դէպ հարաւ՝ երեք ժամէն հասանք Լիմ անսպատի փառաւոր ազարակ-պարտէզը ծովեղերեայ, որ կը յորջորջուի Ս. Էջմիածին, որովհետեւ սոյն անտան նըւիրեալ մատուռ մը ունի մէջը :

Այս գրախտանման վայրը ակամայ ձգելով ետեւնիս՝ շարունակեցինք մեր ճանապարհը ծովեղերքէն, եւ շորս ժամէն հասանք կտուց անսպատի գրսի առւնը, ընդարձակ, օդասուն եւ զրեթէ ամէն յարմարութեամբ լի վանք մը : Սրդէն ժամ առաջ ընդարձած էր մեզ Վանահայր Տ. Մտեփան Մ. Վարդ, Աղաղապետան , որուն

եղբայրական մեծարանքները վայելելով՝ իրիկուան մօտ եղան սայլ նոտած քառորդէ մը հասանք ծովեղերք, եւ նուակ նստելով նոյնչափ ժամանակի մէջ ոտք գրինք կզին : Ծովեղերքէն ընդունեց զմեզ հոգեւորականութիւնը եւ երգեցուութեամբ առաջնորդնեց ի Ս. Կարապետ եկեղեցին, ուր պահիկ մը ազօթելէ յետոյ բարձրացանք վանահօր սեննակը ու հանգիստ առինք : Վանքին մէջ կային Տ. Եղիազար եւ Տ. Գրիգոր ծերունազարդ միաբան վարդապետները . . Տ. Եղիազար Վ. Վ. Լիմ անսպատի Տ. Թագէսս Վարդապետ արդէն նախածանօթ էին ինձ ի Ս. Երուսալէմ :

Անսպատու ունի կոկիկ եւ սիրուն եկեղեցի մը, եկեղեցական զգեստելէններ եւ զարդեր պատուական, որութուով ձեռագիր եւ ապագիր հատիաններ, զորս միաբանութիւնը խնամքով եւ կուրգուրաննօք կը պահէ : Միաբանից բնակարանք բաւական ընդարձակ եւ հանգստաւէտ էին :

Կզին չափաւոր մեծութեամբ եւ խարակներու միջակ բարձրութեամբ վայելուչ զիրք մը եւ առինքնող հրապոր մը ունի զոհար ական նման, օգը զովասիւք եւ կիման բարեխառն, ինչպէս և Աղթամար կզին : Նաւակով Լիմի շրջանը ըրած էինք արդէն, նոյնը կրկնեցինք եւ աստ, ու միաբանութենէն հրամեշտ առնելով մեկնեցանք ցամաք եւ անսի Տ. Ստեփան Մ. Վարդապետին հետ ձիաւորեալ՝ քանի մը ժամէն հասանք Ա. Ամենաշատ կոչուած կտուց անսպատի ընդարձակ եւ պերճ ազարք կը ծառազարդ, եւ անկից ալ մեկնելով իրիկունը ուշ ատեն ժամանեցինք ի Վան :

Քաղաքիս վից եօթն Ս. Եկեղեցիները իբրեւ ընդարձակութեամբ եւ սկեղօծ ճաշակաւոր խաչկալներով փառաւոր են եւ զեղեցիկ, եւ երբ կրօնական եւ եկեղեցական արարողութիւնք, հոգեւոր երգասացութիւնք ու ազօթք կուգան միանալ ասոնց՝ բաւական ին հաւատաց-

եալին բարեպաշտական զբացումները զարթուցանելու եւ չերմեռանդութիւնը արծարծելու : Կրկն կիւրակէներ վիճակեցաւ ինձ քարոզել բարեպաշտ հաւատացելոց երկու Ս. Եկեղեցիներու մէջ, իսկ միւս Ս. Եկեղեցիները այցելեցի եւ աղօթեցի առաջնորդութեամբ Առաջն. փոխանորդ Տ. Մերոսպ աւագ - քարանայ Ճանիկեանի : Զի մոոցայ յարմար ատեններ այցելել նահեւ Ազգ. վարժարանները, որոնք բազգատարար մերձակայ սահմանակից հայաշատ կեդրոններու՝ բաւական բարեկարգ էին եւ ուսման մակարդակաւ աստիճանաբար բարձր :

Ամերիկեան Միսիոնար Վերապատուելի Տօքթէօր Ռէյ նոլտսի ընդարձակ հաստատութիւնն ալ այցելեցի, յորում երկնեու ուսանողներու, զանազան արհեստներով զբաղողներու, զործակատարներու, զործաւորներու եւ հիւանդանոցի մէջ ամկողնոց ծառայողներու թիւը հազարի կը մօտենար, ինչպէս հաւաստեցին ինձ : Նոյն միջոցին զուզազիպաբար օրիորդաց վարժարանի տարեկան քընութիւնը տեղի ունենալով՝ Մը . Ռէյնոլտսի կողմէն ազնուաբար հրաւիրուեցայ պահիկ մը քննութեան, եւ շատ զոհ մնացի այն պատճառաւ՝ որ չափահաս օրիորդներ խելահասօրէն ազգային եւ եկեղեցական պատմութեանց աւարտական քննութիւնն կուտային : Տօքթէօր Ռէյնոլտս բազմաձեռնաբկ անխոնջ աշխատող միսիոնար մըն է, և իրեն կատարած գործերովը և արտադրած արդիւնքներովը գնահատելի :

Հրաւիրմամբ Որբանոց - Վարժարանի եռանդուն Հիմնադիր-Տնօրէն Համբարձում էֆ. Երամիանի, յետ վարժարանական քննութեան՝ վարժարանի ընդարձակ սրահին մէջ տրուած տարեկան պաշտօնական հանդէսին ներկայ մէջ արտածած տարեկան պաշտօնական հանդէսին ներկայ գայունուեցայ՝ ընկերակցութեամբ Առաջնորդ Տ. Սակայ գայունուեցայ՝ ընկերակցութեամբ Առաջնորդ Տ. Սակայ ծ. Վարդապետի : Ի քաջալերութիւն ժրաջան Տնօրէնին և ուսանողաց՝ ներկայ էին կուսակալ Թահիր փաշա, Զինուորական հրամանատար Ֆէրիք Հիւսէ իին փաշա,

փաշա, գատաւոր, տէֆթէրտար և միւֆթի էֆէնտիները, կտուալբական և զինուորական երկոտասնեակ մը բարձրաստիճան պաշտօնատարք և ազդայինք մեր :

Հանդէսին մէջ բարձրագոյն կարգի աշակերտաց կողմէն բնագիտական զանազան փորձնը կատարուեցան և տրամախօսութիւններ տեղի ունեցան՝ ի զոհացումն հանդիսականաց հետաքրքրութեան : Որոնցմէ յետոյ պարագային յարմար թրքերէն բանախօսութիւն ընել ինձ վիճակեցաւ և Առաջնորդ Ս. Հօր ալ հայերէնը : Հանդէսը փայլուն էր և տպաւորիչ, և հանդիսականք գոհունակ տպաւորութեամբ մեկնեցան վարժարանէն : Սոյն վարժարանը վանայ մէջ եղական է :

Սոտանօր պարախմ շնորհակալութեամբ յիշել Երամեան ազնիւ Համբարձում էֆէնտին և իր հօրեղբօրորդիները, նաև Գետրոս պէտ և Փանոս էֆէնտի Գարամանեան եղբայրները և Մկրտիչ էֆէնտի Մաքսապետեան, որոնց յարգալիր և սիրբնկալութիւնները վայելեցի շաբաթներով :

Գերմանացի հայագէտ Տօքթէօր Պ. Պէլիս և Պ. Լեման վանայ արեւելեան հիւսիսակողմը, կէս ժամ նեռաւորութեան վրայ գտնուած և Ակոբի բար (Թօփրազ Գալէ) կոչուած լիրան վրայի աւերակները պեղած և խուզարկութիւններ կատարած էին տարի մը առաջ : Այս լիրան ապառաժուած մէկ կովին մէջ փորուած է ի հնումն Միերի այր կոչուած ընդգրածակ քարանձաւը, և ոյն լնուը Ծնորհաց թուականէն հինդ-վեց գար առաջ եղած է Աւրաբանան թագաւորներու ամրոցը, իւենց արքունիքով, պալատներով, զանձատունով ու կուտունով, զորս կանխաւ ընդգրածակորէն նկարագրած էին ինձ ի Բագէջ իրենց այցելութեանց միջոցին վերոյիշեալ Տօքթէօր Պ. Պէլիս և Պ. Լեման համբոյզքը : Առոնց թարգմանի պաշտօնը կատարած է յայնժամ Մկրտիչ էֆէնտի

Մաքսապետեան, որ այս անգամ ազնուաբար անձամբ առաջնորդելով ինձ Թօփրագ Գալէի աւերակները և անոնց ամէն կողմերը շրջեցնելով՝ հարկ եղած բացաւթիւնները և տեղեկութիւնները տուաւ ինձ ի գոհացումն։ Ըստ պատմութեան Մկրտիչ էֆ. գանուած հնութեանց մէջ բաւական հետաքրքրական առարկաներ կան եղեր. զոր օրինակ՝ գեղարուեստական ոսկեձոյլ օձ մը փոքրիկ՝ թանկազին զոհար ականց աշքերով և բնականին պատրանքը տուող. ոսկի, արծաթ և պղմնձ փոքրաքանակ հին դրամներ, զանազան տեսակ քանի մը հարիւր գործիքներ քարեղարեան (սիլէքս), կուտան աշտանակներ եւլն։

Ասկէց զատ առաջնորդեց ինձ այն եկեղեցիները և վայրերը, ուր բեռուազիր արձանազրութիւններ կային։ — Աւշագրութեան արժանի էր Վանայ հիւսիսակողմը, բերդէն քիչ հեռու, գարպասանման տաշուած մէկ ուղղացիկ պապուաժին վրայի բազմատող բեռուազիր արձանազրութիւնը, որ կուպաշտներու պաշտած և երկրպաշած իւրաքանչիւր աստուածի զոհագործելի անսանոց տեսակներն ու օրերը կը սահմանէ պատուիրանադրութեամբ։

Ինձ անմիջական պարտք համարած էի Ազգի սիրեցեալ Սրբազնագոյն Հայրապետին, Վեհ. Տ. Տ. Մկրտիչ Խրիմեան Հայրիկի երբեմն բնակած տան և ընտանեաց այցելութիւն մը տալ ի յարգանս Նորին Վեհափառութեան. այդ նուիրական պարտքը կատարելով՝ Նորին Ս. Օծութեան ալ գրեցի։

Ամենէն յարմար ժամանակս սահմանած էի ցանկալոյն Վարազայ վանուց այցելութեան ելնել, և փափաքիս հասայ։ Պատիւ մը ընելու համար ինձ՝ ընկերացան ազնուաբար փարամաճեան Եղբարք, Փանոս էֆ. և Պետրոս պէտ, նաև Մկրտիչ էֆ. Մաքսապետեան, Վանք

ժամանելուա՝ ընդունուեցանք Վանահայր Տ. Վրթանէս Վարդապետէն. կային նաև Որբանոցի ուսանող աններ հարիւրէն աւելի. Նոյն երեկոյին Ս. Եկեղեցւոյ զրան առջեւ՝ եղջերներան երփն երփն նարօտ կապած պարարակ եզ մը նկրկայացուցին, որ բարեպաշտութեան վազորագայնի գոնելի մատաղցուն էր հոգեբամին, ուստի ըստ մաշտոցի օրհնեցինք ալը, զոր կերուցին պարարակ եղան, սրով արարողութիւնը լնցած էր։ Հրաւիրմամբ՝ կիրակի առաւօտուն կանուխ Ս. Պատարագ մատուցանելու հոգեւոր մխիթարութիւնը ունեցայ, որուն պէտք և ջերմ փափաք ալ կ'զգայի։

Վանքը երկու ժամու չափ հեռու է քաղաքէն և անոր արեւելիան լերանց գաշտաձեւ և բարձրագիր կողերուն և տարատափներուն վրայ ընդարձակօրէն փռուած է և ամենամաքուր Ջինջ օգով օժտեալ. ունի շուրջը անտառ և պարտէցներ՝ առատ և ականակիտ ջաւարերով ուռողեալ. Խաղաղ բնութիւնը իրեն վեհութիւնը դրոշմած է վանքի մթնոլորտին մէջն ու շուրջը, աննման կիմայ մը և զովասիւք օդ մը հեղաբար և հեշտաշունչ թեւապարելով՝ զողցես ներչնչարան ևն ամենասուրբ խոկումներու։

Հոչակաւոր մենաստանը երբեմն հօթն Ս. Եկեղեցիներով փառաւորուած էր, և աստի ծագում առած է Եկէի Քիլիսէ անունը. Եօթնէն չորս եկեղեցիները աւերակ են. մին կը ծառայէ իբր թանգարան գրեանց և եկեղեցական մատինից հնութեանց և նորոց, իսկ միւսը շտեմարան է արմտեաց։ Միջին Ս. Եկեղեցին բաւական կոկիկ է եւ զարդարուն, և հանապազօրեայ պաշտամունք հոն կը կատարուին, և նոյն տաճարի մէկ սեղանին առջեւ որոշ դամբարաններու տակ կը հանչչին խազաղօրէն նշխարք Անենեքրիմ թազաւորին Արծրունեաց և Գիտադարձ Պետրոս Կաթողիկոսին։

Պետրոս պէտի նախաձեռնութեամբ Վանքի արեւելա-

կողմը տասննեակներով կոկիկ սենեակներ շինուելու սկսած ու մօտ էին աւարտելու : Դործ բարի եւ յիշատակ խըն կելի :

Աւերեալ եկեղեցնաց միոյն մեծայալիթ քարերով շինուուած որմին վրայ կարդացի տող մը արձանազիր մեծատառա, որ նթէ յիշառութիւնս զիս չի պատրեր՝ մօտաւուրապէս հետեւեալն էր . « ինեցաւ Ս. Տաճարո ծախիւք Խուշուշ տիկնոջն Սենեքերիմայ, դստերն գագկայ : »

Հետեւեալ առաւոտուն մեր խումբին միացաւ և Յակոբոս էֆ. Սրբւանձտեանց, ուստի վաղայարոյց ձիւշորեալ՝ սկսանք տակաւ բարձրանալ լեռանց կողերն ի վեր, անցնելով զովասփիւու և ծառաշատ հոլիս, ձոր և ծմակներէ . մերթ պատահելու խոխոժներու, և քերել անցնելով ապարանջան ալբրիւրի լեռներն ի վար կարկաչող առուտակին եղերքէն. Ժամէ մը հազիս հասանք Վերին Վարագայ աւերակ շէնքին վերնակովմը զանուած Քրիստոսազրիւր և Կաթնաղրիւր ցրտասառն ակերտն մօտիկ և հոն հանզիստ առինք պահ մը : Ասկից որոշ կ'երեւին Գալիլիոյ քառամայու լեռն ու հանդիպակաց Աստղան բերդ կոչուած սարը, որոնք մերձաւոր լեռանց շղթաներուն ամենաբարձր կատարներն են. և հուսկ ու րեմն անոնց վրայ բարձրացանք քառորդէ մը :

Այս վայրերէն ամենաորոշ կերպով կ'երեւի օրերով հեռաւոր սիզապանն Մասիսը գէպի հիւսիս, որ Սրաբատեան անբաւածաւալ դաշտին մէջ հաստախարիսկ կութողուած է աննվարագրիլի հսկայի մը նման՝ ամպածրար և կէսէն վեր համակ սպիտակափառ. գոզցես դաշտին կեզրունը ձիւնեղէն աներեւեակայելի աշտարակ մը տընչ կուած լինէր, մերձաւորապէս ութն քիլոմետրնան երկշնաբերձ բարձրութիւնմբ, որ նոյեան տուպամի հիւրընշ կալուշը, մարգկային ազգի խանձարութն ու սրորանը եղած է, և անկէ ալ նոյն իսկ անյիշատակ ժամանակներէ ի վեր միշտ հանդիսարան գարձած վաղնջական ազ-

զերու իրերայաջորդ մեծութիւններուն և փառքերուն, անոնց յեղափոխութեանց, ծագումին և շիջումին, կանգնումին և կործանումին : Կարծես այս ամէն յեղափոխութիւնները, մանաւանդ Հայոց ազգի շիջելափառ փառքերը իր հսկայ և մեծազանգուած թեւերուն ու թիկունքներուն տակ առած և անհնտ ծածկած է : Առաջն անգամ այս գիտարանէն Մասիսը գիտողը զարմանախաւուն հիացում և ապա սոսկում ու սարսուռ կ'զգայ՝ մարմինը վիշաքաղուելու աստիճան :

Հստ հաւաստի պատմութեան Ս. Եկեղեցւոյ՝ Գալիլիոյ լերան մէկ խաչաքարին տակ Սրբուհին Հոփիսմէ կոյս ամփոփած էր Ս. Նշանի կամ կենաց փայտի մի մասը, որ մօտ երեք հարիւր տարի ծածկուած մնաց հոն, մինչեւ որ հրաշապէս յայտնուեցաւ յամի Տեառն վեց հարիւր յիսուն եւ երեք. ի : այրապեաւութեան Տեառն Ներփափ Շինողի և ի զօրավարութիւն Վարդ Պատրիկի : Մինչ Վարագայ Ս. Եկեղեցւոյն մէջ օրուան երրորդ ժամուն կ'սպասաւորէին և կ'ալօթէին երկոքին ճգնաւորք, թոթիկ և անոր աշակերտը Յովէլ, Վարագայ լեռը յուռաւորուեցաւ յանկարծ, և Ս. Խաչը՝ ի տես բազմութեան հաւատացելոց՝ իւր տեղին թռչելով լուսափայլ երեւմամբ մտաւ Վարագայ Ս. Եկեղեցին և հանգչեցաւ Ս. Սեղանոյն վրայ : Ի յիշատակ այս հրաշքին Հայոց Ս. Եկեղեցին այն ատենէն Վարագայ Ս. Խաչի տօնը սահմանեց, որ կը տօնէ ամէն տարի :

Սոյն նուիրավայրերը հիացումով ու սքանչացումով ընդ երկար գիտելիք կէնիք իստորին Վարագ եւ անկից՝ հրաժեշտ առնելով Հայոց Վրդանէսէն՝ մէկնեցանք շնորհակալութեամբ, եւ կէս ժամէն հասանք Կարմրւուրայ վանքը :

Ս. Կարմրւուր շինուած է Վարագայ վանուց լեռներուն արեւմտեան զառիթափիներուն վրայ, և ու զլակի

կը նայի արեւմուտք՝ լայնարձակ հորիզոնի մը վրայէն Վան, անտի ծովակի երկայնութիւնն ու լայնութիւնը անարզել դիմուավով : Կարմրւոր իւր փոքրիկ դիրքովէ, վայելչութեամբն ու գեղեցկութեամբը նման է խնկատու- փի մը, եթէ ներելի է այս նմանութիւնը : Վանքը ունէր վեշտասան որբերու, յատուկ որբանոց մը, զոր Փանոս էֆ . Գաբամաճեան անձնական ծախքովը կը հոգար ազ- գասիրաբար, և կը խնամէր և հայրաբար կը գուրգուրար անոնց վրայ : Աստ ևս քանի մը ժամ հանգիստ առնելով իջանք Վան :

Վանայ հիւսիսակողմը երեք ժամու հեռու է Սառ- նապատի Ո . Գրիգոր վանքը, ուր այցելեցինք Տ . Աւետիս քահանայի և ուստւցիչ Մամրէ էֆ . ի ընկերակցալթեամբ, ի ճանապարհին մեր ծախակողմը ունէինք Զորափոր գիւ- ղը, որ Զօրափորեցի երջանկայիշատակ Տ . Սահակ Կաթո- ղիկոսի ծննդավայրը եղած է : Գիշեր մը օթեցինք վանքը և համելի ժամանց մը ունեցանք վանքի վերեւ բղխեալ այն ակին վրայ, որ Սառնապատ անսւնով ժամօթ է, և հոչակաւոր ջուրին թեթեւութեամբն ու քաղցրահամո- թեամբը. որոնց վկայեցին նաև վսիմ. կուսակալն ու զօրաց հրամանատարը, և տեսանք ալ որ անոնց համար զօրքերը ջորիներով ջուր կը տանէին փայտեայ տակառ- ներու մէջ լեցուցած :

Հրաժեխտ առնելով Սառնապատին՝ վերադաշտանք Վան, ուր քանի մը օր ևս մնալով Առաջնորդ Ո . Հոր և ազգայնոց մեր սրտաբուզիս չորհակալութիւնները մա- տուցանելով մեկնեցանք Արտամեակ վրայով գարձեալ Աղթամար . և անկից կորել անցնելով Շատախի և Կարձ- կանայ լեռներն ու ծորերը քաղցրազուարձ և հրապուրիչ երկու օրէն ժամանեցինք հոչակաւոր Շէյխ Ճէլալէտինի թէքիէն, ուր տնտեսաբար հիւրընկալեց և պատուեց զմեզ Շէյխին հոն ճգնող քոյրը, Շէյխ Սօֆի ծառային միջոցաւ : Ամէն ազգէ ճամբորդ անխատիր հոն ննջուու-

եւ ծրիաբար ուտել խմելու իրաւունքը կը վայելէ՝ կեան- քի ամէն ապահովութեամբ :

Թէքիէյին հանդիպակաց մէկ լիրան վրայ Սմգոն անունով հայ զիւղ մը կայ եւ մօտն ալ համանուն փոք- րիկ բերդ մը՝ լիրան րարձրութեան ուղղաձիգ եւ սեպա- ցեալ քարաժայուրուն վրայ տնկուած, արծուերոնի մը նման անտարիկ հաւանականաբար Սմբատաբերդը լինե- լու է սաւ :

Ճէլալէտինի թէքիէն թողուցինք ետեւնիւ և ին- կանք ճանապարհ . անցանք կարձկանը եւ մտանք իր- զանայ անտառաշատ լիրանց մէջ, եւ մինչեւ երեկոյ լիս ու ձոր հետ ի հետ քալելով՝ հազիւ ուրիմն մութին հասանք Ո . Խաչ վանքը . որոն վանահայրը՝ Տ . Պետ- րոս Վարդապետ հիւրընկալեց զմեղ ազնուօրէն : Որով- հետեւ խնչ եւ պարտասած էինք՝ կանուխ մը ննջեցինք : Այսաւօտուն ալօթքի վացի Ո . Խաչ Եկուղեցին, որ շնուածքով հոյակապ Տրդատաշէն տաճար մըն է . բայց զարգով անշուք, եւ մի կողմը երկրաշարժէն մեծկակ ճեղքուածք մը բացուած : Վանքը կառուցեալ է բազծր լիրան մը կատարին մօտ, որ կ'ընդպրիէ հեռաւոր հորի- զոն մը իւր րարձունքէն . եւ որոն մէկ խոր ձորէն գետակ մը կ'ընթանայ խոփոջալով, Վանուց մերձ է Ո . Խաչ աեռնով հայ զիւղ փոքրիկ, որոյ ժողովուրդը իւր լեռնային արտօրու վարուցանքովը կ'զբաղէր :

Խիզան իրեն վանքերով ի հոգեւորո Աղթամարայ թեմ է . բայց այս արգելք մը չէր, որ Պատրիարքարանի կարգադրութեամբ եւ բարիրարաց նպաստով, տարիներ առաջ, Որբանոց մը բանալու նախածեռնարկ կլինէի . թէեւ պատահական բարձրագոյն արգելքներու յաղթե- լու համար հարի եղաւ չորս ամիս աշխատի, մինչեւ որ յաջողեցայ խոչընդուները բառնալ եւ բանալ որբանոցը, նախապէս շինել տալով քանի մը սենեկակներ եւս : Որ- բանոցին համար կառավարութեան հաճութեամբ՝ Տ .

Պետքոս վարդապետը Աղթամարայ կաթող. Տեղապահէն վանահայր հաստատել տուի, որոյ միջոցաւ Խիզանայ Դարունից, Յրունից եւ այլ գիւղերէն երեսուն եւ երկու որբ մանուկներ հաւաքեցի, եւ ապա ի պահպանութիւն վանուց եւ մատաղերամ մանկանց՝ կուսակալութեան կողմէն հեծեալ ստիկան մը միշտ պահել կուտայի վանուց մէջ.

Սոյն այցելութեանս միջոցին գտայ մանուկները բաւական մեծցած եւ զարգացած՝ ուսուցչաց եւ վանահօր խնամոց եւ պահպանութեան տակ : Մանկունք կ'ուսանէին, ժամերգութեանց կը մասնակցէին եւ կ'երգէին երգեր ազգային :

Երեք օր մնալով վանք՝ մեկնեցայ ի Գարասու, գայմագամութեան կելքրոնը, եւ անկից ալ ճանապարհ ելնելով երեկոյեան ուշ ատեն հասայ Բարի Զորոյ Եօրն Խորան Ա. Աստուածածնայ վանքը եւ զիշերն անցուցի հոն . — վանահայրն էր Տ. Արքահամ քահանան : Վանքը ունի զմբէթաւոր փառաւոր եկեղեցի մը, բայց աղօթաւոր՝ հաղուագէպ . եւ արդարեւ վանքը՝ իր անուանակոչութեան համեմատ՝ գեղեցիկ, ջրարրի եւ ծառաշատ ձորի մը զառ ի վերին վրայ կառուցեալ է, եւ ձորին խոնարհագոյն հեռաւոր ծայրը կը գտնուի հին Խիզան քաղաքը՝ աւերակներով եւ քանի մը տուներով, որ երբեմն բարգաւած ու ծաղկեալ էր իր նշանաւոր չէնքերով եւ վանքերով, որոնց մէջ չորս-հինգ դար առաջ ազօթաւոր եկեղեցականներ մագաղաթեայ բազմաթիւ մատեաններ եւ Ա. Գիրք զրած, գեղակերտ նկարած եւ ընդօրինակած են : Վանքը՝ Խիզանայ Շէյխին պաշտպանութիւնը կը վայելէ, եւ տարին անգամ մըն ալ Շէյխը հոն կը զիշերէ եղեր :

Սոյն վանքէն կէս ժամ հեռու յիրան մը ետեւ կը տեսնուի Սրբոյն Գամաղելի վանքը, զոր գժբաղդաբար գոց գտայ, եւ որ արդէն միշտ փակ կը մնայ եղեր առ չգոյէ միաբանի :

Այս անշէն վանքէն ալ մնկնելով՝ հետզհեաէ անցանք Տատիկ գաւառակի հայկական զիւղախումբերուն մէջէն և քիչ տեսոյ ժամանեցինք Խութիկ զիւղ եւ հուսկ ու բեմն ութ ժամէն հասանք ի բաղէշ :

Փ.

Այցելութիւն ի Պուգառնի

Տարիուկէս առաջ երբ պատեհութիւն կ'ունենայի Ա. Էջմիածին ուղևորելու եւ տեսնելու Արարատեան պանծալի գաշտն իր երկնաբերձ Մասիսով եւ Արագած լեռնով ու հանուրց Հայոց պաշտելի Մայր Աթոռը, — յորում ամփոփուած են չայ ազգի փառաց եւ պարծանաց նուիրական սրբութիւններն անթիւ — այն ատեն մտքիս մէջ ծրագրած էի ո՛չ միայն Անիի աւերակներն այցելել, այլ եւ մօտաւոր եւ հեռաւոր ազգ . բարեպաշտական հաստատութեանց մնացորդ նշխարներն ալ անտես շնել իրը այցելու կամ ութաւոր՝ որքան որ կը ներէր ծըմեռաւան խստութիւնը : Մրազրիս զիսաւոր մասը յաջողեցայ կատարել, որմէ նկարագրութեան նիւթ պիտի ընեմ միայն Պաշտպանին եւ շրջակայքը :

Ա. Էջմիածնէն մեկնեցայ 1910 Մարտի սկիզբը գէպ արեւելք ի Պաշտպանի զիւղաքաղաքն երթալու համար, որ 5-6 ժամուան հեռաւորութիւն ունի . ինձ ուղեկից առած էի Զուարթնոց եկեղեցւոյն եւ այլ հայկական եկեղ. հնութեանց պիտի մներով եւ ըրած զիւտերով նշանաւոր միաբան Տ. Խաչիկ Մ. Վարդ. Տատեանը, ժամանեցինք Պաշտպանի՝ քահանայի մը, կլալայի մը (զիւղա-

պետ) եւ ոստիկանի մը առաջնորդութեամբ՝ յոգնած եւ ուժասպառ։ Պաշտպանին 3-400 տնուոր զիւղաքաղաք մէ, զաւու հայաբնակ, որ լեռան մը կողին վրայ հաստատուած իր բարձր դիրքովը կ'իշխէ 50ի չափ Գառնի Պատար անուամբ ծանօթ մեծամասնութեամբ Հայ եւ սակաւթիւ թուրք զիւղերուն, որք հիւսիսէն հարաւ 5-6 ժամ հեռաւորութեամբ կ'երկարածզուխն մինչեւ ի Դուրին և անտի ի Խոր-Վիրապ, իրենց մէջտեղէն ազատ անցք տալով Ազատ զիւտին, որ հիւսիսէն հարաւ կը հոսի արծաթափայլ եւ կ'ուոզէ զիւղախումբի մշակելի դաշտերը, այգեստանները եւ ծառաստանները բիւրաւոր եւ այս վայրերը կենդանի դրախտի մը կը վերածէ. այս զիւղերը հաստատուած են Արարատեան լայնածաւալ դաշտի արեւելամասի մէջ եւ կ'երկարին մինչեւ Գևորքունեաց լեռներու ստորոտները գէպ արեւելք։

Պաշտպանիի հիւսիսակողմի լեռանց կողերէն եւ ծործորներէն բղխող մեծ ու մանր ակունքներէն կազմուած է Ազատ զետք, որ անոր արեւելքի խոր ձորէն զալարուելով եւ կարկածելով հարաւ կ'ընթանայ, սնուցանելով իր մէջ պատուական կարմրախայտ ձուկը։ Գիւղաքաղի հարաւային արեւելեան կողմն է «Տրդատայ Սարաւոյթ» անուամբ ծանօթ աւերակը, որ կը ներկայացընէ զարդիս սրբատաշ եւ նրբազանդակ կապուագոյն կարծր քարերու մեծ կոյտ մը՝ հոյակապ սիւներով եւ խարիսխներով. այս փոքրիկ աւերակը տեսնողը Պատպէկի աւերակները տեսած ըլլալու պատրանքը կ'ունենայ, այնպէս որ նուրբ արհեստն ու զարդամասերու պէսակիսութիւնը զիրար կը զերպանցին։ Ասկէ փոխազրուած սիւնի չորս կտոր վերին եւ ներքին խարիսխներ տեսայ զիւղախտմբի Ս. Եկեղեցեաց ոմանց մէջ. անոնց նմաններուն գուն ուրեք կարելի է հանդիպիլ։

Սայն սարաւոյթը (պալատ) կառուցուած է բարձրավանդակի մակերեւոյթէն մէկ-երկու մեջր բարձր խա-

րիսխի մը վրայ՝ որ սրբատաշ մեծ սալաքարերով յատակուած է, և ո՛ւր կարելի է բարձրանալ հիւսիսի կողմէն հօթնաստիճան քարէ սանդուխէ մը որ շնչքին ամբողջ ուղղութեանը կ'երկարի, Շինուածքը՝ ըստ երեոյթին բազինի մը ձեւն ունի, որուն արեւելեան ու հարաւային կողմէն խոր ձորի մը մէջէն Ազատ գետը կ'ընթանայ և Տրդատայ սարաւոյթէն դիտողին սքանչելի տեսարան մը կը պարզէ։

Սարաւոյթին հիւսիսային պատին կից մատուոի նմանող խորանաձև փլած շնչուածքի մը մնացորդ պատը տեսայ, որուն թանձր ծեփին վրայ դեռ նշմարելի էին գոյներու հետքեր. խորանաձեւին յատակը կապոյտ սրբատաշ քարէ տապանաքար մը կար, սնարին կողմը (կամ գլխուն կողմը) երկու տող ընտիր արձանազիրով. ո՛րքան կը յիշեմ, արձանազիրն էր այս. «Աստ հանգչի կաթողիկոսն չայց երանելին Մշտ. (Մաշտոց) Յիշջ.» գերեզման մը, որ հազար և հինգ հարիւր տարուան պատկառելի հնութիւն մը կը ներկայացնէ. իսկ արձանազրութենէն քիչ մը վար տապանաքարին վրայ տասն սանդիմեղ տրամազծով փոքրիկ խորը մը բացուած էր, որ անձրնելի ջուրով լեցուած ըլլալով՝ կրնար օգապար թուչուններու ծարաւին գոհացում տալ։ Հայր Խաչիկ պատմեց թէ քանի մը տարի առաջ բժօֆ. Ն. Մարին հայ Տրդատայ Սարաւոյթին շուրջը պետումներ կտորակելու ժամանակ գտած էին յիշեալ պատուական տապանաքարը։

Ազգ. Պատմութենէն ծանօթ է արդէն, որ նախնի կաթողիկոսներէն ումանք սոլորութիւն ըրած էին աստ անցնել ամառուան տօթազին եղանակը՝ իրեւ վայր ապահով և հովասուն, և երանելին Մաշտոց կաթողիկոս ալ նոյն նպատակաւ ժամանակին հոս եկած է և կացնատեւ հիւսիսդութեամբ մը իր մահկանացուն կնքելով՝ մարմինն հոս ամփոփաւած է։

Պաշտպանի իրեն հանդիպակաց հիւսիսային արեւելեան Յիւսաւակներ

լերանց մէկ բարձր գարատափին վրայ ունի Հաւուց թառ
կամ Ամենափրկչեան անունով հոյակապ վանքն ու փա-
ռաւոր եկեղեցին, որոնք կիսովին փլած են և երթալով
աւերակաց կոյտ մը պիտի գտնան օր մը : Այս վանքը
ժամանակին հիւրընկալած է Գրիգոր Մազիստրոսի նման
ականաւոր անձեր և զարգացեալ հոգեւորականներ: Սոյն
վանքէն դէպի արեւելք մօտ մէկ ժամ հեռաւորութեամբ
լերանց շղթաներու մէկ բարձր կողին վրայ կը բարձրա-
նայ Աղճոնց Ս. Ստեփանոսով վանքը՝ իր սիրուն եկեղե-
ցիով: Այս վանքն ալ դժրախտաբար թէ՛ աղբնակ է և
թէ քանդուելու վտանգին տակ :

Պաշգանիէն դէպի հիւսիս՝ մէկ ժամ հեռաւորու-
թեամբ լերանց անտառուտ ծործորներուն մէկ կողին
վրայ կառուցուած է Այրի կամ Գեղարդայ պատմական
և չէն վանքը, որ իր նշանաւոր տաճարներն ունենալէ
զատ ունի նաև երեք փառաւոր եկեղեցիներ՝ սիւնա-
զարդ, և աստ անդ ցրիւ եկած մատուռներ: Երեք եկե-
ղեցիներն ու մատուռները միակտուր ժայռերու մէջ
փորւած են՝ մեծածախս աշխատութեամբ, յաղթ սիւ-
ներն իսկ եկեղեցեաց զանգուածէն անանջատ ըլլալու
պայմանաւ՝ միեւնոյն ժայռերէն են: Այս վանքը պատ-
կանի հնութիւն մ'ունի և իրեն մէջ հիւրընկալած է
ժամանակին Սահակ Պարթև Ս. Հայրապետին նման Աստ-
ռածարեալ և ազգասէր Կաթողիկոսներ:

Դ.

Եմմառու եւ Նէպի Շմուէլ

Յունիսի 12ին Ս. Յարութեան աաճարի տեսուչ Տ.
Թուլմայ Վարդ. Պետրոսեանի հետ ճանոպարհ ելանք նախ
Եմմառու երթալու, մեղ հետ առնելով Եղեսիացի երեք
աղնիւ ազգայիններ (Յակոբ, Վարդան և Գէորգ): Եմ-
մառու փոքրիկ զիւղը Երուսաղէմի արեւմտեան հիւսի-
սային կողմը Պաղեստինի գրեթէ ամենաբարձր լերանց
մէկ շղթային վրայ հաստատուած է, և զարդիս արաբ
իւլամ բնակիչներէ բաղկացեալ, և Երուսաղէմէն զրաս-
տով երեք ժամու ճանապարհ է՝ մեծաւ մասամբ ապա-
ռաժուաւ և քարքարուաւ:

Դիւղին արեւմտեան ծայրն է Ֆրանչիսկեան կարգա-
ւորաց հոյակապ վանքն ու փառաւոր եկեղեցին, որոնց
մօտ է նաև յատուկ ընդարձակ յարկաբաժիններով սի-
րուն չէնքը՝ ճոփ զարդերով կահաւորեալ: Ասոնք ա-
մենքն ալ իրենց ընդարձակ պարտէզներն ու ծաղկաւ-
տաններն ունին, իրենց մէջ պարսպապատ: Իսկ անոնց
հարաւի կողմը՝ պողոսային ամրող երկայնքը կը տա-
րածուի մեծ պարտէզ մը հիւսալի: և մտածել որ այս
ամբողջ պարտէզներն ու բուրաստաններն անձրեւի ջրամ-
բարներէն կ'ոռողուին և կը պահուին, մարգուս զմայ-
լանքը քիչ մ'ալ կ'աւելնայ: Վանքն իրեն յատուկ կղե-
րանոց-վարժարանը ունի, ուր կ'ուսանին այնպիսի ան-
ձինք, որոնք սահմանեալ են ապագային Ֆրանչիսկեան
հոգեւորականութեան կարգն ու սքեմը առնելու և Ուխ-
տին մէջ մտնելու:

Ֆրանչիսկեան կարգաւոր մը աղնուաբար մեղ հիւ-

ըԾՆԿԱԼԵց գահլիճին մէջ, ուր մեր ակնկ սլածէն շատ աւելի մեծարանք տեսանք. պէտք եղած տեղեր տարաւ պարտցուց զմեղ և ապա փառաւոր եկեղեցին առաջնորդուեցանք համբուրելու այն տեղը՝ ուր Յիսուս յիս Յարւթեան Եմանուսի ճանապարհին վրայ Կղէոլպաս և Սիմոն աշակերտաց հետ ճանապարհորդի կերպարանօք խօսակից եղաւ և ապա միասին եկան և սեղան բազմեցան, ու երբ պիտի ընթրէին, ի բեկանել հացին և ի մատուցանելն աշակերտաց՝ աներեւոյթ եղաւ Յիսուս :

Աւագ սեղանին վրայ երեք սքանչելի արձաններ զետեղուած են, նստած դիրքով՝ Մէջտեղը բազմած է Յիսուս, որ հացը կը բեկանէ, իսկ երկու կողմերը՝ Կղէոլպաս և Սիմոն, երկու կողմնական սեղաններուն վրայ ալ զատ զատ ուաքի կանգնած են նոյն աշակերտները :

Եկեղեցւոյ խմբարանին հիւմիսային մասին ½ը կը զրաւէ այն յարկին տեղը, ուր Յիսուս ծանօթ աշակերտաներով նստած հացը կը բեկանէր. սրահի հին քարերէն մաս մը հիւմուած է պատերուն մէջ, և մնացորդ ատաղծ, քար և ինչ որ զանուած է, սրահին հարաւակողմը, արեւելքէն արեւմուաք, կէս մէգը բարձրութեամբ և մէկ մէգը աւելի լայնութեամբ ծածկոյթի տակ առնուած են՝ կարմիր սօմաքի միծ սալաքարերով, որպէս զի եւրոպացի անթիւ ուխտաւորներու խլումներէն զերծ կացուցանեն այդ նուիրական նիւթերը : Իսկ սրահին յատակն երկու միծ բոլորակներ ձեւացուցած են սպիտակ մարմարին և աղնիւ ոօմաքի քարերու գոյնզգոյն շերտերով, որոնք մոզայիք մը կը ներկայացնեն, որքան սիրուն, այնքան աչքառու և զրաի իչ, որքան յղկուն, այնքան և աւելի փայլուն ու պայծառ :

Սոյն հաստատութեան արեւմտեան կողմը կառուցուած է գերմանացի լատին հոգիւորականութեան երեք շնուածքներէ բաղկացեալ հաստատութիւնը, ընդարձակ պարտէզով մը շրջապատուած : Հարկ է զիտնալ որ Պա-

ղեստինու պարտէզներն ամենազգի պաղառու ծառատունկերու հետ անբաժան ունին հազարաւոր մայրիի, նոհիի և ազգի ազգի անտառային ծառերու տեսակներ, որոնք երթալով անտառներ ձեւացնել սկսած են Երուսաղէմի մէջ և շրջակայքը : Եկեղեցւոյ դրան առջև կար կեռասենիի մեծ ծառ մը, որուն պառւէն ճաշակելու պատեհութիւնն ունեցանք. չեմ յիշեր որ ուրիշ տեղ ճաշակած ըլլամ անոր պառւզներուն նման համով և մեծ կեռաս :

Ասկէց ալ տասը վայրկեան դէպի արեւմուտք բարձրանալով՝ հասանք լեռնաբլուրի մը կատարը, որ ամբողջութեամբ գրախտանման պարտէզի մը վերածուած է Ֆրանչիսկեանց ձեռօք. առայժմ մէկ տաւն շնուռած է հոն և մէջտեղն ալ հարմարիլ մը (փարավան) բարձրացած : Այս բլուրէն 8 ժամ հեռուն կը տեսնուին Միջերկրական ծովը՝ Խէմլէի և Սարօնայի ծովածաւալ գաշտերը՝ արեւմուտքէն. իսկ հիւմիսէն Սամարիոյ լեռները՝ փառաւոր համայնապատկերով :

Եմմաւուսէն մինչեւ Սամուէլ մարգարէի գերեզմանը դէպի արեւելք ժամ ու կէտուան ճանապարհ է, բարձր լեռան մը րլրածեւ կատարին վրայ շնուռած է մղկիթը, որուն տակ կը հանգչի մեծ տեսանողն Սամուէլ, որ երբեմն օծեց զՍաւուղ և ապա Սամուածահայր մարգարէն զԴաւիթ՝ թագաւոր Իսրայէլ . Արաբացիք մզկիթը կը կոչեն Նէպի Շըմուէլ, որ իր շուրջն ունի համանուն գիւղը :

Աղնիւ իմամը հիւրընկալեց զմեղ և պատցուց մզկիթին ամբողջ մասերը՝ զորս կիսովին և մինարէն ամբողջովին քակած ու սկսած են վերաշնել, իմամը տանեաց վրայէն և վարէն ցոյց տուաւ մեղ մզկիթին յարակից մասերը, որոնք կը ներկայացնեն կատարեալ քառաթեւ մը՝ և ըստ որ խաչակրաց ժամանակ քրիստոնէտական հոյակապ տաճար մը եղած էր այն : Երբ Պալեո-

տինը կ'առնէ մեծանուն Սուլթան Սալահէտտին, Արաբ խալաֆինիրը տաճարին արեւելեան և արեւմտեան թեւերն որմերով կ'անջատեն և հիւսիսէն հարաւ ուղղեալ երկթեւերը մզկիթի կը վերածեն : Սամուէլ Մարգարէին գերեզմանը կ'իյնայ արեւմտեան թեւին կեդրոնին տակ, բաւական մեծակալ ներքնայարկ սրահի մը մէջ. կամարներով հաստատուն, որ իսրայէլացւոց ժամանակէն մնացորդ շնութիւն մ'է՝ ըստ յայտնութեան իմամին : Մզկիթին հիւսիս-արեւմտեան կողմն է խաչակրաց ժամանակէն մընացած մեծ աւանդատունը կամարակապ, ուսկից բացուած նեղ անցքէ մը միայն կարելի է իջնել Մարգարէին գերեզմանը, չարժական սանդուխներով . բախտ մը՝ որ մեզ ալ վիճակեցաւ իջնելու և համբուրելու գերեզմանը, որովհետեւ ՅՅ տարիներէ ի վեր այս անցքը քարերով հիւստած էր Ռէուֆ փաշալին հրամանաւ . այն պատճառաւ որ Հրեայք ուխտի զաւակ ունենալու համար ժամանակաւ մեծամեծ նուէրներ ընկլով հոն կ'իջնեն եղեր և կ'ուխտեն . . . : Զարդիս անցքը բացուած է ընդհ. նորոգութեանց համար, գուցէ վերստին գոցուելու պայմանաւ :

Գերեզմանին ճիշդ վրան վերին յարկը բարձրացուցած են գերեզմանաձեւ մը և ուխտաւորք հոն կ'այցելեն ու կը համբուրեն զայն :

Յանակնակալս և ի քթթել ական կրօնական երկիւղածութեան և խորին պատկառանաց հիացում և սարսու կը քալեն մարգային երակաց մէջ՝ երբ մարդ՝ տեսանողին Սամուէլի երեք հազար տարուան հնարոյր և խնկարոյր գերեզմանին առջև կը գտնուի ընդ յարկօք տաճարաց եւ խորանաց : Մոլխիսական, Քրիստոնէական եւ Մահմետական երեք ժիաստուածեան կրօններն ալ հոն փոխանակաւ պաշտաման առարկայ եղած են գարերու շրջաններու մէջ, զորս կը հաւաստեն եւ կ'ապացուցանեն արդէն իսրայէլական, Քրիստոնէական եւ Մահմետական շնութիւնները կանգուն ու հաստատուն :

Քառաթեւի մը ներքին կողմը սրբատաշ մեծ քարերուն վրայ տեղ տեղ փորապրուած տեսայ լստինական 7-8 տառեր : Նաև իմամը ցոյց տուաւ մեղ մզկիթին շրջակայքը քարափոր այրեր, զերեզմաննոցներ եւ խաչակրաց ձիերուն յատուկ ախտուր. տակաւին շատ տեղեր կան լեցուած, որոնք եթէ պեղուին, հաւանական է որ մատուններ, խոցեր և անակնակալ երեւոյթներ երեւան գան : Մզկիթին առնիքէն գէպ արեւմունք որոշ եւ պայծառ կը տեսնուի Միջերկրական ծովը, Ռէմէլէն . ասոր եւ Սարոնայի գաշտերը : Զարուղոնի գերեզմանը լերան մը վրայ եւ մինչեւ Հայքա քաղաքը 7-20 ժամ հեռառութեամբ . անզուգական տեսարան մը եթէ երբեք կարելի է երեւակայել : Ուպա իմամին չնորհակալութիւն յայտնելով մեկնեցանք նուիրալայրէն :

Ե.

Երիբով, Յորդանան զես եւ պատմական
ըցավայրերը

Կրօնական և աղջային նախանձախնդիր զգացու և ներով զօրացած Հայ ուխտաւոր մը հիւրընկալեց Ս. Յակովեանց վանքն այս ամսուան շրջանին մէջ. սոյն տէրունական ուխտաւորն էր աղա Գրիգոր Մահմականց Շուլալերցին : Շուլալերն է Տփղիսի նահանգին մէջ, Անգրկուլիսահան Գուգարաց աշխարհի գաւառաքաղաքը՝ հազար տնուոր Հայ բնակիչնով :

Աղա Գրիգոր թելագրեց ինձ որ միասին ճամբարդութիւն մը ընկնաք երիքովի կողմէրն և այցելենք այն պատ-

մական վայրերը, որոնք նշանաւոր հանդիսացած են Ս. Գրոյ մէջ իրենց անցեալ գէպքերովը, պատմութիւններով և կրօնական յիշատակներովը. ուստի, Յուլիսի մէջ ընկերակից առնելով մեղ ժամօրհնող Տ. Եփրեմ Վարդ. Պէզիրնեանն և պահակ Տալիուար, արշալոյսին կառքով ուղեւորեցանք և չորս ժամէն միշտ վայրէջ ճամբով մը հասանք Երիքով և հիւրընկալուեցանք Ռուսաց վանքը :

Երուսաղէմէն Երիքով իշնող ճանապարհորդը շղթայաշար ցամաք եւ լերկ լեռներու կողերէն եւ ամայի ձոր ու հովիտներէն պիտի անցնի, եւ ամբողջ ընթացքին մէջ չպիտի հանդիպի ո՛չ գիւղի եւ ոչ վրանաբնակներու. որովհետեւ ապաւաժուտ եւ աւազուտ լերանց ամուլ հովիտները հիւրամերժ թռչնոց եւ գաղանաց իսկ պատըսպարան չեն կրնար տալ, առ ի չգոյէ կաթիլ մը ջրոյ. միայն թէ կէս ճամբուն մէջ իրարմէ բաւական հեռու երկու պանդոկներ պիտի տեսնէ ուղեւորը : Երուսաղէմէն Երիքով եղած հեռաւորութիւնն է զրեթէ 35 քիլոմէդր : Ս. Աւետարանին մէջ Փրկչին Յիսուսի նկարագրած այս մարդը — որ այս ճանապարհին մէջ աւազակաց կողմէն վիրաւորուելով կիսամեռ ինկաւ, եւ ապա հանդիպելով անոր բարի եւ ողորմած Սամարացին, զըրաստին վրայ բարձաւ զայն ու պանդոկ առաջնորդելով դարմանեց — անկարելի է որ ուղեւորը չիւէ երբ այս ճանապարհին կ'անցնի :

Ճամբուն հիւսիսային կողմն երկու լերանց շղթաներ կ'երկարին մինչեւ Երիքովի գաշտը, արեւմուտքէն արեւելք ուղղութեամբ. այս երկու լերանց շղթաներն անջատուած են իրարմէ անձուկ խորածորով մը. այդ ձորին արեւմուտքէն կը լոլիի Այն Ֆարա կոչուած աղքերակունքը, Ս. Աւետարանին մէջ Այենովն անունով ծանօթ, ինչպէս կը զրէ Աւետարանիը. «Մկրտէր եւ Յովհաննէս ի յԱյինովն մերձ առ Մալիս, զի ջուրք բազումք

էին անգու Այենովնէն գէպ արեւելք կէս ժամաւ հեռու կայ փոքրիկ ակ մը եւս և անտի մէկ ժամ հեռու Վաս-ըլ-Քըլլ կոչուած ջրոյ մեծ ակը կը գտնուի, որ ջաղցքի մը չուրէն աւելի է. այս երեք ջուրերն ալ խորածորէն ընթանալով կը կարեն Երիքովի ընդարձակ դաշտն ու կը թափին ձմեռը Յորդանանու մէջ, իսկ ամառը կ'ոռողեն ձորին երկու կողմերու պարտէզներն ու դաշտի արտերը : Վատ-ըլ-Քըլլէն քիչ մը վար Տէյրմէն ըստած պարտէզներն այնքան յուռթի և ուսճացած զըտանք որ նոյն իսկ տեղոյն յարմարութենէն ու կիւմային տաքութենէն պիպէսի տունկերը ծառի պէս բուներ ունէին և ծառատունկերու պատրանքը կուտային տեմողին. որովհետեւ միեւնոյն առնկն երկար տարիներ կ'ապրի հոն եւ հետզհետէ կը ծառանայ :

Զուրի առատութիւնն եւ ուռճացած դաշտիներու հրապոյրը միացած խորածորի միայնութեան հետ, իրենց քաշած են յոյն, ուստի եւ նթովպացի ճգնաւորներու երաժ մը, որոնք ձորի ապաւաժուտ կողերուն վրայ եւ խոռոչներուն մէջ կոկիկ բնակարաններ շինելով ամառ եւ ձմեռ ճգնաւթեամբ, աղօթքով եւ պահեցողութեամբ կ'անցընեն իրենց օրերը :

Երիքովի գաշտին մէջանելէն կ'անցնի Յորդանան գետը եւ կը թափի ձովն աղափից, այն է՝ Մեռեալ ծով, որ Միջնկրականէն 1300 ոսք ցած է: Այժմու Երիքովը արաբական փոքրիկ գիւղ մըն է. բնակարանները մեծաւ մասամբ բարակ որմերով շինուած են եւ տանիքները եղէզներով ծածկուած : Գիւղն ունի միւտիր մը եւ քանի մը սատիկաններ, որոնք կը պահպանեն բնակիչները :

Բաց ի Ռուսաց փառաւոր վանքէն, Յոյնք կը ուսնին վանք մը Երիքովի մէջ, կան նաև մի քանի ճաշակաւոր օթէլներ՝ Եւրոպացի զբուսաշրջիկներու համար, որովհետեւ աշնան եւ ձմեռուան եղանակներուն ամէն ազգէ ուխտաւ որներ խուսներամ կը դիմեն այս կողմերը՝

այցելու համար նուիրավայրերն աստղու ածաշնչական : Ռուսաց վանքն ունի իր շուրջ ընդարձակ պարտէզ մը՝ խնամուլ մշակուած պարտէզին մէջն է նորացն եկեղեցին, աւերակ եկեղեցին մը վրայ կառուցուած, որուն յատակէն գտնուած են յունական մօգայիքներ և արձանագրեր : Վանքին կառավարիչը, Եկանոմ Ալեքսի մեզ պատմեց թէ՝ ըստ արձանագրութեան որ գտնուած է հոն, ին եկեղեցին կառուցանել տուողն եղած է կոստանդիանոս կայսրը, Դ. Դարուն մէջ : Վանքէն քիչ հեռու Ռուսք ունին փառաւոր պարտէզ մը եւս, ուր այցելողը կ'զմայի, տեսնելով ճոխ բուսականութիւնը, գեղեցիկ զարդարունկերը, աննման սրդասունկերը, սիրուն արմաւենիները, պանանները (Տօղ), կիարոնի, լեմոնի, նարինջի զմայլելի ծառերը թուխ կանանչներով յուռթի, որոնք նպաստաւոր կլիմային չնորհիւ առատ եւ ազնիւ անսակէ պտուզներ կուտան : Արդէն Երիքով սկսած է մրցակից հանդիսանալ Յովապէի լեմոնի եւ նարինջի պարտէզներովը, որոնք երթալով կը տարածուին դաշտին լայնքովը գէպի Յորդանան :

Երիքով ժամանակին կոչուած է արմաւենեաց քաղաք . առաստ արտադրութիւն ունիցած է բարսամոնի (պալատան) եւ մեղրի : «Սիրաք կը գրէ . «Տունկ վարդի յերիքով եւ ձիթենի գեղեցկազոյն ի դաշտի», խորհրդաւոր ասացուածք մը, զոր Ս. Եկեղեցին Տիրածին Ս. Կուսին կը յատկացնէ՝ իրեւ օթարան չնորհաց, բուրման եւ անուշանուութեան, պարարտութեան եւ վայելչութեան :

Պատմագէտք եւ հնագէտք Քրիստոսի ժամանակակից Երիքովը կը կարծեն թէ եղած ըլլայ այժմու Երիքովէն յէկ-երկու մղն գէպի արեւմուտք, ու Յիսուս բժշկեց Երկու կոյրերը եւ ժամատաթզենիին վրայ բարձրացող Զաքէոսին ըստ . «Զաքէ, փութո՛, է՛ջ այտի, զի այսօր ի ասն քում արժան է ինձ ագանել :»

Այժմու Երիքովի հիւսիսային արեւմուեան կոզմը

քսան վայրկեան հեռաւորութեամբ կը րզիմի Եղիսէ մարդարէին աղբերակունքը, որուն ջուրը թեթեւութեան եւ անուշութեան կոլմէ նշանաւոր է, եւ երկու ջաղացքի ջուրի չափ աւատ : Եղիսէի աղբիւր կոչուելուն պատճառն այն է որ մարդարէն, ըստ խնդրանայ Երիքովի ժողովրդին՝ աղբերականց մէջ աղ լեցնելով, հրաշքով քաղցրացուցած է լեզի ջուրը : Պատմական եւ Սրբազն վայրերն Աղա Գրիգոր Մամկաւեանցի հոգիին եւ կրօնական զգացումներուն վրայ ա՛յնքան խոր աղջեցու թիւն ըրած էն որ, Մարգարէի աղբերականց վրայ մհծ գառ մը զոհ ընել առաւ, ի վայելս հոն գտնուող քրիստոնէից եւ արհենու : Զարդիս Եղիսէի աղբիւրը Արաբացիք կը կոչէն Այն-Էս-Սուլբան :

Աղբերական հիւսիսակողմը ընդարձակ հողաբլուր մը կար, զոր անզիացի հնախոյցներ քանի մը տարիներէ ի վեր սկսած են պեղել, հուսկ ուրինն զտած են հոն հարիւրաւոր տուներու հետքեր զեղջկական, որոնց շատերան քառապատերը և սննեակներու բաժանմանց միջնորմները կանգուն են տակաւին . կան նաև աստիճաններ քարէ և փոքր սրահներ . չէնքերու քարերն ընդհանրապէս անտաշ են և կոչտ, կան տուներ և պարապի հետքեր ալ, որոնք անթուրծ հողէ աղբիւմներով շինուած են և խոր հնութեան մը հետքը կը կրեն . Արդէն պատճութիւնը ցոյց կուտայ թէ՝ Քանանացւոց Երիքովը, զոր առաւ Յեսու՝ պարիսպներուն հրաշխոք կործանումէն յետոյ, Եղիսէի աղբիւրին մօտ էր ուրինն սոյն աւերակը հաւանականորէն կը ներկայացնէ ին Երիքովը, որ երեք հազար հինգ հարիւր տարիներու պատկառելի հնութիւն մը ունի : Հոս էր որ Ծափար հիւրընկալեց Յեսուայ երկու լրտեսները իրեն տանը մէջ : Երիքով իրեն մէջ ունէր մարգարէից զպրոցը, և մարգարէն Եղիս շատ ժամանակ հոն կը մնար, որովհետեւ Երիքով . Երուսաղէմէն վերջ Երկրորդ ծաղկած քաղաքն էր Խորայէլացւոց :

Երիքովի արեւմտեան հիւսիսային կողմը կը բարձրանայ փորձութեան կամ Բառասնից լեռը՝ 1300 սով բարձր ստորոտէն. զրեթէ ամբողջ կրաքարէ բազկացեալ ապառաժուտ լեռ մ'է ուղղաբերձ : Եկանօմ Ալէքսի՛ Ռուսաց վանքի մատակարարն էր առաջնորդնիս, որուն և աղա Գրիգոր Մաճկալեանցի հետ Այս-էլ-Սուլթանէն բարձրացանք նախ լերան կէսը՝ զրեթէ մէկ ժամէն, որուն ապառաժուտ կողերը խոռաչացնելով Յոյնք՝ շինած են վանք մը 30-40 սենեակներով և ունին սիրուն եկեղեցի մ'ալ. ասոր մէջէն զեց եօթն աստիճան վեր բարձրանալով մատուռի մը մէջ ցոյց տուին մեզ ժայռ մը նստարանածե, որուն վրայ Յիսուս քառասուն օր ծովապահութեամբ անցուցած է, և ապա լերան կատարին վրայ փորձուած է սատանայէն : Վանքի տանիքէն և պատշզամներէն առանց սոսկումի վարի անդունդը նայէլ կարելի չէ. վանքը սառորոտէն գիտովին՝ լերան ապառաժուտ կողին կցուած մեծ թուչնաբոյնի մը պատրանքը կուտայ . և ունի իր մէջը 20ի չափ միաբաններ :

Ապա Եկանօմ Ալէքսի առաջնորդեց մեզ զառիվեր ճանապահէ մը լերան կատարը, ուր հասանք քսան վայրկեանէն: Կատարը արտավարի մը տարածութեամբ տափարակ ունի, որուն շուրջը մօտ ժամանակներս Յոյնք շրջապատած են որմով մը և կեզրոնն ալ սկսած են շինել խաչաձեւ եկեղեցի մը սրբատաշ քարերով, որուն պատերն ալ երկու մէզրի չափ բարձրացուցած էին. շրջապատին հարաւակովմը կան մատուռ մը և երկու խուցեր. նաեւ կեզրոնին մօտ անձաւ մը, ուսկից հանուած են փոտած յալթ գերանամասեր, քարէ սիւներ, խոյակներ և զարգամասեր կծեայ: Այս լերան կատարէն է որ սատանան ցոյց տուած է Յիսուսի աշխարհիս փառքն ու թագաւորութիւնը : Արգարե՛ւ այս բարձրութենէն երբ կը դիտէինք համայնապատկերի մը մէջ Յորդանանը, ընդարձակածաւալ գաշտը, Մեսեալ ծովը,

Մովաբացւց լեռները արեւելքէն, իսկ արեւմուտքէն հսրայէլի եւ Յուդայի լեռներո՛ մինչեւ ցեառն Համբարձման, որ ծովի մակերեւոյթէն հաւասար բարձրութիւն ունի Փորձութեան լերան հետ, ընկերս աղա Գրիգոր Մաճկալեանց աեղոյն տպաւորութենէն յափշտակուած կը խանդուտէր ու կ'ողեւորուէր: Հակառակ եօթանասուն եւ վեց ամեայ յառաջացած տարիքին՝ երիտասարդական կորովով կը խայտար եւ լեռները կը բարձրանար՝ հաւատքի զօրաւոր թեւեր զգեցած: Վայրէջնիս կատարեցինք զրեթէ մէկ ժամէն և հասանք աղբերն եղիսէ՛ հանգիստ առնելու համար :

Երիքովէն կառքով մէկ ժամէն Յորդանան գետ ժամանեցինք և իջանք այն վայրը, ուսկից Յիսուս գետը մտնելով մկրտուեցաւ ի Յովհաննէ. հոս եւս պակաս չեն Եթովպացի ճգնաւորներ գետնախշտի. գետը լուացուեցանք եւ ապա նաւակով գետին վրայ հաճելի պտոյտ մը կատարեցինք :

Գետափունքը խիտ առ խիտ ծածկուած է մացառներով, թուփերով և եղինիներով. իսկ ասոնց մէջ ալ կը բարձրանան ուռենիի, մոշայի եւ վարդաստանի ծառեր: Անպակաս են հոս զանազան տեսակ թռչուններ, որոնք կ'երգէին մերթ գաղցրածայնօրէն: Նոյն իսկ գաղաններ և կնձիթներ կ'որջանան Յորդանանու ընդարձակ կապիճներուն մէջ, որոնք ծածկուած են խիտ ծառերով եւ մացառներով. դաշտին մէջէն կարելի չէ տեսնել Յորդանանը և ծառերու զագաթներն իսկ, որովհետեւ գետափանց կապիճները քսան մէդրի չափ խոր ըւլով դաշտէն՝ կը ծածկեն յաչաց ծառ եւ ամենայն ինչ, Գալիլիայի ծովակէն մինչեւ Մեսեալ ծով ուղիղ գծով հազիւ վաթսուն մղոն է միջացը. մինչ անտի մինչեւ ի Մեսեալ ծով Յորդանանու երկայնութիւնն է երկու հարիւր մղոն, որովհետեւ Յորդանան իր բնիթացքին մէջ շատ մանուածներ կամ օձապոյտ շրջաններ կ'ընէ:

Յորդանանէն ժամանեցինք ի Մեռեալ ծով կէս ժամէն. Մեռեալ ծովին ջուրը աղտազտին է եւ տեսակարար ծանրութեամբը բոլոր ջուրերը կը գերազանցէ. որովհետեւ իր մէջ առատութեամբ ունի մանիէզիորի եւ սուտիոմի զլորիտ կոչուած եւ այլ տեսակ աղեր. Մեռեալ ծովը իրեն մէջ կուլ տուած է առառւածառաստ եւ երկնառաք կրակով կործանեալ Սովոմ-Գոմոր, Աղմա եւ Սերոյիմ քաղաքները, որոնց անունները յաւէտ կը մնան օրինակ ամբարշտութեան մարդկան. Ծովին ափունքէն սկսելով մինչեւ մէկ քիլոմէզը տեղ ակօսներու եւ առուներու մէջ ջուրը ծորելով եւ սորսորելով կը բիւրեղանայ եւ սպիտակ աղի կը վերածուի, որմէ մեծ թաշկինակով մը վերցուցինք իրը յիշատակ. Մեռեալ ծովին վերադարձին հանդէպ ունէինք Յունաց Այ-Նրասիմոս վանքը և ձախակողմինիս լերան գարատափին վրայ Նէպի Մուսայի մեծ ուխտատեղին մահմետականաց. Յորդանանու ափանց վրայ ալ ունին. Յոյնք Ս. Յովհաննու վանքը :

Ա.պա քառորդ ժամէն հասանք Այն Հանլա կոչուած պատուական ջրի ակին գլուխը, որ Աստուածաշունչին մէջ ծանօթ է Բեթմազզա անուամբ եւ որ Խորայելացւոց ժամանակ Բենիամինի ցեղին ժառանգութեան բաժին տրուած էր եւ ունէր գեղեցիկ անտառ մը ու քաղաք մը Այս պատուական ակը՝ որ ջաղացքի մը ջուրին մէկ երրորդին չափ առատութիւն ունի, երկու հարիւր արտավար հողերովը միասին մեր վանքին սեփականութիւնն էր ժամանակին. Տասնեւութը աարի առաջ Արագի Սէնիյէն ուզեց գրաւել ջուրը եւ հողերը միայնզամայն. ուստի Ս. Աթոռոյ բոլորին վրայ տեղական կառավարութիւնը հարկ տեսաւ պաշտօնեաներ զրկել տեղոյն վրայ քննութիւն մը կատարելու համար, որոնց ընկերացայ եւ ես իրը ներկայացուցի պաշտօնեայ Ս. Աթոռոյ :

Քննիչ պաշտօնեայք անաչառ քննութեամբ մեր քացարձակ իրաւունքը հաստատեցին, որով խնդիրը փակ-

ուեցաւ. բայց աւազ, որ ատկէ քիչ մը վերջը մեր վանքը աննշան գումարի մը փոխարէն ջուրն ալ, հողերն ալ ամբողջութեամբ Յունաց վանքին վաճառելու անխոհեմութիւնը ունեցաւ, Երիքովի ամբողջ դաշտը այդ ջուրէն զատ ուրիշ ջուր չունի, բայց ի Եղիսէի աղբերակներէն, որ գաշտի հետաւոր հիւսիսային արեւմտեան ծայրն է : Յունաց վանքը քսանի չափ աշխատող միաբաններ կը պահէ հոն, որոնք կը բնակին տասնեւհինզի մօտ կոկիկ բնակարաններու մէջ ու կը մշակեն հողերը, որոնք զարգիտ ճշշմարիտ գրախափի մը վերածուած հն ամենազզի պտղատու ծառերով, բանջարներով եւ ընդեղէններով լի, կենդանի օվասիս մը անապատին մէջ, մինչ մեր ձեռքն եղած միջոցին հապիւ տասնեակ մը պանանի ծառատասւնկեր կային՝ ցրիւ եկած ակին շուրջ :

Սոյն հոգեպարար ուղեւորութիւնն երկու օրուան մէջ կատարեցինք, եւ քաղցր ու անմուաց յիշատակներով եւ հոգեկան ուրախութեամբ առլցեալ, վերագարձանք ողջամբ յերաւոաղէմ :

Զ.

Քերոնի եւ Մամբրէի Կաղնին

Քերոն աշխարհիս հնագոյն քաղաքներէն մին է. Յոտորին Եղիպատոսի Տանայիս մայրաքաղաքէն հօթն աարի առաջ շնուռած ըստ վկայութեան Աստուածաշունչի : «Եւ Քերոն եօթն ամաւ յառաջադոյն շինեալ էր քան զՏանայիս Եղիպատուցւոց . — Թուոց Գ., ԻՓ., համար 23:»

Քերըն՝ հիմադրին անունովը սկիզբները կոչուած է Արքա կամ Կարիաթ-Արքա : Ենտոյ Ամոլքացի երեք եղբայրներ (իշխան Մամբրէ, Եսքոլ և Սներ) տիրելով քաղաքին, առաջնոյն անունովը կը կոչուի Մամբրէ . հուսկ ուրին կոչուած է Քերըն : Զարդիս Մահմէտականք քաղաքը կը կոչեն Խալիլ-Ռահման . իսկ ընդհանուր առամբ, ծանօթ է նաեւ Հայր Արքանա և անունով :

Ի հնումն Քերընի արեւմտեան հիւմիսային արուարձաններուն մէջ կար կաղնիի անտառ մը եւ մեծ կաղնին Մամբրէի, որ ցարդ իր հնաբոյր եւ պատկառելի գոյութիւնը կը պահէ ի հիսցումն տեսնողներու : Արքանա՞ եւ անոր զաւակները սովոր էին Մամբրէի կաղնիին մօտ կանգնել իրենց վրանները, ուր եւ Տէրոջ սեղան ալ կանգնեց Արքանամ, եւ Քերըն էր սիրելի քաղաք նահապետայն Արքանամու, իսահակայ եւ Յակովայ : Մակուեայի կրկնակ այրը եւ անոր մօտաւոր ազարակը գնեց Արքանամ չորս հարիւր արծաթ սատերի Քետացի Եփրոնէն եւ սահմանաց զայն իրենց ցեղին գերեզման ստեղի, ուր թաղուցցան հետղնետէ Սառա, Արքանամ, իսահակ, Ռեբեկա, Լիա, Յակոբ եւ Յովսէփ :

Մովսէս մարգարէն Սինայի անապատէն լրտեսներ զրկեց Քամանացւոց երկիրը քննելու . անոր լրտեսները Քերընի այգիներէն Կարեցին որթի ուռ մը, որուն վրայ կար խաղողի ոգկոյզ մը, այնքան մեծ որ լծակով ստիպուցցան տանիլ . նաեւ նուռ և թուզ . Արգարեւ, այժմ իսկ մերթ կը տեսնուին հոն զարմանալի մեծութեամբ խաղողի ողկոյզներ :

Ենուայ եւ Քաղէբի առաջնորդութեանց տաեն Իսրայելացիք Քանանացիներէն եւ Ենակիմներէն զրաւեցին Քերընը, որ յետոյ Ղեւտական ցւովին ապաստանի քաղաք գարցաւ : Դաւիդ նախ Յուդայի յեղին վրայ Քերընի մէջ եօթն տարի թագաւորեց եւ յետոյ իր աթոռը Երուսաղէմ փոխագրեց, ուր թագաւորեց Երեսուն

և երեք տարի եւս, և անոր Աբիսողոմ որդին ապստամբութեան դրօշք Քերընի մէջ պարզեց :

Այժմու Քերընն է քաղաք զայմազամանիստ և Երուսաղէմի հարաւային կողմը 35 քիլոմէտր հեռաւ որութիւն ունի անկէ : Քաղաքը բլուրներէ և լեռներէ շրջապատեալ հովտի մը մէջ է եւ ծովին 2,600 ոտք բարձր, և ունի զարդիս քսան հազարի մօտ մահմէտական բնակիչ և հազարէն աւելի ալ Խորայէլացիներ : Ապակելէն կանթելներ, գունաւոր մանեակներ և զանազան տեսակ յուլունքներ հոս կը շինուին : Նշանաւոր է չամիչը, և պտուղները առատ ու աղնիւ են : Քաղաքին շուրջ կան օթէներ ուղեւորաց համար . նաեւ Անգիացիք ճաշակաւոր հիւանդանոց մը ունին և Ռուսք՝ վանք մը : Այս պատմական քաղաքը այցելելու և նահապետաց շիրիմները ու Մամբրէի հինաւուց կաղնին տեսնելու փափառով Տ. Եղիա Ռ. Վրդ. Յովհաննէսեանի, Տ. Սահակ Վրդ. Սարգիսանի և Շուլավէրցի աղա Գրիգոր Մաճկալեանց բարեպաշտ ուխտաւորին Ընկերակցութեամբ Յուլիսի վերջնը ուղեւորութիւն մը կատարեցինք այն կողմէնք :

Նահապետաց շիրիմներուն վրայ կառուցուած է սիրուն մղկիթ մը՝ որուն արեւմտեան հարաւային և արեւելեան կողմերո կը բարձրանան արաբական երկու մինարէներ : Մզկիթին սրահներուն և զաւիթներուն շուրջ կը բարձրանայ քառակուսի պարիսալը՝ որուն մաքուր եւ յղկուն քարերը մէկ մեղքէն աւելի մեծ են, և այնպիսի ճարտարութեամբ շարուած իրարու վրայ, որ մարդ կը կարծէ թէ պարիսալը միակտուր ապառաժէ տաշուած ըլլար, պարիսալը ունի ուղղաձիք և իրարմէ բաւական անջատ՝ դուրս ցցուած քառակուսի սիւնակներ, նաեւ վրան իրը քիւ՝ քարէ հաստատուն զարդամաս :

Մզկիթին արաբացի լուսարարը, որ մեղքի կը չըրջեցնէր, կը հաստատէր թէ պարիսալը Սողոմոն թագաւորին օրավ շինուած է . և իրօք հնութեան բոյրով եւ

հոյակապ կերտուածքովը կ'արժէ զիրազբել զայն Սովորութիւնի : Լուսարարը մզկիթին արծաթի շղթաներով արծաթեայ բանալիները ցոյց տուաւ մեղ, պատմելով որ զահը նոր բարձրացող ամէն Սուլթան պարտաւոր է հին բանալիները պահել և նորը զրկել. ըստ այսմ միեր տերած բանալիները Սուլթան Մուհամմէտ Բէշատ բարեխնամ կայսեր զրկածներն են : Մզկիթին կից հիւսիսային կողմը կայ երկրորդ մզկիթ մը ևս, զոր շնուր տուած է հոչչակաւոր Սուլթան Սալահէտին անուանին :

Քերբրութիւնի արեւմուան կողմը քառան վայրկեան հետաւորութեամբ ապաւաւուած լիրան մը կողին վրայ կը բարձրանայ միւսաց փառաւոր վանքոհիւրանացը՝ ընդարձակ այգեստանի մը կից՝ և անորմէ բարձր՝ նորաշնուր եկեղեցին՝ որուն ներքին զարդարմաներուն շնուրթիւնք դեռ աւարտած չեն : Եկեղեցւոյ խորաններուն երեք խաչկալները շինուած են զոյնզգոյն աղնիւ քարերէ՝ և են աղուցիկ ու պապղուն զրուագներով կերտեալ. այս քարերուն հանքը կը գտնուի Նէրքի-Մաւայի շրջակայ լիրանց մէջ. որ է մերձ Մեռեալ ծովուն արեւմտեան աղունքներուն :

Մամբրէի նուիրական կազնին կը գտնուի այզիին մէկ դարաստափին վրայ. կազնին իրեն հասաւ բունովը և լրան բարձրացած չորս սոտերովը պատկառանք կ'ազդէ տեսնուղներուն : Երեք սոտերը մէկ գծի վրայ շարք մը կազմած են արեւելքէն արեւմուտք ու դրութեամբ. իսկ մին ուղղուած է արեւմտեան հիւսիս. այս վերջին սոտը և երեք սոտերէն մին գեռ կը պահեն իրենց վրայ կանանչ սաւարթներ և տերեւներ՝ միւս երկուքը գոռացած են զառամութենէ :

Ռուսք կազնին արմատը և բունը մէկ մէզը բարձրութեամբ հողով ծածկած են և շուրջը մաքուր քարով պատած. նաեւ երկաթէ ձողերով և շրջանակներով ամպատած. նաուը իրամքի տակ առած են՝ պատահական արբոզ ծառը խնամքի տակ առած են՝ պատական առկուք պահելու նպատակաւ. ասկէ զատ՝ ծառը

կը պահապանուի քառակուսի երկտթեայ ընդարձակ վանդակինի մը մէջ. ծառին կից քարտվանի կամ ամպհովանին նման շնկոյէ ծածկոյիթ մ'ալ շնուծ եւ քունին վրայ կախած են պատկերներ՝ ուր Ռուս քահանայք ստէպ պատարագ կը մատուցանեն : Այս շնուռածքները գոյսութիւն չունեն՝ երբ առանելուն տարի առաջ պատեհութիւն ունեցայ այցելելու այս վայրերը :

Մամբրէի հինաւուրց կալնիին մօտ առլոր էր Հայր Սբրահմամ իր վրանը կանգնել և արածել իր հօտը՝ եւ անոր տակ էր որ Սբրահմամ երեք հրեշտակները հիւրընկալեց, և անոնցմէ մին Սբրահմամու աւետեց թէ անոր Սառա կինը որդի մը պիտի ծնանի, և արդարեւ տարիէ մը վերջ ծնաւ Սառա որդին Խանակի : — Հոգենորին Տ. Եղիս Ծ. Վարդապետի կալնիին առջեւ աւանդութէպ մը պատմեց, զոր կ'արժէ յիշատակել աստանօր : «Հայր Սբրահմամ Մամբրէ անունով հովի մը կ'ունենայ» որ այն կողմերը կ'արածէ եղեր անոր հօտը, առաւօտ մը Սառա կը տեսնէ որ հացը պակած է, և միայն երեք հաց կայ, զոր հովի Մամբրէին կուտայ ըսելով . — Առ, այս երեք հացերը ու զնա՛ հօտը արածելու, մինչեւ որ հաց թիւնո՞ւ քեզ զրկեմ բաւականաչափ. — Մամբրէ առնելով երեք հացերը հօտը արածելու կ'երթայ, ու քիչ մը վերջ կը տեսնէ երխտասարդ ուղեւոր մը, որ իրեն մօտենալով հաց կը խնդրէ, յայտնելով թէ հեռաւոր տելէ մը կուզայ և սաստիկ քալցած է : Մամբրէ ի գթութենէ շարժեալ հացին մէկը եւ թարմ կաթ կը հրացնէ անոր, որ յազենալով շնորհակալութեամբ կը շարունակէ իրեն ձանապարհը :

«Ժամ մը վերջ նման ուղեւոր մը ևս կը հանդիսի Մամբրէին՝ որ միեւնոցն հիւրբնկալութեամբ կը պատուէ զայն ու կը ճամբէ : Ժամ մը յետոյ Մամբրէին կուզայ սպիտականեր և պատկառելի ծերունի ուղեւոր մ'ալ. Մամբրէ զայն եւս հիւրասիրաբար կը պատուէ, անոր եր-



լորդ հացը եւ կաթ մատուցանելով. ծերունին հացով ու կաթով կաղգուրուելէ ետքը՝ ի նշան չնորհակալութեան՝ կը յանձնարարէ հովուին՝ որ ձեռքին ցուազը գետին մխէ. եւ ահա ի՞նչ հրաշք, ցուազը գետին մխուածին պէս իսկոյն կը դալարանայ եւ հաստատարուն կաղնիի ծառ մը կ'ըլլայ. ահա այս ծառն է Մամբրէի կաղնին: Միջօրէին Հայր Աբրահամ հօտին այցելութեան գալով կը տեսնէ հրաշքով բուսած ծառը եւ լսելով անոր սքանչելագործ պատմութիւնը, անմիջապէս անոր տակ կը կանգնէ վրանը ու հոն կը բնակի՝ իբրեւ վայր հրաշից եւ ներկայութեան Աստուծոյ:

Հայր Աբրահամէն վերադարձին՝ կէս ճանապարհին հանգիստ առինք Եզէկիելի աղբիւր կոչուած երեք աղբերականց մօտ՝ որուն արեւմոտեան լեռնաբըլուրին վրայ կը բարձրանայ ոռուսական վանք մը եւս, որ Ընդարձակ պարտէզով մը շրջապատեալ է. վանքը մօտէն դիտելով շարունակեցինք մեր ճանապարհը եւ հասանք Սոլոմոնեան երեք մեծագոյն աւազաններուն հանդէպ. որոնց վերեւը արտի մը տակ գտնուող քարայրի մը մէջէն կը բղիսի Աղբիւր-կնեմեալը եւ աւազաններէն կէս ժամ դէպի հարաւ երկու լերանց մէջտեղ կը տարածուի Եփրարա անունով ծանօթ պարտէզ-փակեալը՝ պատուական պառակներով եւ խաւարտներով լեցուն: Սոլոմոն Երգ Երգոցին մէջ ի խորհուրդ տիրածին Ս. Կուսին՝ կը հոգերգէ այս տեղերը. «Պարտէզ փակեալ՝ քոյր իմ հարս պարտէզ փակեալ եւ ազբիւր կնքեալ ելն.»

Աղա Թրիգոր Մաճկալեանց ի տես այս սրբազան տեղերուն՝ հոգւով եւ կրօնական զզացաւմներով կը մխիթարուէր և սրտի բաւականութեամբ գոհութիւն կը մատուցանէր Աստուծոյ՝ որ իրեն ծերութեան որերուն արժանացուցած էր զի՞նք կրկին անզամ Յիսուսի անօրինակ Ս. Վայրերը տեսնելու:

Հուսկ ուրեմն վերադառնալով գիշերուան ժամը 2ին ժամանեցինք յերուսաղէմ:



14018

9147925
9-55